


ULRUF

462



49

1 2005

ԱՄԱՅԻ ԿՂԶԲՆ

ԿԱՄ


ԱՏԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ՍԵՐ

Այ



1885

ԱՐԴԻ
462



462 - 2009

հթ464

ԱՄԱՅԻ ԿՂՋԻՆ

Գ Լ Ա Խ Խ Ա .

Հանրայն, Ռոպէքը, ուր էք, ծոյլ մարդիկ, կը գոչէր իսպէն կոմիր սաստիկ բարկութեամբ, եւ ձիոյն սանձը ձիաբայց ծառաներուն նետելով, ճերմակ թաշկինակագ մը երեսը գոյած ապարանքին մեծ սանդուղէն վեր կը վազէք:

Մեր տիրոջ գլուխը դարձեալ ինչ եւ կեր է արդեօք, ըստ Ռոպէքը ընկերին. կերեայ թէ շատ նեղացեր է:

Անշուշտ, պատասխանեց մէկալու, Փիլապոս Մերփիլին հետ նորէն կուռոյ բռնուեր է, թաշկինակին վրայի արիւնը չտեսարի:

— Ան Փիլիպոսը՝ բերու գեղացիք մըն է: Բայց շատ չանցնիր պատիշը կընդունի: Անտարակցոս կոմիր վրէմբ կ առնու, որովհետեւ իրեն նախատինք մը հասցընողին՝ տասնապատիկ հատուցում կընէ:

— Իրարու պատահած ատեննին երեք առանց կուի ընելու չեն անցնիր: Կոմիր ծովու վրայ այնպէս վարժած է՝ նոյն խոկ էր կրկն տարիին ունեցողներուն հրամայելու, որ կրնաց ըսել թէ մինչեւ հիմայ ծառայած մարդիկներուս մէջ ամէնէն խրոխտն է:

ԱՄԱՅԻ ԿՂՋԻՆ

— Կը զարմանամ որ ինչպէս կրնայ մարդ անոն հպարտական վարմունքին համբերել : Եթէ իմ տէրս, իր մեծ եղբայրն, անոր կէսին չափ բարձրամիտ ըլլար, վաղուընէ իւր ծառայութենէն կ'ելլէր : Բայց զիս միխթարող միայն ան է, որ երկայն ատեն մեր քովը չի մնար :

Պարզամիտ ծառան աս բսելով՝ ձին առաւ ախոռ տարաւ : Խսկ կուռողն պատճան աս էր, որ իսպէն կոմնը տեսնելով թէ Փիլիպոս Մերվիլ իր սովորութեան համաձյն՝ դարձեալ իրենց մարգէն կ'անցնի, խիս նեղացած եւ ուղած էր զինքը վուշնտել . բայց բոլոր փասան իր գլուխը դարձած էր . ինչու որ թէպէտ ինք քաջ ու զօրաւոր էր, բայց հաստարավուկ գեղացին զինքը մղելով՝ ձիէն վար ձգած, որով եւ բոլոր երեսը վերաւորած էր : Գեղացին ալ իր վայ կոմին վիշտինդրութեան աշնանները կը իրէր, բայց ինք յաղթող ելած էր . խսկ կոմնը հապիւ կրցած էր ձի չեծնալով՝ բարկութեամբ դղեակ դառնալ :

Խուցը մտածին պէս արիւնստ երեսը լուաց եւ կրցածին չափ ջանաց այլայլութիւնը ծածկել . ետքէն ճաշելու համար սրահն իջաւ, ուր բոլոր ընտանիքը մէկտեղ ժողված էր : Մայրը զինքը ստիպեց որ երեսին վայի վէրքերուն ուսկից ըլլալ զուցել . բայց կոմնը խուսափական պալութիւնը կը առաջ կը կոմնը իսպէտ անտարակոյս քեռորդիս ալ ինծի պէս անհամբերութեամբ կը սպասէ նաև մոնելու : Բայց որպէս զի առ քիչ մը սպասելու ժամանակն ալ իրեն ձանձրովթ չըերէ ու շատ երկայն չգայ, իրեն զօսանաց պատիկ կրկնայարկ նաև մը կը իսրկեմ, որն որ ամէն կազմած ովլ կատարեալ է : Կրնայ անով ձիր լճակին մէջ զբոսանք ընելու

Ճաշն լմննալու մօտերը, հայրն իրեն նամակ մը տուաւ, սեսելով որ մօրեղորմէն Հենրիկոս սեպուհէն է : Սայէ, աւելցուց, քեզի ինչպիսի հաճոյական բան խաւրեր է, որն որ մորեկ ալ չ'անցնիր : Ինքն է գեղեղ գլսէ հանողը . եթէ անիկայ իր արտաքոյ կարգի սիրովն ամէն բախտախնդրական բաղձանքներդ չկատարէր, այնպէս յանդուգն ու խրոխտ չէիր ըլլար :

Կոմնն այնպէս կը փութար իր սիրելի մօրեղօրմը նամակը կարդալու, որ հազիւ լսեց հօրը տուած յանդիմանութիւնը, որն որ թէեւ հայրենի գթով նառն էր, սակայն ուրիշ ատեն իր ճակատը ստուգիւ բարկութեան բոցով կը կարմըջնէր :

Հենրիկոս նաւապետը՝ Էրմէնգուրի սեպուհն առ իւր քեռայրը գրած էր, որ ամսէ մը գէպ ի Պլէստ պիտի նաւարկէ, Աչիլ նաւուն վրայ, որն որ հարիւր թնդանութով պատերազմական եռայարլ մըն էր . եւ կը յուսայ որ իր քաջ քեռորդին կարոյս կագէն կոմնն ալ իր ընելու յաշթութեան մասնակից ըլլալ կ'ուզէ :

Ես ճամբայ ելլելու բաղձանքէս չեմ կրնար կենալ, կըսէր նամակին մէջ, եւ անտարակոյս քեռորդիս ալ ինծի պէս անհամբերութեամբ կը սպասէ նաև մոնելու : Բայց որպէս զի առ քիչ մը սպասելու ժամանակն ալ իրեն ձանձրովթ չըերէ ու շատ երկայն չգայ, իրեն զօսանաց պատիկ կրկնայարկ նաև մը կը իսրկեմ, որն որ ամէն կազմած ովլ կատարեալ է : Կրնայ անով ձիր լճակին մէջ զբոսանք ընելու

Համար նաւարկել։ Ասով ըսել չեմ ու-
զե՞ս որ խաղաղ ջրի վրայ նաւարկելը պէտք
է սիրել։ Հապան՝ որ նաւարկութիւնն
ինչպիսի որ ըլլայ, նաւաստիի մը համար՝
ծիրով ու շներով տկար ու երկշոս ան-
ասնոց ետեւէն վաղելն աւելի աղէկ է։

Նոյն ատեն կարողոս կմնն իմացաւ
միանգամայն որ իր սիրական կրկնայարկ
նաւը հօրը կալուածներուն մօն նաւա-
հանգիստը հասած ըլլալով, հայրը սայլ
մը նաւարած է, որպէս զի առնուն դղեակը
բերեն։

Քիչ մը ետքը ծառայ մը ներս մոտա-
ւ նաւուն հասած ըլլալուն լուրը բերաւ,
ըսելով որ զուուշութեամբ ընակին եղերաց
վրայ դրուած է, եւ ուղած ատեն
կրնայ ջուրը ձգուիլ։ Կարողոս ուրախու-
թեամբ վաղեց գնաց որ հարկաւոր եղած
հրամանները տայ։

Թէպէտ եւ հասարակօրէն կը կարծուի
թէ հարուստներուն որդիքը՝ միշտ զուար-
ծութիւն եւ հաճութիւն ունենան. բայց
այնպէս չէ։ Անակնկալ դժուարութիւն-
ներ ու նեղութիւններ շատ անդամ
զբարձրամիտ հպարան անհանդիստ եւ
տակին ու վրայ կ'ընեն, եւ վարդի տերեւ-
ներով ծածկուած անկողնոյ վրայ փուշ
ու տատասակ կը սփուն։ Աս բանս ստէպ
մը դեռահասակ կոմնին ալ կը պատահէր.
ինչպէս որ նոյն օրն ալ զիուխն եկած էր։
Բայց օրուան մէջ կրած նեղութեան դի-
մացը իրիկունն ալ մեծ վայելմունք եւ
հաճութիւն ունեցաւ. մանաւանդ որ նոյն
վայելման խոստումն ու իրօք կատարուիլը

գրեթէ մի եւ նոյն ժամանակ պատահե-
ցաւ։ Ոիրուն կրկնայարկը եղերքէն վար
սահերով ընակին մէջ սկսաւ այնպէս գե-
ղեցիկ խոյանալ եւ ալեաց վրայ ծփալ,
ինչպէս որ նաւապետ մը կրնար բաղձայ.
եւ գեղացիկ որոնք այն նոր տեսարանը
տեսնելու համար չորս կողմանէ բաղմու-
թեամբ հօն ժողված էին, նոյն նաւին՝
իր անունը գրին։

Կարողոս իրիկունը մեծ հաճութեամբ
անկողին մտաւ, յառաջուընէ ուրախանա-
լով երկրորդ օրն իր սեպչական նաւուն
մէջ նաւապետութիւն ընելիքին վրայ։

Հետեւեալ օրը արեւուն ծագելէն յա-
ռաջ նիք արդէն ոտքի վրայ էր։ Բայց
աճապարելով հագուած ատեն, աչուընե-
րը դէպ ի լիճ դարձըներով, որչափ բար-
կացաւ, երբ որ տեսաւ թէ իր գեղեցիկ
նաւը, իր սիրական կրկնայարկը, ճերմակ
առագաստներն առաւօտեան քաղցրաշոնչ
հովին դէմ պարզած, արեաց վրայէն կը
սահէր կ'երթար, այնպիսի թէթեւու-
թեամբ, իրերը թէ կառավարողը՝ նոյն իսկ
նաւուն բուն տերն ըլլար։

Ո՛վ է նաև եղերքէն հեռացընելու
յանդգնողը, գուցեց սաստկութեամբ կոմնը.
Եւ հացիւ կէս հագուած՝ աճապարեց սան-
դուզէն վար վաղեց, սկսաւ ծառ աները
կանչել։ Բայց անհնցմէ ոչ ոք նոյն յան-
դգնութիւնն ըրած կրնար ըլլալ։

Ա երջապէս միաբն եկաւ, որ ան յան-
դգնութեան գործքն ընտղն է անշուշտ Փի-
լիպոս Մերփիլ, որն որ ամենէին իշխա-
նութիւն մը բանի տեղ չէր դներ։

Ծուտ մը լճակին եղեցքը վաղեց, եւ իրօք ալ հոնիկէ իր թշնամին տեսաւ, որ նաւուն մէջ հանդարտութեամբ ընկողմանած՝ եղեցքին քովէն կը նաւարկէր, եւ պյանչափ մատէն կ'երթար, որպէս զեկարուս՝ կարենայ իր անխռով գէմքը տեսնել: Փիլիպպոս իր նաւարկութիւնն այնպիսի հանդարտութեամբ կը շարունակէր, որ կը ցուցնէր թէ ամենեւին հոգ չըներ անոր բուն տիրոջ սրտմտութիւնը: Վասոյ աւելի սաստկացաւ կոմմին բարկութիւնը, որն որ վերջին ծայրը հասաւ՝ երբ որ տեսաւ թէ ամենեւին եղանակաւ մը չի կը բռնար թշնամին իր նաւուն մէջն դուրս վրանսել:

Աս տեղերը նաւակ մը չկայ, գոյէց, որ սա յանդուգն Մերվիկին ետեւէն երթար եւ նաւը ձեռքէն առնում:

Զէ, Տէր իմ, պատասխանեց Պետրոս ծէր պարտիզանը, դղեկին չորս կողմը մինւել մէկ կամ երկու մղոն հեռաւորութեամբ եղած ջրերուն վրայ ամենեւին նաւակ չկայ: Զէք յիշեր որ հրամանքնիդ պղպիկութեան ատեն նաւակով պարտիզը շատ սիրենուգ, արկինը վախնարով որ չըլլայ թէ ինք զինքնիդ վտանգի մէջ դնէք, բոլը նաւակներն ու մակոյները խորտակել տուաւ:

— Անկէ ետքը ուրիշ նաւակ չինուեցաւ:

— Զէ, Տէր իմ, ձկնորսութեան համար երկու նաւակ եւ մէկ մակոյի ունեինք արկինը զանոնք խորտակել տուաւ: Անտարակցաւ հետեւեալ օրը մեծ տաշ-

տով մը նաւարկելնուգ համար իրմէ յանդիմնանութիւն առնենիդ կը յիշէք:

Կոմմը չկրցաւ ծիծաղը բանել: Պատուսո վրայ կ'երգնում որ, գոչեց, հիմակ ալ նոյն տաշտով կը նաւէի, եթէ գիտնայի որ նպատակիս կրնամ հասնիլ:

Համայ միտքս եկաւ, որ Մոնմոր նաւապետն ասկէ իւս ժամ հեռու գետին վրայ նաւակ մը ունի:

— Վազէ, իմ կողմանէս իրեն շատ բարեւ ըսէ, եւ ինդրէ որ մէկ երկու ժամ ինծի փոխ տայ:

Քանի մը ծառայ փութով վաղեցին իրենց տիրոջը հրամանը կատարելու: Բայց մինչեւ որ նաւ մը ցամաքէն բերուի, ժամանակ պէտք է. անոր համար ծառաներն ետ չգրձած, Փիլիպպոս՝ ալ նաւարկելէն ձանձրացած՝ նաւը լինին ամէնէն հեռաւոր կողմերը տարաւ, եւ հոն թիքերւն ետեւը ցամաք ցատիքեց, պյանպէս որ նաւէն ելելը տեսնող չեղաւ: Հանդարտութեամբ մարգէն անցաւ գնաց, եւ կոմմը նաւուն անկանոն շարժութեակին իմանալին յառաջ՝ թէ ինք մէջը չի գտնուիր, Փիլիպպոս արդէն տուն հասաւ էր:

Նոյն միջոցին նախաճաշի ժամանակը հասնենով, կարողս հօրը հետ մէկտեղ գտնուեցաւ:

Մինչեւ նոյն ժամանակը Փիլիպպոս Մերվիլին գէմ ունեցած ատելութիւնը հօրմէն ծառուկ պահած էր: Բայց նոյն առեն բարկութեան սաստկութեան մէջ չկընարով սիմանալ, Փիլիպպոսին իրեն գէմ

ըրածնելը հօրը պատմեց, եւ վրան աս ալ
աւելցուց, թէ իրենց երկուքն մէջ ծա-
գած աս գժտութեան բուն սկզբնապատ-
ճառն ան էր, որ անիկայ գաղտուկ իրենց
երէները կ'որսար, զորն որ ինք շատ ան-
գամ ջանացած էր խափանել՝ բայց բոլոր
աշխատութիւնը պարապ ելած էր:

Կարողուին հայրը թէպէտ պատուա-
կան ու մարդուէր մարդ մըն էր, բայց որ-
դոյն ըսածները լսելով, շատ զայրացաւ:
Չէր կրնար թողուլ որ ստահակ պատանի
մը գաղտուկ գայ իր երկիրները մտնէ,
երէներն որսայ, ամէն առթի մէջ իր
որդին անհանգիստ ընէ ու նախատէ, եւ
մինչեւ ալ յանդէնի իր սեպհական մարդին
մէջ անոր վրայ յարձակում ընել:

Գ Լ Ո Ւ Խ Բ .

Նոյն ժամանակները Հեթոսիսյին Ամե-
րիկայի անկախութեան պատերազմը կ'ըլ-
լար: Կաւական զօրք ժողվող խել մը գոր-
ծակալներ՝ մարդ որսարու համար ստէպ
մտաւոր նաւահանգիստը կու գային: Արդ
կարողուին հայրն անոնց իմացուց, որ
իրեն անհանգ եղած երիտասարդ մը անկէ
հեռացընել կ'ուզէ, անոնք ալ ուղածը
կատարելու խօսք տուիին:

Փիլիպպոս ծովը շատ կը սիրէր. կրնար
նաւ մը յաշնողութեամբ կառավարել, եւ
սովորութիւն ըրած էր երբեմն երբեմն
իրեն բարեկամ եղող նաւալվարներու հետ
ծովու վրայ զըսանքի ելլելու: Օր մը այս-

պիսի զուարձութեան մը պատրաստուած
ատեն, վերը յիշուած մարդիկներուն մէկ
գնդին պատահէցաւ, որոնք իրեն նաւա-
վարի զիեստ հագցընելով, անողըրմաբար
յափշտակեցին, առէն մէկտեղ տարին, եւ
ոչ իսկ թող տալով որ ընտանեացը վերջին
բարեւ տայ: Հազիւ մեծ գժուարութեամբ
կրցաւ Փիլիպպոս աննոցմէ խօսք առնուլ,
որ իր ինչ եղածին վրայ ընտանեացն իր
վրայ ընդունած տեղեկութիւնն աս եղաւ,
որ իրենց որդին նաւու մը մէջ կը գտնուի,
եւ քիչ մը վերջը Գաղղիայէն ճամբար
ելլոյ նաւատորմղով մը ինքն ալ պիտի
երթայ:

Մինչեւնոյն ատեները Փիլիպպոս Ամեր-
իկին վարած ընթացքին նայելով, կրնանք
ըսել թէ անկարդ երիտասարդ մըն էր:
Սակայն զնոքը պղտիկութենէն վեր ճանչ-
ցող գրացինեն անանկ կը համարէին, որ
իր առայութեան ժամանակը վրան տես-
նուած աղէկ բնաւորութեան յսապէս փո-
խուելուն մակագումառն էր, ուղիղներուն՝
իրեն հետ խստութեամբ եւ անպատշաճ
կերպով վարուիլու: Եւ ամէնքը միարեկան
կը հաստատէին թէ պէտք է որ անիկայ
մէկէ մը գրգռուած բլայ, որ այնպէս
բարկասիրտ ու կռուասէր ընութիւն մը
ստացեր է:

Կարողոս կօմսին յառաջագոյն ըրած եր-
կայն ճամբորդութենէն ետ գառնալն
յառաջ՝ ամէն մարդ գիտէր թէ Փիլիպպոս
քաղցրաբարոյ, քաջասիրտ ու վասովուն
երիտասարդ մըն է: Նոյն ատեն ինք տասն-

ուվեց տարւան էր, եւ սկսած էր հօրը օգնել, որն որ հւսնութիւն կ'ընէր: Հօրը դրամական վիճակը կարգաւորեալ եւ աղէկ էր, եւ գործը բոլոր երկու զաւակ ունէր, որոնք էին աս մեր Փիլիպպոսը, եւ Մարիամ անուան պատիկ սիրուն աղջկել մը, որն որ դժբախտութեամբ կոյր էր:

Աս թշուառ աղջկը (Եթէ թշուառ կրնայ անուանուիլ իր գդբախտութիւնը զարմանալի համբերութեամբ տանողը) Փիլիպպոսին շատ սիրելի էր: Ազատ ամեն գտածին պէս, իր պատիկ քայրը սփոփելու եւ զուարձացընելու հետ կ'ըլլար. անոր համար քոյն ալ իր վրայ արտաքյ կազի սէր ու գութ ունէր: Իրենց բնակած պրզտիկ տնակին երեսը գէպ ի Փարիզ տանող ճամբուն վրայ կը նայէր: Մարիամ սովորութիւն ունէր իրեկուները դրան սեամին վրայ նստած՝ օդ առնուլ, եւ իր սիրելի եղբօրը սպասել մինչեւ որ սործելէն ետ դառնայ: Իր վայելու ու պարկեշտ կերպարանքը, որուն վրայ անմեղութիւնը կը փայլէր, մարդ մտնող արեւին ճառագայթներուն պայծառութեամբն այնպիսի ներքին մեծ խաղաղութիւն մը կ'երեւցընէր, որ տեսնողին սիրոր սաստիկ կը շարժէր:

Փիլիպպոս գեղեցիկ սպանիական մեծ շուն մ'ունէր: Նոյն Քաջ անաւամբ շունն իր ճարտարութեամբն այնպէս վարժած էր քրոջը հնագանգելու՝ որ իր հոն չեղած ժամանակները՝ լսեղճ կոյր աղջկան միակ միկիթարութիւնն ու զուարձութիւնը կ'ըլլար: Իր տերանցն այնպէս հաւատարիմ էր, որ Մարիամայ քովէն չէր բաժնուեր,

եւ թէ անոր առաջնորդութիւն ու թէ տան պահպանութիւն կ'ընէր:

Մարիամ երբեմն երբեմն տնակին քովի ճամբուն վրայ կը պարտէր՝ Քաջին վիճն կապուած մետափսեայ չուանէն բռնած: Ուշիմ շունն իր բնական վառվառունութիւնը զսպեով, հանդարոտ կը քայէր, որպէս վի իր մանկամարդ կոյր տիկնչն անհաստատ քայլերուն ուղիւն ըլլայ: Երբեմն ալ օդը տաք ու արեւը պայծառ եղած ժամանակները, Մարիամ՝ հիւղը պատող կալար ու զով մարգագետնին վրայ շան հետ կը զոսնուր: Երբ որ իրիկունը կը մօսենար, ետ կը գունային ու դրան սեամին վրայ նստած՝ Փիլիպպոսին կը սպասէին:

Ինչպէս ըսկնք, Փիլիպպոս իր քոյրը շատ կը սիրէր, որուն համար ալ նաեւ շան մեծ սէր կապած էր, վասն զի անիկայ իր սիրելի քրոջը սպահապանն ու զսուանքի ընկերն էր Մարիամ՝ քաղցրութեան ու խաղաղութեան հրեշտակի մը կը նմանէր: Մատող հասակէն վեր գլուխն եկած զրժբախտութիւնը՝ իր քաղցր բնաւորութեան ամենեւին վասաչէր հասուցած, մանաւանդթէ ասոր հակառակ՝ առաքինութեան ու բարեպաշտութեան մէջ յառաջանալու աւելի օգնած էր: Միշտ ուրախ ու զուարթ ըլլալով, երբեք իր վիճակին վրայ չէր գանգատեր, եւ ու ալ Աստուծոյ գէմ արտունչ կ'ընէր: Երբեք իր չորս կողմն եղաղ անձանց վիշտ կամ անձկութիւն չէր պատճառէր:

Ան աստիճանի մեծ սէր ունէր եղբօրը,

որ խօսքով չի կրնար բացատրուիլ: Տեսնե-
լով թէ Փիլիպպոս իր սաստիկ կրակոս
բնաւորութեամբը՝ նզն իսկ տան մէջ ամե-
նեւին չի կրնար գիմադարձութեան մը
համբերել, ամէն կերպով կը ջանար զի՞նքը
հանդարտեցնելու. գրեթէ միշա ալ կը
յաջողցընէր: Այսպիսի դէպքեր այնափ
յաճախ կը պատահէին, որ կրնայ ըսուիլ
թէ նոյն անսանձ առիւծի նմանող երի-
տասարդը՝ աս հեղ աղաւնեսյ ճայնիւը
միայն կը սանձուէր: Քրոջը քաղցրութեամբ
ըսած կարծ մէկ խօսքը, իր սիրուն մէկ
ժպիտը՝ հասարակօրէն բաւական կը լլար
Փիլիպպոսին վրուած սրտին մէջ խաղա-
ղութիւնն նորէն հաստատելու:

Երիտասարդն իր տկարութիւնն ու
քրոջն իր վրայ ունեցած ազգեցութիւնն
աղէկ կը ճանչնար: Երբ որ կ'իմանար
թէ անշամբերութիւնն ու վլէժինդրու-
թեան հոգին սրտին մէջ եռալու կը սկսի.
շուտ մը անսր երեսո կը նայէր, եւ անոր
կերպարանացը վրայ նկարուած համբերու-
թեան ու զուարթութեան պառնչելի պատ-
կերը տեսնելով, ինքն ալ շուտ մը կը
հանդարտէր:

Օր մը իր ընկերներէն մէկուն հետ ի-
րաւացի բանի մը համար գժտած ըլլալով,
ուզեց իր իրաւունքը յառաջ տանիլ: Իսկ
մէկալ սաստիկ հակառակինը եւ զինքը
նախատերով, Փիլիպպոս մաքր դրաւ որ
անկէ վերծ առնու:

Քպրը սովորութեան համաձայն, դրան
սէամին վրայ նստած՝ իրեն կը սպասէր, եւ
տեսնելով որ սովորականէն աւելի կ'ու-

շանայ, սկսաւ աղօթք ընել որ Աստուած
իր սիրելի եղայրն ամէն վտանգներէն
ազատէ, ամէն չըր պատահարներէն պահ-
պանէ:

Որչափ որ Փիլիպպոս կ'ուշանար, այն-
չափ ալ Մարփամ աւելի եռանդնեամբ
աղօթք կ'ընէր: Երիտասարդը տուն հասած
ժամանակը, երբ որ տեսաւ թէ քոյն
արտասուալից աշւըներով ձեռնամած
Աստուծոյ աղօթք եւ սրտաշարժ հառա-
չափներ կ'ընէ, սրտին զայրայթը մեղմացաւ,
առաւ բազկացը մէջ աս խաղաղութեան
հրեշտակը, որուն միայն տեսքը բաւական
եղած էր վլէժինդրութեան բաղձանքը
սրտին մէջ մարելու: Զինքն արտասուօք
դրեց, եւ անկեղծութեամբ պատմեց իր
այնափ ուշ մնալուն ստոյգ պատճառը:

Փիլիպպոս, ըստ Մարփամ, գիտուն քու-
ետ գառնարդ զիս որչափ կ'ուրախացընէ:
Եկուր մէկտեղ Աստուծոյ շնորհակալ
ըլլանք: Աս ըստ եւ սկսաւ բարձր ձայնիւ
տէրունական աղօթքն ընել: Հայր մեր, որ
յերկին ես . . . : Եւ երբ որ թաող մեզ
զպարտիս մեր, որպէս եւ մեք թողութք
մերոց պարտապանաց, խօսքերուն հասաւ,
այնպիսի սրտաշարժ եղանակաւ մը եղբօրն
երեսը նայեցաւ, որ եղբայրն ալ անոր հետ
նոյն խօսքը սրտանց կրկնեց:

Բայց բնէ օգուտ, այս ամենայն շու-
տով վերջ ունեցաւ: Ինչպէս որ շուշանի
կամ վարդի կոփն մը, արեւուն տոշօրիչ
հառագայթներէն այրելով՝ ցօղունին վրայ
կը ծռի ու կը չորնայ, կամ ինչպէս որ
առաստ ականէ մը բիսող վճիտ առուակը,

որն որ երթարով մեծ գետ մը ձեւացընելու
վրայ է, յանկած չոր աւազներու մէջ
անհետ կ'ըլլայ. ասանկ ալ ծաղկահասակ
աղջիկը հազիւ շրթունքը կենդանութեան
բաժակին մօտեցուցած ատեն, իր կենաց
վախճանը հասաւ:

Աչուրներն երեկը արեւուն հեշտ լու-
սաւորութիւնը վայելած չէին. երեկը ալ
ընութեան սփառչելիքներն ու աշխարհիս
շքեղութիւնը նկատած չէր: Բայց սակայն
բարեպաշտութեան մէջ ուժուած աղջիւ
հոգին մինչեւ Արարէ բարձրանալով:
զԱնիկայ կը սիրէր ու կ'օրհնէր բրեք
շարութեան մոտածմունք մը իր սուզ
սրտին մէջ մուտք չէր գտած. եւ կիրից փո-
թօրիկներուն ժամանակը չհասած, աս-
տուածային նախախնամութիւնը զինքն աս
աքսորանքի տեղէն իրեն կանչել ուղեց:

Ի սկզբան թեթեւ կարծուող հիւան-
գութենէ մը բանուելով, քիչ օրուան
մէջ թռաւ չեռացաւ աս աշխարհքէն,
ուր վատէ ու նեղութենէ զատ բան չէր
տեսած: Քրոջը բոլոր հիւանդութեան
ժամանակը, Փիլիպպոս երբեք անոր անկո-
ղնին քովէն չէր հեռանար, մեծ հոգով ու
քաղցրութեամբ զինքը կը դարմանէր: Եւ
երբ որ ամէն ջանք պարապի ելլելով, Աւ-
րիամ մեռաւ, անմիմիթար տրտմութեան
մէջ ինկաւ:

Աղէկ կ'իմանար ըրած կորստեան մե-
ծութիւնը: Կը գգար որ իր ցակոտ բնու-
թիւնը զինքը մինչեւ նոյն ատեն նուածող
ասնձէն ալ զգուած է: Եւ կրօնին մա-
տակարարած զօրաւոր միջոցներուն չգիմե-

լով, ինքն ալ կը տեսնէր թէ անկէ ետեւ
պատահած թեթեւ առիթ մ'ալ բաւա-
կան կրնայ ըլլալ զինքն իր անսանձ բար-
կութեան գերին ընելու: Ասով իր ցաւն
աւելի սաստկանալով, տրտում ու լու-
թեամբ իր հաւատարիմ շան հետ կը պար-
տէր, որն որ կարծես թէ տիրոջը ցաւերուն
մասնակից կ'ըլլաք: Չէր մտածէր որ երկրի
ալ սիրէ քոյր մը կորսրնցընելքվը՝ եր-
ուտպան մը ստացած է:

Գ. Լ Ա Խ Խ Գ .

Մարեմայ մահը պատահած էր, կարուս
կոմմին երկու տարւան բացակայութենէ
եաբք՝ դղեակ գառնալչն քիչ մը յառաջ:
Կոմմը ծնողացը քովը դարձած ժամանակը
կը լուսար որ որարդութեամբ շատ զու-
արձութիւն ունենայ. բայց խիստ տհաճ
ու նեղասիրա բնաւորութիւն ունենալով,
եւ թէ որսի թէ ուրիշ զօսանաց մէջ
չնին բաներու համար բարկութեան
գրգռուելով, բոլոր զուարձութիւնը կը
կորսը ցըլլնէր:

Հոկտեմբերի մէջ իրիկուն մը նոյն
կոմմը հրացանն ուսու՛ չներուն եւ որսի
պահապաններէն մէկուն հետ՝ մարգէն
կանցնէր դղեակ կ'երթար: Բոլոր օրը խիստ
քիչ բան որսացած էր. ամէն բան անյաջող
գացած էր:

Հներն որսերուն հետքը կորսրնցուցած
էին, եւ իր քիչ մը յառաջ քսան սովոր
գնած հրացանը, որսին խիստ մօտէն ան-

ցած ատենը՝ քանի մ'անգամ կրակ չէր
առած, անոր համար կարողս սաստիկ նե-
ղացած ու տհաճ էր:

Նոյն միջոցին Փիլիպպոս ալ մարդէն
կ'անցնէր, բայց առանց հրապարակական
ձամբէն շեղեսու: Քրոջը մեռնելէն վերջը՝
ան օրն առաջին անգամն էր՝ որ գործիքի
գացած էր. գործիքներուն կողովն ուսը
զարկած, աչուրները երկիր սեւեռած, խոր
տրոմութեամբ իր ճամբան կը ու՝
անց չորս կողմը պատահած բա-
զնելու: Հաւատարիմ քաջն. սի-
ները կախած տիրոջը ետևէն կ արթար:
Մէջ մ'ալ յանկարծ կոմն անոր քովէն
անցած ատեն՝ թիքերուն մէջէն նապաստակ
մ'ելլելով, շունը սկսաւ զանիկայ յալածել:

Աս կերպով ուրեմն մեր որսի երկներն
աներեւոցիդ՝ կըլլան, գոչեց կարողս բար-
կութեամբ: Աս բառ եւ այսցութեան
մէջ շան վրայ նշան առաւ: Հրացանը՝ որն
որ նոյն օրն այնչափ անգամ կրակ չէր ա-
ռած, աս հեղ գժեախտութեամբ իր ծա-
ռայութիւնը չզպացաւ. խեղճ անասունը
մաշացու վէրք մ'ընդունելով տապալեցաւ,
եւ զետինը քսուելով ու ողորմ ձայներ
արձակելով մինչեւ տիրոջն ստուրներուն
առջեւն եկաւ, եւ հոն ինկաւ մեռաւ: Փի-
լիպպոս շան մեռներուն վրայ այնպիսի սառ-
տիկ ցաւ ցուցուց, որ կոմնին սիրան ալ
գութ շարժեցաւ. բայց շուտ մը գարձեալ
իր բնաւորութիւնը յաղթող ըլլալով,
ի՞նչ անմտական բան է, ըստ հետն եղող
ծառային, շան մը վրայ այնչափ ցաւ
նենալ:

Փիլիպպոս շան մարմինը գետնէն վեր-
ցուց եւ բազկացը մէջ առնելով, կոմնին
քովէն անցաւ գնաց՝ վրան սրամնութեան
ու արհամարհանաց հայեցուածք մ'արձա-
կելով:

Նոյն շունը, ըստ ծառան, Մարեմայ
առաջնորդութիւն ընող շունն է. գեռ
շատ ատեն չէ որ գժբախտ աղջիկը մե-
ած է:

Նոյն ատեն կարողս կոմնին միաքն
եկաւ թէ տնէն մեկնելէն յառաջ շունը
Մարեմայ հետ շատ անգամ տեսած էր:
Յիշեց ան սիրուն աղջիկը, զըն որ ամէն
մարդ կը ճանչնար, որուն վրայ իր ծնողքն
ալ մեծ սէր ունեին:

Ի՞նչ, Մարեմայ շունն էր, ըստ...
Մէջը, եթէ գիտցած ըլլայի, մարգին բո-
լոր որսին ալ բռնէր, ստուգիւ չէի մեռ-
ցըներ:

Եթէ Փիլիպպոս աս խօսքը լսած ըլլար,
անշուշն շատ մը չարիքներու առջեւը
կ'առնուէր: Բայց կոմնին առաջին արհա-
մարհական խօսքը լսելէն ետեւ՝ շուտ մը
չեռացած էր: Աս գէպքին վրայ ըրախն մէջ
կոմնին գէմ սաստիկ ատելլութեան ու
գրէժինբրութեան զգածմնաւը մը գրգռե-
ցաւ: Անկէ ետեւ ամէն անգամ որ զինքը
կը տեսնէր, սրտին դառնութիւնն աւելի
կը սաստիկանար: Միտքը գալով որ անիկայ
իր քրոջն ընկերը մեռցուց, անանկ ցաւ
կիմանար, որ գրեթէ կատաղութեան
իր հասնէր: Ըստային անգամները զինքը
տեսած ժամանակ միայն արհամարհական
կերպով երեար կը նայէր կ'անցնէր. բայց



ետքէն սկսաւ նախատական խօսքեր ալ զուռցել: Յայտնի է որ կարողս աս բաներուն չէր կընար համբերել: Թէեւ բրած անգմութեան վրայ իր անձին դէմ նեղացած էր, եւ պատրաստ էր սահցուածոցը կէսն ալ տալ, եթէ կարենար անով՝ ըրած փասին տեղը լեցնել. բայց ուրիշէ մը ինչպիսի պատճառաւ որ ըլլայ՝ նախատոիւլ, չէր կընար յանձն առնուլ: Նախատական խօսքերը կամաց կամաց համբայ բացին կոիւներու, որոնք երթալով՝ մեծցան ու սասուկացան: Փիիպպոս առիթ մը ձեռքէ չէր փանցըներ՝ առանց վրէժինգործ թիւնը յագեցնելու: Զկոմնը կուուի կը գրգուեր, վասն կը յարձակէր: Ալապէսով իրենց թշնամութիւնն ամենասատիկ ատելութեան փոխուեցաւ, որուն յառաջ ըրեած պտուղները տեսանք:

Իսկ կոիւներուն բուն սկզնապատճառին գալով, կարողս կոմին՝ Փիիպպոսին դէմ իր հօրն ըսածը, բոլորսին՝ զապարտութիւնն էր, որովհետեւ անիկայ կոմական երիբներուն մէջ երբեք որս ըրած չունէր: Արգէն կոմնն ալ աղէկ գիտեր որ Մերքիլին շան՝ նապատակի մը վրայ յարձակիւր, իր տիրոջ կամացը բոլորովին հակառակ բան մին էր, որն որ հազիւ շան սպանուելուն ատենը բանն իմացած էր:

Անոր համար ալ նոյն դէպքն իր վրայ մեծ ցաւ ու տրտմութիւն պատճառած էր, իր անձին դէմ զացած բարկութիւնն ալ, Փիիպպոսին դէմ ունեցածէն պահանչէր: Նոյն դէպքին մէջ բանած ընթացքը միտք իրեն դէմ կը:

Կատղէր: Զեր ուղեր որ անոր վրայ հեռուէն իսկ ակնակութիւն մը ըլլայ, եւ նոյն իսկ Փիիպպոսին անսւնը զնիքը բարկութեան կը գրգուէր: Զէր գիտեր թէ նեղութեան բուն պատճառն իր ցասկոտու տաշաճ բնաւորութեան անձնատուր ըլլան է. որովհետեւ զինքը գառնացընողը ոչ Փիիպպոս էր եւ ոչ ալ անոր չունը. Հապա նոյն օրը որսին անյաջող երթալուն վրայ բարկութիւնը գրգուած ըլլավով, իր գժկամկութիւնն անոնց վրայ թափած էր: Իր բնաւորութեան հակառակ անգթութեան գործք մը գործած էր, որով իր նմաններէն մկուն սրտին սաստիկ վէրբին վրայ՝ նոր վէրբ մ'ալ աւելցուցած էր:

Եթէ երիտասարդներն իրենց սրտին խորը քննելու ըլլան, կը տեսնեն թէ աշաճ ու ցասկութիւնն առութիւննին իրենց մեծամեծ փառներ հասցնելն զան զիրենց որշակ կը խարէ: Շատերն իրենց նոյն անկարդ բնաւորութեան զո՞հ կընեն այնպիսի անձինքներ, որոնք իրենց ամենեւին առիթմը տուած չեն: Հասարակօրէն ծառանները կամ իրենցմէ կախում ունեցող ուրիշ մարդիկ կը զգան նոյն կոյր ու անիրաւ կը իցետևութիւնները: Բայց աս կերպով ուրիշներուն փիշո պատճառողը՝ սովորաբար աննացմէ աւելի վիշտ կը կու խղճմանպին ձեռքէն:

Սակայն այսպէս փարուոյններուն ամէննա ալ չարասիրս մարդիկ չեն ըլլար: Ասանկ վարուելուն զիսաւոր պատճառն ան է՝ որ առանց խորհրդածութեան կը գործէն: Եթէ միտք գնէին, իրենք իրենց պէտք է որ

ըսէին. Ես ներքին նեղութենէ մը կը չարշարուիմ, աս կամ ան անակնկալ դէպքերէն կամ բնաւորութեանս որպիսութենէն. ինչո՞ւ ուրեմն ինք զինքս ուրիշներուն ատելի բնեմ, ահաճութիւնն կամ նեղորտութիւնս իրենց զգալ տալով: Չեմ կրնար արդեօք քիչ մը համբերութեամբ ու քաջութեամբ աս ամէն ամսէրը փարատել, եւ սրտիս՝ այն ուրախութիւնը տալ, որն որ իր կիրքերուն յալթողը կը վյցիէ: Աս իր անձին տկարութեան խստովանութիւնը՝ հոգինին կը զուարթացընէր, եւ ամենասաստիկ բնաւորութիւնը քաղցը ու հեղ կընէր:

Դժբախտութեամբ կարուս կոմնն աս օգտակար խորհրդածութիւններն ընկլութիւնակի մէջ չէր գտնուեր: Ինք ըստ աշխարհի զգուշութեամբ դաստիարակուած, եւ մատաղ հասակին մէջ քրիստոնէական կրօնին սկզբունքներն ալ սորված էր: Մայրն ալ շատ աշխատած էր որ հոգին կրօնական պարաքերը հաւատառութեամբ ի գործ դնէ եւ բոլոր առաքինութիւններով զարդարուի. բայց անոր բարկացոտ բնաւորութիւնը զապելու եւ կամքն ամէն բանի մէջ կատարելէն ետ կեցնելու համար բաւական զօրութիւն չէր ունեցած: Աս կոյր սէրն ու վասակար զիջումը՝ աւելի եւս անունդ տուած էին անոր զայրացկոտ բնաւորութեան ու հապատական վարձանց:

Կարուս նոյն իսկ իր ծնողաց տան մէջ եւ ոչ ամենաթեթեւ բնդդիմութեան կրնար համբերէլ. եւ թէպէտ սիրտն

ազնիւ էր, ասկայն օր չէր անցնէր, որ շփոթութիւն մը չհանէ ու տան խաղաղութիւնը չվրդովէ: Ստոյդ է այսպիսի պակասութեան մը մէջ իշնալուն պէս, շուտ մը մեծ ցաւ կիմանար, մանաւանդթէ երբեմն ալ ըրած անիրաւութեան կամ հասցուցած վնասին տեղը՝ վէհանձնութեամբ կը լեցընէր: Բայց հետզհետէ այսպիսի դէպէրն պինչափ յաճախեցան եւ անհամբերութիւնն իրեն անանկ սովորական բան եղաւ, որ շատ անգամ եւ ոչ իսկ կիմանար, եւ կամ եթէ իմանար ալ սրտին մէջ զգացած ցաւն արտաքրուստ երեցընելու կամընար:

Ստոյդ է հօրը ներկայութիւնը զինքը քիչ մը չափի մէջ կը բռնէր. բայց բաւական չէր ըլլար իր ամբարտաւանական վարմունքն ու բարկացոտութիւնը փոխելու, անոր համար ալ երբ որ հօրը քովինքն զինքը զապելու հարկագրած կը լլար, անոր հեռանալէն ետքը՝ նոյն իսկ այն կրած բռնութեան վրէժն ալ կառնուր քովիններէն:

Կարուս, ասանկ բնութեան տէր ըլլալով, երիտասարդութեան հասակը մոնելուն պէս՝ սկսաւ հայրէնի տան քաղցրութենէն համ շատնուլ: Կրակուտութեան չափ ալ քաջասրութիւն ունենալով սրտին մէջ վտանգալից եւ դժուարին գործքերու ձեռք զարնելու, պատերազմներու մէջ մտնելու, փառք ստանալու բաղձանքն արթնցաւ: Այսպէսով մեծ յօժարութեամբ ընդունեցաւ իր մօքեղօրը՝ իրմէնգուրի սեպուհին հրաւէրը, որն որ գաղղիական

նաւատորմին անուանի նաւապետներէն
մէկն էր, եւ նաւական զօրաց մէջ մտաւ:
Հոն թէպէտ իր արութեամբն ու քաջու-
թեամբը քիչ ատենուան մէջ մեծ անուն
ստացաւ, սակայն մէկալ կողմանէ իր
բնաւորութիւնը չուզգեց. անոր համար
դղեակ դառնալէն ետքն ալ, կամացը զէմ
բան մը պատահածին պէս, իր բարկու-
թիւնն ու տչաճութիւնն առաջինէն աւե-
լի ամէնուն կը զգացընէր:

Գ Լ Ո Ւ Խ Պ .

Մէկ ամսուան միջոցը՝ կարորս կոմսին
երբէք այնչափ երկայն երեւցած չընէր,
ինչպէս աս ամիսը, որ ստիպուեցան ցա-
մաքի վրայ անցընել: Բայց վերջապէս այն-
չափ բաղձացած օրը հասաւ: Առանց մեծ
ցաւ մը զգալու կոմնը ծնողացը հրաժարա-
կան բարեւը տուաւ: Կուզէր ժամ մը
յառաջ ծովու վրայ գտնուիլ, որպէս զի
բրած յանցանիքն յիշատակն ու խղճառա-
նայ խայթը՝ գործունեայ կենաց աղմուկ-
ներուն մէջ մոռնայ:

Կարորս մեծ յաջողութեամբ զինուո-
րական քննութիւնն ըրած էր: Ետքէն
իր մօրելորը նաւուն եւ անդղիական զօ-
րաւորքայն նաւու մը մէջ ծագած կռուոյն
ժամանակը՝ այնպիսի քաջութեան ցոյց
տուած էր, որ ալ անկէ ետքը թէ ա-
րիութեան եւ թէ նաւական գիտութեան
կողմանէ՝ ամէնքն սկսան իր վրայ մեծ հա-
մարում ունենալ:

Միայն իր հասակին պատիկութիւնն էր՝
որ արգէք կըլլար աւելի մեծ աստիճան
բարձրանալուն, որովհետեւ գեռ հազիւ
տանուվեց տարեկան էր: Աւստի արտա-
քոյ կարգի ուրախութիւն ունեցաւ, երբ
որ մօրելորը հետ ճամբայ չելած, եռայարկ
նաւու տեղակալութեան աստիճանը բար-
ձրացաւ: Կոմնն իր վիճակը խիստ կը սի-
րէր, եւ գիտանարով որ աս իրեն տրուած
աստիճանը՝ չէ թէ մօրելորը պաշտպա-
նութեան պառուղն է, հապա իր ար-
գեաց վարձքը, ակնկալութիւն ունեցաւ
որ սկսած ընթացքին մէջ շատ յառաջ
կրնայ երթալ:

Էրմէնդուը նաւապետին Աչել նաւը,
ճամբայ ելլելու հրաման ընդունելէն ետքը,
կարորս՝ որն որ ապագային մէջ միայն
փառք ու յաղթութիւններ կերազէր,
խիստ մեծ զուարթութեան մէջ կը գլու-
նուէր: Մէկ մալ յանկարծ մակոյի մը
նոր բռնուած զինուորներով նաւը մօտե-
նալով, կոմսին վրայ արտաքոյ կարգի այլ-
այլութիւնն մը տեսնուեցաւ:

Կարորս, ինչ կը զգաս, հիւանդ ես,
հարցուց Սէնդ-Ակ պաշտօնակալը, որուն
հետ կոմնը զուարթութեամբ կը խօսա-
կցէր, անոր երեսին՝ մէկէն մեռելի գոյն
դառնալով տեսնելով:

Կոմնն աս խօսքերը չլսեց. աչուրները
սեւեռած՝ մեծ մատրութեամբ նաւ միտ-
նող նաւաստիներէն մէկուն կը նայէր:
Սէնդ-Ակ տեղակալը հարցումը կըկնեց.
պատասխան ընդունեցաւ: Անանկ կարծե-
լով որ կոմնը գարձեալ բարկութեան ա-

ուիթ մ'ունեցեր է, զանիկայ իր խորհրդա-
ծութեանց թող տուաւ:

Խսկ կարողսին խորհրդածութիւնները
խիստ անհաճոյ բաներ էին: Աս այլայլու-
թեան եւ խորհրդածութեանց պատմառ
եղող նաւաստին, թէպէտ նիշար մարմնով
եւ աղտոտ զգեստով մէկն էր, սակայն եւ
այնպէս կոմը զինքը տեսնելուն պէս,
ճանցած էր որ... Փիլիպպոս Մերփին է:

Աս տեսութիւնը բաւական եղաւ Կա-
րողսին իմացընելու որ սրաին մէջ անոր
գէմ զգացցած ասելութիւնը՝ վերջին սատի-
ճանի սաստիութեան հասած է: Իր մա-
հուչափ թշնամին իր նաւը բերող դէպքը
կ'անիծէր: Խսկզան կ'ուղէլ երթալ մօր-
եղօրն աղայնէլ որ զանիկայ նաւէն հե-
ռացընէ: բայց ետքէն միտքն ինկաւ որ
անշուշտ պիտի ստիպուի ասոր մեկնու-
թիւնը տալ, ուսկից խիստ կը խորչէր:
Բաց ասկէ՛ ասով՝ թշնամոյն պատմառ
կու տար ենթագրելու որ զինքը բանի տեղ
կը գնէ:

Չէ, ըստա ինք իրեն, թող մնայ: Պա-
տերազմական նաւու մը հրահանգը գու-
ցէ անոր յանդգնութիւնը կը զապէ, եւ իշ-
խանութեան գլուխ ծռել կը սորվեցնէ:

Աս երաւ կոմնին խորհրդածութեանց
հետեւութիւնը: Խսկզան անդ Փիլիպպոսի
երեսին գեղնութիւնն ու նուազած կերպա-
րանքը սիրաը շարժած էին. բայց ետքէն
երբ որ տեսաւ թէ թշնամին զինքը ճան-
նալով՝ վրան արհամարհական հայեցուածք
մ'արձակեց, միտքը դրաւ որ աս ժպիրչ
նաւաստին հպարտութիւնը խորտակէ:

Դժբախտ Փիլիպպոս իր անձէն աւելի
չարգոյն թշնամի չունէր: Փոխանակ քա-
ջարտութեամբ յանձն աւներու ան բանն՝
որմէ ազատիլը կը տեսնէր թէ անկարելի
է. փոխանակ իր պարտքերը կատարելով՝
իր ընկերներուն ու մեծերուն համարումը
ստանալու. փոխանակ իր բարի վարմուն-
քովը կոմնին ատելութիւնը մեղմացընել
ջանալու. ինք զինքն այնպէս մը վրէժ-
խնդրութեան բաղանքին տուուաւ, որ ոչ
երկիւղն եւ ոչ սպառնալիքները կըցան
զինքը վախցնել ու միտքը փոխել: Որ-
շափ որ նեղութիւններն ու վշտերը կը
սաստիանային, այնչափ ալ կատարութիւնը
կ'ածէր եւ յուսահատութիւնը մինչեւ
վերջին աստիճանը կը հասնէր: Այսպէսով
իր յանդուղն յամառութեամբը նաւուն
մէջ անցուցած առաջին երեք ամփոր երբեք
պատժէ ազատ շեղաւ:

Եթէ Փիլիպպոս իր զգտիկութեան ա-
տեն սրաին մէջ ունեցած կրօնական զգած-
մունքը գարձեալ զարթուցաննելով, ատե-
լութեան բորբոք շիշուցած ըլլար. Եթէ
իր ունեցած բնական ձիքերը գործածե-
լով եւ իր վիճակին գործքերուն սրաի
մոտք զբաղելով, մեծերուն առջեւը գործ-
քով ցուցուցած ըլլար, որ նաւավարու-
թեան ամէնէն զժուարին գործքելով ալ
յաջողութեամբ կրնայ կատարել. վերջա-
պէս եթէ՛ ինպէս որ իր վիճակէն վեր
աղէկ կրթութիւն ու աղնիւ բարը ունէր
եւ միանդամայն խիստ զօրաւոր եւ մեծա-
պէս քաջասիրտ էր, նոյնպէս ալ իր ա-
ռաջին տարիներուն պէս կարգաւորեալ

վարմունք ունենար, ամէն մարդ, եւ ամէնքն աւելի իր արդար ու ազնուական հրամանատարը, իրեն սէր ու համարում կունենար: Այսպէս որ վարուէր, իր հալածիք չէր կրնար յանդգնիւ իրեն դէմ բան մընելու, եւ գուցէ ալ իր նախապաշարման ու ատելութեան ինչ աստիճանի անարգական ու անիրաւ բան ըլլան ինքն ալ կիմանար: Ասոր հակառակ Փիթիպոս կարծեն թէ ուրիշ դիտում չունէր, բայց եթէ զանիկայ գրգռել եւ աւելի եւս զայրացընել, որուն դիմացը կոմին ալ իր մեծանձն բնաւորութիւնը մոռնալով, ամենայն եղնակաւ կը չարքարէր աս խեղջը, որն որ իր իշխանութեան տակն էր: Եւ միտքն ալ դրաւ որ ամենեւին չխնայէ, մինեւ որ անոր հպարտութիւնը չխոնարհեցնէ....:

Չեմ գիտեր՝ ինչ ընելու է աս Փիթիպոսին, ըսաւ օր մը կոմին Սենդ-Ակ տեղակալը, երբ որ նաև աստատաւը զՄ'եր վիլ թնամնօմէ մը կը քակիր: ուր իր աննուածէլի յամառութեան համար Ապարտացի գիւցանի մը հաստատութեամբը սոսկալի եւ թշնամնալից պատիժ մը կրած էր: Ոչ արշեռն է, ոչ հայհոյի: ոչ ալ նաև աստեաց մէջէն անառակներուն հետ ընկերութիւն կ'ընէ: սակայն եւ այնպէս ինք առանձին՝ անոնց բոլորէն ալ աւելի խիստ մեծ նեղութիւն կու տայ մեղի:

Սէնդ - Ակ տեղակալն աս խօսքն անոր համար խօսեցաւ, որ քաջալերութիւն տայ խեղջ երիտասարդին, որն որ

սաստիկ տանջանաց մէջ ցուցուցած հաստատութեամբն անոր սիրտը շարժած էր:

Ահ, պատասխանեց կոմին արհամարհական եղանակաւ մը, ստահակութիւնն ու անկարգութիւնը նոր բաներ չեն անթշուառականին. անիկայ միշտ այնպէս եղած է, ինչպէս որ հիմայ կը տեսնէք:

Սուտ է զիս այսպէս ընողը դուն ես, գոչեց անդիէն Փիթիպոս շանթահարիչուն նայուածքով մը:

Ի՞նչ, զիս սուտ պիտի հանես, ըսաւ կոմին, Մերփիլին ապտակ մը զարնելով:

Այսու անդութ հարստահարիչ, սուտ է, պատասխանեց Փիթիպոս: Եւ ինքն ալ նոյն սաստակութեամբ անոր ապտակ մը զարկաւ:

Սէնդ - Ակ տեղակալը վրան գթալով՝ թեւն երկնցուցած էր զինքը խափանելու համար. բայց բանը բանէն անցած էր:

Թշուառ, ըսաւ ցաւագին եղանակաւ մը, կեանդդ զո՞չ ըրիր:

Թող առնու, պատասխանեց Մերփիլ. ասիկայ ինծի ընել կըցած վերջին վսան ըլլայ: Աս ըսաւ եւ առանց արտունջ մընելու՝ ձեռուըներն երկրնցուց, եւ թող տուաւ որ շղթայի զարնեն:

Գ Լ Ա Խ Խ Ե .

Աս վերջին խստութեան պատճառն ան էր՝ որ մեծերն իր յուսահատական յամառութիւնը, միանգամայն կենաց կորուսը բանի տեղ չդնելը տեսնելով, կը վախնային որ նաւուն կրակ չտայ եւ բոլոր նաւաստեաց հետ օդ հանձէ: Ուստի ասանկով շղթայի զարնուած՝ նաւայ արկին վրայ կը պահէին:

Փիլիպպոս նոյն խեղ վիճակին մէջ ցորեկը արեւուն կիվիչ ճառագայթներուն, իսկ գիշերը ցողին սասաթիկ պաղութեան տակ անցրնելով, վայրենի գաղանի մը չնորհուած փոքր աղաստութենէն ալ զուրկ մասցած, կը սպասէր որ նաւահատակի մը հասած ատեն պատերազմական խիստ օրինաց որոշումներուն համեմատ պատիժը վրան կատարուի:

Աշիլ նաւն ու իր պաշտպանութեան տակ եղող առեւտրական նաւերը նոյն ատեն Պրալիկայի եղները կը մտենային: Մինչեւ ան ժամանակը ճամբորութիւնը յաջողութեամբ եղած էր, հոգն աղէկ ու նաւաստեաց առողջութիւնը տեղն էր:

Արդէն իրենց տեղը հանելու վրայ էին, մէյ մ'ալ անգղիացի պատերազմական նաւ մը տեսան, որն որ իրենց ետեւէն ինկած կը հարածէր: Քիչ մը ետքը ուրիշ նաւ մ'ալ տեսնուեցաւ, որն որ կ'երեւար թէ առաջինին հետ միանալ կ'ուզէր: Յայտնի կը տեսնուէր որ կ'ուզէր ճամբան մեր հարուստ նաւերուն խմբին վրայ յարձակիլ աւար առնուլ:

Վաճառականաց նաւերը՝ որոնք իրենք զիրենք չէին կրնար պաշտպանել, զննացն ուղղութեամբ բաժնուեցան գացին, եւ Աշիլը թող տուին որ առանձին անհաւասար պատերազմի ասպարէցն անցնի: Աս կոիւը նպաստաւոր գէպք մ'եղաւ Փիլիպպոսին համար: Տեղ տեղ նաւավարաց մէջ սովորութիւն կայ, որ պատերազմի ատեն բանտարկեալներն ազատ թող կու տան: Փիլիպպոս նաւավետին հրամանաւը շղթաներէն քակուեցաւ:

Աէնդ - Ակ տեղակալը զինքն արձակած ատեն, Փիլիպպոս, ըստ, անպատշաճ տեղ մէծ քաջարստութիւն ցուցուցիր. տեսնենք Հիմայ՝ հայրենեաց ծառայութիւն ըրած ատենդ՝ նոյնպիսի քաջութիւն կ'ունենաս: Կաւաստեաց անմիջական հրամանատարութիւնն ինծի յանձնուած է: Աղէկ նայէ որ քալէս չհեռանաս:

Կը տեսնէր որ ձեր քովին չեմ բաժնուիր, պատասխանեց Փիլիպպոս, պաշտօնակալին իրեն երկուցուցած զինքը ձեռքէն յափշտակելով: Զիս տնէս յափշտակենէն վեր, միայն գուր եղաք որ մարդու տեղ գրիք: Կրնաք վլսս կստահ ըլլալ:

Պատերազմի սկսելու համար ամէն բան պատրաստ էր: Թշնամին իր առաւելագոյն զօրութեան վրայ ապաւնած՝ յանդոնութեամբ յառաջ կու գար: Աս զարհութիւնը վայրէնին, նոյն իսկ ամէնէն յանդուզն եղողներէն ոսմանց սիրան ալ սկսաւ այլայլութիւն զգալ. որովհետեւ ընելու

պատերազմին՝ չէ թէ ինչքերնին աղա-
տելու, հապա իրենց կեանքն ու աղասոռ-
թիւնը պաշտպանելու համար էր. իրենց
դրոշին պատիւը պիտի պաշտպանէին, ան-
դրոշին՝ որն որ աշխարհքիւ չորս կողմին ա-
մենուն յարգելի եղած, ամէնուն սիրար
վախ ձգած էր: Բայց իրենց մէջ մէկը
կար, որն որ պատերազմելու բաղձան-
քէն կ'եւար, եւ միտքը դրած էր որ կամ
յաղթէ եւ կամ մեռնի, որպէս զի բրած
յանցանքները մոռցընէ, եւ ցուցընէ որ
ինք լաւագոյն վիճակի արժանի է, ոչ թէ
իրեւ ստահակ մեռնելու:

Երկայն ու արիւնահեղ եղաւ պատե-
րազմը: Քանի մը անդամ յաղթութիւնը
տարակուսի մէջ ինկաւ: Քանի մը ան-
գամ Անգղիացիք կարծեցին որ յաղթու-
թիւնը ձեռք բերած ըլլան. բայց վերջա-
պէս Գաղղիացիք իրենց ճարտար շարժ-
մունքներովն ու դիւցաղնական քաջու-
թեամբը յաղթութիւնը ստացան: Թշնա-
մաց նաւերն արտաքրյ կարդի փսաս կրե-
լով ստիպուեցան ետ քաշուել: սակայն
Աշել ալ այնչափ փսաս կրած էր եւ այն-
պիսի վիճակի մէջ կը գտնուէր, որ ան-
կարելի է խօսով բացատրել:

Անգղիական նաւերուն ետ քաշուիլը՝
Գաղղիացւոց համար մեծ փառք էր. եւ
Աշելին քաջ պաշտօնականերն ու աներ-
կիւղ նաւաստիներն իրենց սրտին մէջ աս
միիթարութիւնն ունէին, որ ամէն մէկն
իր պարտքը կատարեց, եւ հայրենեած՝ իրենց
յանձնած աւանդն աղատեց,

Երբ որ յարկին վրայ ամէն բան կարգի

դրուեցաւ եւ պաշտօնականէրն իրենց քաջ
նաւապետին չըս կողմը ժողվելով, զինքն
ստացած պարծանքին վրայ շնորհաւորե-
ցին, կը մէնգուը սեպուհն ալ ամէն մէ-
կուն քաջութիւնը գովելին եւ շնորհակալ
ըլլալին ետեւ, հրամայեց որ զՓիլիպպոս
առջնուը բերեն: Խեղդ պատանին գոյնը
նետած, արիւնած աթափ, բայց հաստա-
տուն կեցուածքով մը նաւապետին առ-
ջեւն ելա:

Երիտասարդ, ըսաւ իրեն նաւապետը,
այսօր պարտքդ կատարեցիր: Պէտք է որ
քեզի շնորհակալ ըլլամ բարեկամիք Ախեն-
Ակ տեղակալին կեանին երկու անգամ
մահուրնէ աղատելուդ համար: Պատե-
րազմին ժամանակը ցուցուցած քաջու-
թեանդ վրայ ամէնուն ըսածը զիս շատ
ուրախաւուց: Յանցանքներդ կը ներեմ,
ալ կրնաս սովորական գործերդ կատա-
րել: կը յուսամ որ այսօրուընէ սկսեալ
կարգաւորեալ վարմունքովդ այնպէս ա-
նուն կը հանես, ինչպէս որ մինչեւ հիմայ
յամառութեամբդ ու անկարդ ընթաց-
քովդ բրած էիր:

Փիլիպպոս աշուրները դէպ ի նաւա-
պետը գարձուց, եւ անոր երեսին վրայ ար-
դահատութեան ու բարութեան նշաններ
տեսնելով, սիրու մեծապէս շարժեցաւ
այսպիսի սիրակիք գարմունքին, զոյն որ իր
թշնամւոյն մօրեցքօրմէն չէր կրնար յու-
ալ. ուստի եւ լայով՝ մինչեւ այն ատեն
անպատշաճ կերպով վարուած ըլլալ խոս-
տովանեցաւ, եւ խօսք տուաւ որ եթէ
հարկ ըլլայ արիւնն ալ յանձնն կ'առնու

թափել յառաջուան յանցանքները ջըն-
ջելու համար:

Ուրեմն, ըստ նաւապետը, թողու-
թիւն խնդրէ Հսդէն կոմսէն՝ անոր բարձ
թշնամանացդ համար, եւ ամէն բան կը
մոռցուի, բաւական որ առ հիմայ դրած
յառաջադրութեանդ վրայ միշտ հաստա-
տուն կենաս:

Ծնկան վրայ ձեզմէ թողութիւն կը
խնդրեմ, նաւապետս, պատասխանեց Փի-
լիպպոս, ձեզ պէս բարերար համանատա-
րի մը դէմ ելլելուս եւ ձեզ պաշտօնակալը
ներէն մէկուն զարնելու համար: Բայց
... Հսդէն կոմսէն չեմ կընար թողու-
թիւն խնդրել. որովհետեւ նախ անիկայ
զիս թշնամանեց, նոյն իսկ առ նաւը գալէս
շատ յառաջ:

Կոմսը, որն որ մօրեղբօրը քովը կեցած
էր, առ խօսիքին Փիլիպպոսին վրայ արհա-
մարհողական հայեցուածք մ'արձակեց,
որուն պատանեցն աշուրներն ալ նոյն
եղանակաւ պատասխան տուին:

Իսկ նաւապետը սաստկութեամբ մը
թէւութիւն չեմ ուղեր, ըստ. պայման
գնելով չի նար: Ասկէ ալ զատ՝ ի՞նչ
բանի մէջ քեռորդիս կընայ զքեղ թշնա-
մանած ըլլալ:

— Ինք թէ որ կ'ուղէ, անձամբ կընայ
ձեզ լսել:

Կ'երեւայ թէ, կրկնեց սեպուհը, նաւ
գալէդ յառաջ քու եւ քեռորդւոյս մէջ
գժառութիւն մը մտած ըլլալ. բայց մինեւ
հիմայ բռնած գէշ ընթացքդ ասով չէ
կընար արդարանալ:

Եթէ դուն պարտփդ կատարած ըլլայ-
իր, ամէն մարդ չետղ քազրութեամբ եւ
ըստ պատշաճի վարուած կ'ըլլար: Ուշափ
ալ զքեռորդիս սիրեմ, չէր կընար ինձի՝
իմ ստորակարգեալներուս դէմ անիրաւ-
ութիւն մ'ընել տալ: Բայց ինչ
որ է նէ, գնա վէրքերդ կապել տուր, եւ
նայէ որ ասկէ վերջը վրադ գովութենէ
զատ բան չլսեմ:

Փիլիպպոս մեծարանօք ու երախտա-
գիտութեամբ նաւապետս ողջունելով՝ հե-
ռացաւ:

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Հազիւ թէ վաճառականաց ցրուած
նաւերը քովէ քով եկած միացած էին,
Աշել նաւն ալ պատերազմին մէջ լինդու-
նած փասները նորոգած էր, մէջ մ'ալ ա-
նանկ սոսկակի փոթորիկ մը փրթաւ, որ
արգէն կէս մը նորտակած նաւը՝ բոլորս
վին քայլայելու վտանգի մէջ ինկաւ:

Կէս գիշերուան մօտ նաւն այնչափ ջուրը
առած էր, որ բոլոր նաւաստիները սկսան
ջրհանները քաշելու զբաղել: Կէս գիշերէն
երկու ժամ վերջը հովը քիչ մը մեղմացաւ,
որով ամենքը սկսան սիրոտ առնուլ: Կը
յուսային որ փոթորիկը շրւտով կը դա-
գիր: Բայց քիչ մը ետքը առ ջնիւն աւելի
սաստիկացաւ, եւ աս անգամ որոտումնով,
փայլակներով ու անձրեւով խառն էր:
Հովն ան սաստիճանի սաստիկ էր, որ ստի-
պուեցան մեծ առագաստը ձալել: Նոյն

վայրկենին ահագին հովի հարուած մը նաւը
մէկ կողմը պառկեցուց : Նաւն անշարժ
կեցաւ, եւ անանկ կ'երեւար որ ալ կարե-
լի չէ ազատիլ :

Զուրը նաւուն մէջ սաստիկ շուտու-
թեամբ միշտ կը բարձրանար : Նաւատեարը
հրամայեց որ մեծ կայմն ու առաջակողման
կայմը կտրեն, յուսալով որ կրնայ աս եղա-
նակաւ նաւն ուղղուիլ : Առաջակողման
կայմը տեղի տուաւ, առանց յուսացուած
հետեւութիւնն ունենալու : Մեծ կայմն
ալ սոսկալի դղրգիւն հանելով իսկաւ, եւ
տապալած ատեն՝ նաւուն երկու կողման-
կան կայմերուն վրայ իյնալով՝ զանոնք ալ
առաւ մէկտեղ տարաւ : Ստոյգ է նաւը
սաստիկ ուժգնութեամբ անմիջապէս չիտ-
կուեցաւ. բայց այնպիսի ցնցմամբ, որ
ջրհաները քաշելով խիստ գժուարցաւ:
Գրեթէ ամէն բան ու բոլոր գործիքները
չխիստած էին :

Կայմերուն կտրուելուն վրայ քառորդ
մը չանցած, զեկին բռնատեղը կտրեցաւ.
Եւ նորոգելու զբաղած ատենին, նոյն իսկ
զեկը բաժնուեցաւ իսկաւ : Այսպէսով
նաւուն վիճակն երթարով տեղի կը գէշ-
նար, եւ քիչ մը ետքը վերջին աստիճանի
յուսահատական եղաւ. որովհետեւ նաւ-
ուն յարկին տախտակամածներն ալ բա-
ցուեցան :

Նաւուն բոլոր պաշարը, պաքցամասը,
խմելիքները, փայտն ու ածուխը, ամէն բան
ապակնած էր: Բայց բարեկախտու-
թեամբ կրցան ջրէն քանի մը շեշ դինի եւ
շաքարօղի, քիչ մը ալիւր եւ երեք չորս

տակառ անդյշ ջուր ազատել : Աս փոքր
օդնութիւնը զիրենք քիչը մը սփոփեց ու
նաւաստեաց կեանքը պահեց :

Պաշտօնականերն ու ջրհան քաշելու
չըպաղող նաւաստիք, բոյոր գիշերը՝ նաւ-
ուն ամէնէն աւելի վտանգաւոր վտաները
նորոգելու ետեւէ ինկան: Երկրորդ առ-
տու անանկ երեւցաւ որ օդը պարզ ու
խաղաղ պիտի ըլլայ. իրօք ալ այնպէս
եղաւ. ուստի եւ նոր քաջարտութիւն
ստանալով՝ ամէնքն ալ սկսան իրենց ազա-
տութեան աշխատիլ :

Աշել նաւը նոյն ատեն արտաքոյ կար-
գի տեսարան մը կ'ընծայէր, առանց կայմի,
առանց զեկի՝ նաւու անձնէ կման մըն էր,
որն որ Ովկիանոսին անբաւ ընդարձակու-
թեան վրայ կը տատանէր: Նաւուն չորս
կողմը տակառներ, ամէն տեսակ պաշար
ալեաց վրայ կը ծփային, եւ ծովուն երեսը
պարաններով, նաւու կաղմածքներով ու
չուաններով ծածկուած էր:

Գիշերը չկոխած՝ կրցած էին յառաջա-
կողման կայմը կանգնել ու նաւը կառա-
վալելու համար մեքենայ մը դնել. այնպէս
որ եթէ օդը չաւըստեմու ըլլար, կինային
յցա ունենալ Պրաղիլիայի ճամբան նորէն
մտնելու, ուսկից հովին բռնութիւնը զի-
քենք շատ հետացուցած էր:

Աս վտանգաւոր ու աշխատալից ժա-
մանակը՝ Էրմէնքուը սեպուհն ու բախու-
թեամբ կը գիտէր որ Մերլիլ բորսովին
ուրիշ մարդ եղեր է. նոյն պատանին այն-
պիսի փութով ու քաջարտութեամբ կը
գործէր, որ ոչ գժուարութիւն եւ ոչ

աշխատանք կրնային զինքը վշատեցնել
կամ ետ կեցընել: Իսկ Փելիպպոս նոր ոգի
ու նոր ոյ դժ կառնուր տեսնելով թէ ինչ-
պէս նաւապեսն իր վրայ քաղցրութեամբ
ու հաճութեամբ կը նայի:

Բոլոր պաշտօնականերն ալ զարմացած
էին յամառ երիտասարդին այնպէս փո-
խուելուն վրայ: Իր անցած վարմունքէն՝
ուրիշ բան մնացած չէր վասն, բաց ի իւ-
դէն կոմին դէմ ունեցած ատենութե-
նէն, որն որ միշտ իր հոգին կը տանջէր եւ
յառաջուած պէս սաստիկ էր: Ի վերայ
այսր ամենապնդի կոմին իրեն դէմ բան
թշնամնավան խօսքերուն պատասխան չէր
տար: «Նաւապետին արդարութեան վրայ
վստահացած՝ լուռթեամբ կը համբերէր.
բայց կ'իմանար որ վիշտինդրութեան բաղ-
ձանքը սրտին մէջ երթալով աւելի կը
սաստկանայ:

Նաւին մէջիններուն գտնուած վտան-
գաւոր վիճակը կարելի է ուրիշ բնաւո-
րութիւն ունեցող անձանց սրտին մէջ
տաելութեան վիշտինդրութեան հո-
գին մարած կ'ըլլար. բայց աս երկուոքին
փոփոխ տաելութիւնն ան սաստիմանի սաս-
տիկ էր, որ իրենց սիրութ լցընող թշնը
Ծնէլու համար՝ աւելի մեծ դժբախտու-
թիւններ հարկաւոր էին:

Դառնանք հիմայ նաւուն վիճակին:
Աշխ նոյն ժամանակ գրեթէ հասարակա-
ծին վրայ էր: Զրոյ տակառները ջախջա-
խած ու պաշարը վնասած կամ կորսուած
էր. այնպէս որ թէպէտ եւ նախախա-
մութիւնը զիրենք զիրագլիայի ծովեզը

Հասցընելու ալ ըլլար. սակայն եւ այնպէս
պէտք էր որ նաւաստիք ճամբան արտաքոյ
կարգի նեղութիւն կրէին ըսոյ պակասու-
թենէն, որն որ ամէն տեղ արտաքոյ կար-
գի նեղութիւն կը պատճառէ, բայց մա-
նաւանդ նոյն կիվիչ օդաբաժնին տակ ան-
տանելի կ'ըլլայ:

Այսպիսի անձկութեանց մէջ չեւուանց
ցամար մը տեսնելով, կարծեցին որ ան
կղղիներէն մէկն է, ուր Ափրիկէ հետ վա-
ճառականութիւն ընող Բորդուկալցիք
կայարաններ զրած են, իրենց նաւերուն
պաշարը հոգալու համար: Աս կղին, թէ-
պէտ Ա. Հեղինէի ու Համբարձման կղի-
ներուն պէս մայումելով ու հրաբային լու-
ներով ծածկուած կ'երեւար, բայց կը յու-
սային որ հոնկէ գէթ ջուր կարող ըլլան
հոգալ, եթէ նաւաստիներէն ոմանք այն-
պիսի սատեն նոյն անմատոյց եղները մօ-
տենալու յանդգնէին, որուն համար խիստ
մէծ քաջութիւն հարկաւոր էր: Ինչու որ
թէպէտ հովը գաղրած էր, բայց ալիքները
սոսկաննին էին, եւ ժայռերուն զարնուած
ատեննին, սաստիկ բարձրութեան մը կը
հանուին, եւ արտաքոյ կարգի ուժգնու-
թեամբ ետ կը գառնային:

Կարոլոս կոմոր, որն որ խիստ քաջա-
սիրտ եւ ձեռներէց էր, այս վտանգը՝ սաս-
տիկ ծարաւին պատճառած տանջանքէն
վեր գասելով, առաջարկեց որ ինք մակու-
կով մը կղզին երթալու փորձ ընէ: «Նաւ-
աստեաց մէջէն երեք հոգի ալ ուղեցին
հետն երթալ. բայց հինգ հոգի հարկաւոր
էր: Աերջապէս կոմոր յանձն առնելով

զեկավարել, միայն մէկ հոգի կը պակսէր։
Փիլիպպու ինք զինքն առաջարկեց։

Ան չէ, գոչեց կոմիր՝ թշնամեղն իրեն
պէս ցոցուցած քաջասրտութեան չկա-
րենալով տանիլ։ Բայց օրովհէտեւ անոր
յանձն առած ծառայութիւնը հասարակաց
բարոյն համար էր, ակամայ ստիպուե-
ցաւ զիջանիլ, եւ մակոյին անմիջապէս ծով
իջուցին։

Երմէնգուր սեպուհը, թէպէտ եւ շատ
մեծ ժուռաբութիւն կը զդար անանկ պա-
րագայից մէջ իր քաջ ու սիրելի քեռոր-
դիւն բաժնուելու, այսու ամենայնիւ չու-
ցեց զինքն իր ազնուական խորհուրդէն եւ
կեցրնել, նաւուն ըլլալու օգտին համար։

Երբ որ մակոյկը կողուոյն մօնտերը հա-
սաւ, մէջիներն ալլիները տեսնելով՝ ի-
մացան թէ ցամաք ելլեն ինչ աստիճանի
փունդաւոր բան է. ուստի եւ իրենց մէ-
ջէն ամէնէն ծերն առաջարկեց որ ետ
դառնան։ Կոմիր տեսնելով՝ որ իր ինա-
մոցը յանձնուած մարդիկներուն կէնացը
պատասխանառու է, չուզեց զանոնք մա-
հուան վտանգի մէջ ձգել։ Ընկերք, ըստա,
եթէ ձեռք զարկած գործերն ին գլուխ
հանելն անկարելի բան կ'երեւայ ձեզի, զձեղ
չեմ ուզեր ստիպել յառաջ տանելու։
բայց թէ որ միայն իմ կեանքս բաւական
ըլլար, յօժարութեամբ կը զոհէի ընկեր-
ներու քիչ մը ջուր հոգալու համար։

Նաւաստիք իրենց հրամանատարին ը-
սած խօսքերէն նոր քաջարութիւն առին.
մէկալ կողմանէ ալ արդէն զգացած ան-
տանելի ծարաւանին զիրենք աւելի եւս մղե-
լուցին։

լով, վերջին ճիգ մ'ալ ըրին, ցամաք մօ-
տեցան ու տակառները գուրս հանեցին։
Հատ չանցաւ առուակ մը գտան։ Զուրը
ժայռէ մը կը բխէր, որուն գագամթը փայ-
տէ մեծ խաչ մը տնկուած էր. որմէ իմա-
ցան թէ իրենցմէ յառաջ հնա Եւրոպացի
նաւաստիք մօտեցած են. բայց պահապան
չտեսնելով, հետեւցուցին որ կղզւցն վրայ
նոյն ատեն մարդ չկար։

Երկիրը շատ ամսայի եւ անբեր կ'երեւար.
բայց չորս կողմը քիչ մը քննելին ետքը՝
հովիտ մը գտան, որուն մէջ շատ մը հըն-
դիկ ընկուղինի կար, զորոնք անտա-
րակոյս բարերար նաւարկողներ տնկած
էին։

Հնդիկ ընկոյզ քաղելը՝ գիւրին բան
չէ. մեծ ճարտարութիւն պէտք է ծառին
վայ ելլելու, փրցընելու համար։ Բայց
Փիլիպպու փայտ կոտրելու մոգով հետր
կացին ու սորց բերած ըլլալով, իր ընկերնե-
րը ջուր լցընելու զրադած տանե՞ն նոյն
գործիկներուն օգնութեամբն ու իր ճար-
տարութեամբը՝ մագլելով ծառերուն վրայ
ելլաւ, եւ քիչ ատենուան մէջ բաւական
հնդիկ ընկոյզ ժողվեց, որոնք իր ընկեր-
ներուն զրեթէ ջրին չափ համելի պէտք
էր որ ըլլային։

Կարողու կոմիր, որն որ ծովեզերք կե-
ցած մակուկին պահանութիւն կ'ընէր,
քիչ մը ետքը նաւաստիները կանչէ. Ըն-
կերք, ալ ճամբայ ելլենք, ըստա, հովը կը
սաստկանայ. ածապարենք, ապա թէ ոչ
գիշերը չկոխած՝ չնդք կրնար նաւը հաս-
նիլ։

Նաւաստիները ջրոյ տակառներն ու
ժողված պաշարնին մանդոյկը դրին եւ սկսան
ալեաց գէմ մեծ ճգամբ կոռուիլ: Հովը
ծովեղբերքէն կը փչէր եւ ամէն րոպէ կը
սաստիանար: Երկայն ժամանակ բոյոր զօ-
րութեամբ աշխատելէն ետքը, բրած ջան-
քերնին պարապի ելելով, ահագին ալիք
մը մակյին ու մէջի գժբախտ նաւաստի-
ները տակն առաւ:

Նաւուն մէջ եղողներն աս սոսկալի
գէպքը տեսան. բայց մըրիկն իրենց նաւն
ալ այնպիսի վիճակի մէջ դրած էր, որ
չէին կրնար անոնց օգնութեան հասնիլ:
Հովը զիրենք սաստիւթեամբ յառաջ կը
մէր, այնպէս որ քիչ մը ետքը կղզին
աշքերնէն աներեւոյթ եղաւ:

Մակուկին մէջները քիչ մը ժամանակ
ալեաց գէմ կոռուեցան: Բայց հինգ հո-
գւոյ մէջն՝ երեքը ծեր, եւ վերջին օրերուն
անհնարին աշխատութենէն յոգնած ըլ-
լալով, չկրցան երկայն ատեն ալեաց ըրու-
նութեան գէմ կոռուիլ, եւ ընդունեցան:
Փիելպառ ալեաց տակ աներեւոյթ ե-
ղաւ. իսկ կարոյս կոմն երիտասարդ ու
զօրաւոր ըլլալով, սաստիկ ջանքով՝ վեր-
ջապէս խիստ յոգնած եւ գրեթէ կիսա-
մեռ եղելը հասաւ:

Հոն քիչ մը հոգի առնելէն ետքը, վե-
րը յիշուած ժայռին վրայ ելաւ. եւ անկէ
սկսան նաւու դիտել, որն որ կատաղի հովէն
կը մղուէր, ահագին ալիքներու վրայ կը
ծագր. ըոլոր նաւաստիք այն վտանգին մէջ
եյնալու վրայ էին, որմէ ինք արտաքրյ կար-
գի բախտով մը աղատած էր: Բովանդակ

մտադրութիւնն իր սիրելի մօրեղբօրը
վտանգալից վիճակին զրաւուած ըլլալով,
իր գտնուած գժբախտ վլճակը կը մոռ-
նար. մինչեւ որ նաւն աշացը տեսութե-
նէն կորսուելով, ինք զինքն առանձին
զտաւ:

Գ Լ Ո Ւ Խ Է :

Կոմսը զարհուրելի խորհուրդներէ տկա-
րացած, սկսաւ ահագին Ովկիանոսը նկա-
տել, որուն վրայ գիշերուան տիսուր քողը
տարածուելու սկսած էր: Ելաւ տեղ մը
փնտուեց գիշերն անցընելու համար. եւ քիչ
մը ետքը ժայռերու մէջ այրի նման հաւա-
րին տեղ մը գտաւ. անհիջապէս հոն ա-
պաւինեցաւ, որպէս զի աղատի սոսկալի
պահաց բռնութենէն, որոնց կատաղու-
թիւնը՝ արեւուն մտնելէն վերջը՝ երթալով
կը սաստիանար:

Քնանալու փորձ փորձեց, բայց անկա-
րելի եղաւ. ալեաց բռնութեան հետ ժայ-
ռերուն գէմ կոռուած ատեն ընդունած
վէգերը սաստիկ ցաւ կը պատճառէին:
Մէջ ընդ մէջ երբ որ փայլատակելով՝
Ովկիանոսին վրայ վարկենական լրւաստո-
ւութիւն մը կը ծագէր, իր գժբախտ ըն-
կերներն աշքին առջեւը կու գային, որոնց
մեծ մասն անտարակոյս ալեաց ծոցը թա-
լուած էին:

Զինքն աղատող երկնից շնորհակալ-
ըլլալու տեղ՝ իր կոյր որտանութեան մէջ
կը բաղձար, որ իր ընկերացը հետ ալեաց

տակ թաղուած կորսուած ըլլար: Տեսնե-
լով որ իր նմաններէն բոլորվին բաժնուած
կեանք անցընելու, մարդկային ճայն մը
չլսելու եւ այնպիսի ծաղկի հասակի մէջ
ժայռերու տակ տառապանաց կեանք
մանցընելու գատապարտուած է, առ վի-
ճակն իր աշքին այնպէս սարսափելի կե-
րեար, որ սկսաւ մորին մէջ քննել: թէ
ինչպիսի յանցանքով արդեօք ասանկ սոս-
կալի պատիմ մը կրելու արժանի ե-
զած է:

Խղճմտանաց խայթը կը քնանայ եր-
բեմն, բայց գրեթէ երբեք բոլորվին չի
մոռնիր: Ուստի եւ կարողսին խղճմտանքն
ալ նոյն ատեն արթնալով, իր աշքին
առջեւը շատ մը յանցանքներ կը բերէր,
որոնց վկայ յառաջագոյն՝ յաջողութեան
մէջ գտնուած ժամանակները երբեք մեծ
մոտագրութիւն ըրած չէր:

Խիթճը գլխաւորաբար կը յիշեցնէր
Փիլապոս Սէբաֆիլին գէմ ըրած անդթու-
թիւններն ու անիրաւութիւնները. կը ցու-
ցընէր որ անոր գէմ իր վրէժինդրութիւնը
յագեցնելու համար, դժբախտն անողոր-
մաբար իր հայրենի տնէն, անմեղ զբա-
զումներէն, սիրելի ծնողքէն յափշտակած,
վերջապէս խեճութեամբ ալեայ մէջ կոր-
սուելուն պատճառ եղած էր: Աս մոտած-
մունքը զլոմն այնպիսի սաստկութեամբ
կը տագնապէր, որ ալ չկրնալով այրին
մէջ կենալ, գիշերուան մասցած մասը
կդզւոյն վրայ թափառելով անցուց. անանկ
չշատութեան մէջ կը գտնուէր, որ յու-
սահատելու շատ մօտ էր:

Արշալոյսը ծագելուն պէս, ծովեղերք
դարձաւ, որպէս զի եթէ կարելի է իմանայ
որ արգեօք ուրիշ մէկն ալ փոթորկին
կատաղութենէն ազատէր է, թէ չէ: Կը
յիշէր որ իր մօրեղբայրը հրամայած էր թէ
նաւուն բեռնակիր նաւակը պատրաստ կե-
նայ, որ եթէ նաւը կորսուելու վիճակի
հասնի, նաւաստիք անոր մէջ մտնելով
ազատելու ջանան:

Բաւակին ժամանակ ասդին անդին
պարտեցաւ իր տիսուր խորհուրդներովը,
որոնք հազիւ երբեմն երբեմն կ'ընդփառա-
հատէին, երբ որ ալիքներն ստուբներուն
առջեւը մակուկի կամ գուցէ ալ նաւու
կտորուանքներ կը բերէին կը ձգէին: Մէջ
մ' ալ նոր ծագած արեւուն յուսաւորու-
թեամբը նուովեալ Ովկիանոսին վրայ հե-
ռաւոր առարկայ մը տեսաւ, որն որ ալիք-
ներուն գէմ կը կուռէր: Ա տեսութիւնը
կարողսին սաստիկ ցաւ պատճառեց, որով-
հետեւ չէր կրնար եղանակաւ մը անոր օգ-
նութեան հասնիլ: Ուրիշ բան չկրնալով
ընել, վազեց մօտաւոր բըլոր մ'ելաւ, ո-
րուն վրայն սկսաւ թաշկինակավով նշան
տալ, եւ բորբ զօրութեամբ պոուալ զինքը
քաջալերելու համար:

Նոյն միջոցին ալիք մը ծովուն բռնու-
թեան գէմ կուռողն աշքէն աներեւոյթ-
ըրաւ. գարձեալ վեր ելաւ, եւ քանի կ'եր-
թար՝ եղեցքը կը մօտենար, բայց անանկ
կ'երեւար որ ըրած բոլոր ջանքը պարապի
պիտ' որ ելէ: Կոմը վախնալով որ ըլլայ
թէ զօրութիւնը բոլորվին կտրի, ինք զին-
քը վտանգի մէջ գնելով՝ ծովը նետուե-

ցաւ, սկսաւ դէպ ի բացը յառաջանալ, երբեմն երբեմն ալ քաջալերութեան աղաղակներ արձակելով: Դէպ ի կղզին մօտիկցողը, որն որ նոչօր շուն մըն էր, կարուսին ձայննէն կարծես թէ նոր զօրութիւն առնելով, վերջնն ճիգ մ'ալ րրաւ, եւ ուրախութեան ձայներով քովն եկաւ:

Խեղջ կասարո, գուն ես եղեր, գոչեց կոմը տրտմախասոն հաճութեամբ մը: Ո՛չ ուրբեմն Աշխի նաւը կորսուեր է. ո իմ սիրելի, իմ մեծանձն մօրեղբայրս . . . : Բայց դարձեալ յուսալով որ կարելի է նաւաստեաց մէկ մասը նաւակով ազատած ըլլայ, որով եւ քիչ մը քաջալերութիւն առնելով, ցամաք եւաւ եւ նորէն ընթացքն աշրունակէց կասարին հետ, որն որ իր տէրը դժունելուն վրայ զգացած հաճութենէն կը խայտար:

Այսպէս պտրտած ատեն՝ գեանին վրայ ասղին անդին քանի մը հնդիկի ընկոյզ զբաւու: Ծարաւէն պապակած՝ մէկ հասրչորցած շրթունքները տարաւ, բայց մէկէն միտքն եկաւ որ անոնք անշուշտ Մերկիլին մակոյկ տարած ատենն ինկած պիտոր ըլլան: Աս մտածմոնքն իր յառաջուան տիտոր խորհրդածութիւնները նորոգելով, վրան անանկ սյլայլութիւն եկաւ, որ պտուղը մէկի նետելով, Զէ, գոչեց անկարելի է որ ուտեմ:

Աւելի յառաջ երթալով, ան տեղը հասաւ, ուր նախընթաց օրն իր գդբախս ընկերացը հետ ցամաք ելած էր նոյն տեսքն իրեն շատ դառն արցունքներ թափել տուաւ: Ճամբան յառաջ տանելով, հոն-

կէ քիչ մը հեռու Աշխին քեռնակիր նաւակը տեսաւ, որն որ եղեցքին մէկ կողմը նետուած էր:

Աս տեսարանին սիրտն ան ատտիճանի շարժեցաւ, որ սկսաւ հեծկլսալով լալ: Ալ վրան յառաջ երթալու զօրութիւն չզգալով, մօտերը գտնուուց ժայռի մը վրայ կոթնցուց եւ խոր տրամութեան մէջ ընկղմած մնաց: Վերջապէս կասարը շան ուրախութեան աղաղակներէն ինք իրեն գալով, աչունենարը վեր վերցուց եւ երիտասարդ նաւաստի մը տեսաւ, որն որ անկէ քիչ մը հեռու ծովեզը նստած՝ իրեն պէս տրտմութեան մէջ ընկղմած կ'երեւար: Կոմըս սկսաւ գէպ ի ան կողմը վազել, եւ բազուկները բացած՝ սրտաշարծ՝ ձայնով մը, Ո՛չ, գոչեց, ի՞նչ ուրախութիւն, սիրելի՛ ընկեր . . . :

Աս ձայնը լսելով երիտասարդն իր կողմը դարձաւ, այնպիսի կերպարանքով մը նայեցաւ, որմէ յայտնի կ'երեւային նոյն վայրկենին սիրտը վրդովով այլեւայլ կիրքերը:

Նոյն երիտասարդը՝ Փիլիպպոս Մերվիլն էր:

Երկու թշնամիք քիչ մը ժամանակը լուութեամբ իրարու երես նայեցան. երկուքն ալ զարմացած էին թէ ինչպէս նախախնամութիւնը՝ այնչափ բազմութեան մէջն միայն զիրենք ազատեր է: Իրարու կերպարանաց վրայ դառն վլտերու հետքերը տեսնելով, երկուքին սիրտն ալ շարժած էր:

Եթէ աս զգածմանց մէջ եղած աւտենին իրարու վրայ խաղաղութեան ու բարեկամութեան հայեցուածք մ'արձակած ըլլային, հաւանական է որ գառնացած սրտերնին կը մեղմանար: Իրօք ալ հաշտութեան բարբառն իրենց շրժանց վրայ կը տատանէր. բայց անտեղի ամօթն ու անկարգ անձնալիրութիւնը թշող չոտուա որ իրենց սրտին ազդեցութեան հետեւին: Ոչ մէկը եւ ոչ մէկան ուղեց առաջին քայլն ընել, եւ ալ աս անտանելի վիճակը չկրնալով տանիլ, իրարու անվատահութեան ու թշնամութեան հայեցուածք մ'արձակերով, առանց խօսելու մէկմէկէ բաժնուեցան եւ իրարու հակառակ կողմ՝ գացին:

Փիլիպսոին տեսքն որչափ որ զլարուս տակնու վրայ ալ բրաւ նէ, ի վերայ այսր ամենայնի նախլինթաց օրուընէ վեր զինքը չարչարող խորհուրդները քիչ մը հանգարտեցուց. կարծես թէ վրայէն անտանելի բեռ մը վերցուած էր: Բնական ազդեցութեամբ մը գիշերն անցուցած այրը գառնալով, Փառք Աստուծոյ, գոչեց, գեռ կենդանի է եղեր. ուրեմն իր մահուան պատճառ չեմ եղած . . . Սասոյդ է որ աւելի կ'ուզէի աս ամայի կզզ-պն վրայ առանձին մալ, քան թէ իրեն հետ մի եւ նոյն օդը ծծել եւ երբեմն երբեմն զինքը տեսնելու ստիպուիլ. բայց գէթ ապահով եմ որ մեռած չէ:

Այսպէսով կը ջանար ան բարի ազդեցութեանց ձայնը խղզել, որոնք առաջին անգամ զՄէրպիլ տեսած ատեն սրտին

մէջ ծագած էին, եւ զինքը կը մշէին հաշտութեան առաջին քայլն ընելու: Աս եղանակաւ մերժեց հաշտուելու խորհուրդն ալ, որն որ այնչափ համելի կ'ըլլար թէ Աստուծոյ եւ թէ իր թշնամույն, որուն բնականապէս բարի սրտին մէջ վլէժիւրնդրութեան բաղձանքը գրեթէ մարած էր, հասարակաց թշուառութեան սարսափելի դիմուածովը:

Իսկ Փիլիպսոն զլոմը դիմերով անցուցած մէկ քանի վայրկենին մէջ անոր երեսին վրայ սաստիկ տրամութեան նշաններ տեսնելով, որն որ կը գուշակէր թէ բատ մեծի մասին իր մօրեցօքն ու նաւուն մէջ գտնուող ուրիշ բարեկամներուն մահունէն պատճառած է, մէկն իր թշնամույն վրայ գութ զգալու սկսած էր: Ինքն ալ զիրմէնքուը սեպուհը եւ Սենդ-Ակ տեղակալ սրտանց կը սիրէր: Ինքն ալ շատ արցունկ թափած էր անոնց մահուան վրայ, որուն անտարակուսելի նշանը կը համարէր բեռնակիր նաւակին ծովեզը նետուած գտնուիլ:

Ուստի անոնց սիրոյն ու իրենց յիշատակը պատուելու համար հաշտութիւն ընել կ'ուզէր իր թշնամույն հետ, որն որ գիտեր թէ անմանց շատ սիրելի է: Երբ որ կ'ումին սաստիկ տիպութիւն, անոր հառաջները մեց, իրեն բնական եղող զգածումներէն տարբէր այնպիսի զգածումներ զգաց, որ թշնամույն հետ հաշտուելու յօժարութեան յազմթելու համար, սկսաւ իրմէ ընդունած թշնամանքները մէկիկ մէկիկ միտքը բերել:

Փիլիպպոս զԱռմար մինչեւ նոյն ատեն իրեւ հպարտ ու անդղօրմ մէկը նկատած էր: Բայց գիտէր մանգամայն որ այնպիսի ձիբքեր ալ ունի, որոնք աղէկ կրթութեան մը միջոցով կընային զինքը բարերար ու սիրելի անձ մընել: Ասոր հակառակ՝ կիրքերը նուաճուած ըըլարով, նոյն իսկ ականայ զանոնք գրգռողներուուն դէմ կ'ելլէր, եւ աս դժբախտ վիճակը, թէպէտ զինքը իւել մը պակասութեանց մէջ կը ձգէր, բայց մանգամայն իր կրից զոհ ըւղներէն աւելի գիբախտ կ'ընէր:

Գէն ան էր որ Փիլիպպոս ալ աս կողմանէ իր թշնամիէն վար չէր մնար: Մերզիլ երբեք աշխատած չէր իր սիրտը քննելու եւ տեսնելու թէ արգեօք իր վրայ ալ կոմին չափ պատաւանաց արժանի բաներ չկան: Իր թշնամին հպարտ էր, բայց ինքն ալ յանդուգն էր. առաջին վիշտ պատրաստ էր զինքը գրգռելու, իսկ ինք նախատանաց դէմ նախատինք հասուցանելու: Եթէ Փիլիպպոս հեղ մը Ա. Գրքին ան խօսքին վրայ մտածած ըւլար, թէ Քաջըր պատասխան մը բարկութիւնը կ'անցընէ, եթէ իրբեւ քրիստոնեայ՝ մի անգամ միայն նոյն խրատն ի գործ գրած ըլլար. կարելէ է կոմը կը հանդարտեցնէր, որով ինք մեծ վատերէ աղատած կ'ըլլար, իսկ կոմը՝ տառապեցուցիչ անձկութիւններէ:

Փիլիպպոս՝ կոմին աչուրներէն վազած արցունքները տեսնելով, մէկէն շատ զարմանք ունեցած էր: Կարելի՞ է, կ'ըսէր ինք իրեն, որ աս խստասիրտ ու հպարտ Պա-

րոնը լալ գիտնայ: Կրնայ՝ արդեօք անօր սրտին մէջ սիրոյ ու գթութեան զգածմունք գտնութիւն՝ նոյն ատեն յիշեց որ շատ անգամ գիտմամբ ետեւէ ինկած էր զկոմը նախատելու եւ գրգռելու: Բոլոր կենացը մէջ աս առաջին անգամն էր՝ որ ինք զինքն իր թշնամնոյն աեզզ գնելով, ինք իրեն հարցուց, որ եթէ ինք անոր տեղը գտնուած ըլլար, նոյնպիսի գէպքերով մէջ ուրիշ կիրապ կը վարուէր արգեօք: Բայց այս ամենայն խորհուրդները շանթի մը շուտութեամբը մաքին մէջն անցան գացին:

Այսպէսով նոյն խորհուրդներն իր վրայ խորունկ ազգեցութիւն չընելով, յառաջուան թշնամութեան ու ատելութեան հօգին գարձեալ վրայ ելաւ, ուստի եւ ինչպէս բանիք, կոմին երեսն այնպիսի կերպով մը նայեցաւ, որով եթէ ուրիշ բան չէ, գէթ անվստահութիւն կը ցուցընէր, ուր որ կոմն ատելութեան, իսան գաղատութեան ու վշտակցութեան մէջ կը ծփար: Այսպէս աս յարմար ու յաջող վայրկեանն ալ կորսուեցաւ, որովհետեւ կոմն ալ արհամարհանօք անոր նայեցաւ. եւ իրարմէ բամնուած ատեննին, զրեթէ յառաջուրնէ աւելի իրարու անհաշտ թշնամի եղած էին:

Գ Լ Ո Ւ Խ Ը Ը .

Կոմնը ժայռն մէջի այրը դարձած էր: Հոն իր տիսուր խորհրդածութեանց անձնատուր եղած ատեն, սկսաւ անօթութիւն զգալ, որն որ իրեն կ'ազդէր թէ երկնից իրեն շնորհած կեանքը պահերու ետեւէ պէտք է իշնալ: Սակայն եւ այնպէս գուցէ նոյն ատենն ալ իր անզգայութեան մէջ ընկղզած կը մնար, եթէ իր հաւատարիմ կաստորին նայուածքները զինքը չարթընցընէին:

Կաստոր գեղեցիկ գանգրամազ շուն մըն էր, զորն որ մեծ եղայրն իրեն պարգևեած էր: Կոմնը՝ որ երկայն ատենէ վեր՝ նոյն անասունը ձեռք ձգել կը բաղձար, վրան մեծ սէր կապած էր: Իր սեպհական սեղանէն զինքը կը կերակրէր, եւ նաւուն նեղութեան մէջ եղած ատենն ալ՝ իր օրսարեայ հացն ու չուրը անոր հետ կը բաժնէր:

Խեղճ անասունը՝ որ խել մը ատենէ վեր բան կերած չէր, թաթերն իր տիրոջը ծնկութներուն վրայ գրած, իբր ստիպողական հարիկ նեղուած՝ անոր երեսը կը նայէր: Կոմն այրէն գուրս ելաւ ուտենիք փնտուելու:

Սովէ մեռնելու վախ չկար. ինչու որ նոյն օդաբաժնին տակ ծովին քովը միշտ կրայ կամ անոր հաւկիթները կրնար գտնուելի: Կարողս ասիկայ գիտնալով, սկսաւ ծովեղերը քայել: Հաղիւ թէ քիչ մը յառաջ գացած էին, կաստոր աւազին տակէն յաղթանդամ կրայ մը

գտաւ: Կոմնը զանիկայ սպաննեց. Աէկ մասը անասնոյն տուաւ, եւ ինք սկսաւ փայտի կտորուանք ժողվել՝ որ կրակ վառէ:

Քիչ մը փնտուելով գայլախաղ մը գտաւ, եւ կրակ հանելու համար կտրոցին ետեւի երկաթովը սկսաւ զարնել: Բայց բոլոր զանքը պարապ ելաւ. մատուըները վիրաւորենէն ուրիշ բան չկրցաւ ընել. հանած կայծերովը կրակ վառելն անկարելի եղալ: Ասոր վրայ սաստիկ բարկանալով, սկսաւ աւելի զըրութեամբ զարնել, մինչեւ ձեռքի քարը կտոր կտոր եղաւ:

Ուստի եւ տրտմութեամբ ու բարկութեամբ նստած, մէջ մը՝ գիշած փայտերուն, մէջ մը՝ կրայի մնին կը նայէր: Վերջապէս մտածեց, որ եթէ կերակուր չի կրնար եփել, գէթ ծարաւը կրնայ անցընել ան առուակէն, զորն որ նաւէն գուրս ելած ատեննին՝ գտած էին: Անմիջապէս հոն երթալով, ցյադ խմեց ու զովացաւ:

Անկէ քիչ մը հեռու էր այն ձորը, ուր չուր առնելու եկած ժամանակնին՝ հնդիկ ընկոյդները ժողված էին: Կոմնն աշուլները նոյն կողմը դարձնելով, տեսաւ որ Փիլիպոս կրակի մը քով կեցած՝ իր կերակուրը կը պատրաստէր: Աս տեսքը սրաին մէջ ատենութեան եւ նախանձու զգածմանքներ գրգռելով, շուտ մը հեռացաւ, եւ նորէն ծովեղը դարձաւ, ուր քանի մը կրայի հաւկիթ գտաւ, զորոնք հում հում ուտենիք՝ անօթութիւնն անցուց:

Վերջէն կաստորին հետ իր պյուր քաշուելով, հոն ինկաւ պառկեցաւ. եւ թէ պէտ անձկութեան ու տիրութեան մէջ էր, սակայն յօդնած ու խոնչած ըլլալով, շատ չանցաւ խորունկ քնոյ մէջ ընկղմեցաւ:

Երկրորդ առտու ելած ատեն՝ անձկութիւնն աւելի սաստկացաւ. ինչու որ թէպէտ նաւական վիճակին սովորական եղող աշխատութեանց ու չքաւորութեանց դիւցաղնական համբերութեամբ տարած էր, թէպէտ եւ նաւաբեկութեան նեղութիւններուն ատենը նոյն խկ յետին նաւաստիի մը ընդունած օրսատօրեայ կերակրովը գոհ եղած ու իր շան հետ քաժնած էր. բայց նոյն ատեն յօւսահատութեամբ մը տեսաւ որ ստիպուած է իր ողորմելի կեանքը պահելու համար հարկաւոր եղած ուտելիքը հոգալու եւ ամէն գործեն անձամբ կատարելու:

Տղայութենէ վեր միշտ վարժած էր չորս կողմը բազմաթիւ ծառանելը ունենալ, որմնք կը փութային իր ամէն բաղանքներն անմիջապէս կատարելու, այնպէս որ թէեւ տասնուեօթը տարեկան էր, եւ իբրեւ պաշտօնակալ՝ իր վիճակին հարկաւոր եղածը կատարեալ գիտէր, բայց սովորական կենաց մէջ հարկաւոր եղած շաներուն վայ կամ ամենեւին տեղեկութիւն չունէր, եւ կամ տեսական եղանակաւ գիտէր ալ նէ, գործքով գլուխ հանելու յաջողութիւն չունէր: Սակայն նոյն առթին մէջ բնական ինչ յացութեամբը կրակ վառելու հնարքը

դտաւ: Քիչ մը ատեն մտածելէն ետքը, ժայռերուն վրայէն չոր մամուռ ժողվեց, եւ հեռադետի պակւով մը արեւուն ձաւգայթներն ամփոփելով վառեց, որով քանի մը օրուան բաւական ըլլալու չափ քայի միս խորովեց:

Հազիւ թէ աս գործքը լինցուցած էր, մէջ մ'ալ օրերով ամպերու տակ ծածկուած արեւը մէկէն իր բոլոր պայծառութեամբը ծագելու սկսաւ, որն որ նոյն օդաբաննին սովորական եղող տուչորիչ չորսութիւնը կը գուշակէր: Կարուսուիր բայց գլուխն վրայ ինկող կիղիչ ծառագյութներէն ազատելու համար, շուտ մը այլըն ապաւինեցաւ. բայց հոն ալ տարութիւնն անտանելի էր. մանաւանդ որ օդին պակսութենէն չէր կրնար շունչ առնոււլ:

Աւ չկրնալով գիմանալ, Փիլիպպոսին կեցած հովտին կողմը գնաց. բայց տեսներով որ այնչափ ընդարձակութիւն չունի որ իբրաւու սաստիկ թշնամի եղող երկու հօգի կարենայ իր մէջը պատուարել, նորէն այրը դարձաւ, միտքը գնելով որ նոյն իբրկունը կղզին պարտի, եւ Մերվիլին կեցած հովտին պէս ուրիշ հովտամը գտնէ:

Իրիկուան գէմ օդը քիչ մը զովանալուն պէս՝ աս գործքը գլուխ հանեց, բայց երկայն ու աշխատալից ընթացքով մը ուրիշ նպատակի չկըցաւ հասնի, բայց եթէ իր բանտին կամ աքսորանաց եղողոյն ընդարձակութիւնը ձանջնալու: Պարապ տեղ ծառերէ հովանաւորուած տեղ մը

կը փնտուէր. ժայռէ ու տոչորիչ՝ աւազէ զատ բան չէր գտներ: Մագլելով՝ կոնաձեւ բլակի մը վրայ ելաւ, որն որ բոլոր որիշ ժայռերէն բարձր էր, եւ որուն դագաթը՝ հրաբխի մը մարած խառնարանին տեսրն ունէր: Անկէ ամբողջ կղզին տեսաւ, որն որ գրեթէ երկու մղն շրջապատ ունէր, եւ որուն վրայ միայն ամայի ու կանաչութենէ զուրկ ժայռերու կոյտեր կը տեսնուէր:

Փիլիպպոսին կեցած ծառազարդ ձորը նոյն տիտուր ժայռերուն մէջ միակ կանաչութիւն ունեցող տեղն էր: Կարուու կոմն աշուշները նոյն գեղեցիկ կոյր դարձուց եւ ծառերուն մէջէն կրակին երկինք բարձրացող ծուխը տեսնելով, Հնաբը չկայ ըստ ինք իրեն, պէտք է որ կամացս հակառակ՝ աս միակ բնակելի տեղն անոր հետքածնենք. անկարելի է որ մէջ մ'ալ երես կուան պէս օր մը կարենամ անցնել:

Աս բառ եւ բլէն վար իջաւ: Տաժանելի բնթացքէ մը վերջը հովիտը մոտաւ. հոն ծառի մը շքին տակ փափուկ խոտին վրայ տարածուցաւ, եւ մինչեւ արեւուն ծագիլը խորունկ քնացաւ:

Արթինցած ատեն ականջին գեղեցիկ զուարթ ձայն մ' եկաւ. աշուշները բացաւ եւ իրեն շատ մօտ զՓիլիպպոս տեսաւ, որ գործքի մը կը զբաղէր: Շատ զարմացաւ տեսնելով որ թշնամին շուտ մը բնակրան մը շիներ է. իրաք ալ Փիլիպպոս՝ ծովուն եղերը նետած տախտակի կոտրուանքներէն իրձիթ մը շինած էր, եւ նոյն ատեն անոր յարկը լընջընելու կը զբաղէր.

մուլքին ամէն մէկ հարուածին ալ կերգէր: Խրճիթն անտառակին ամէնէն թանձր կողմերը հասատած էր մեծ որթատունին մը քով, որմէ զատ ուրիշ որթ չկար կրտպայն մէջ: Մէկ կողմանէ յարկը կը շինէր, մէկալ կողմանէ որթատունին պատղալից ուռաերն անոր վրայ կը տարածէր, զգուշանալով որ ըըլայ թէ ճմէլ խաղողները, որոնք հասուննալու վրայ էին: Այսպէսով նոյն իրձիթը դաշտագեղ տաճարի մը կը նմանէր:

Գ Լ Ո Ւ Խ Թ Բ :

Կարուոս կոմնը սաստիկ տաքսութենէն տկարացած ըլլալով, ծառին տակ երկու օր մնաց, եւ հաղիւ երբեմն երբեմն կաստորին հետ կը խաղար: Միայն երբ որ կը կարծէր որ Փիլիպպոս վինքը չի տեսներ, անոր գործքերուն յառաջ երթալը կը զննէր, բայց երբեք հետքը խօսեր. նոյն պէս Փիլիպպոս ալ իր կողմանէ լուս թիւն կը պահէր:

Կոմը չէր կրնար ըլբունել որ անկիայ գործածած սղոցն ու կացինն ինչպէս գտեր է. բայց չէր ուզեր խօսնահիլ ու հարցընել: Խոկ սղոցին ու կացինն հոն գտնուելուն մեկնութիւնն աս էր: Զուր առնելու համար կղզին եկած ատեննին, Փիլիպպոս նոյն գործիքներն ան ծառին տակ մոռցած էր, որուն վրային նաւաստեաց համար հնդիկ ընկոյդ ժողված էր. եւ նաւաբե-

կութենէն ետքը միեւնոյն տեղը դատնելով՝
առած կը գործածէր։ Նոյն գործիքներով՝
եւ նաւուն տախտակներուն վրայէն հա-
նած գամերով իրամիթը շինած շինէ։

Խրճիթը լմբնցընելէն ետքը՝ ձեռք զար-
կաւ աթոռ ու սեղան մ'ալ շինելու. զոյն
որ կարուս տեսնելով, մնածեց որ եթէ
ինքն ալ իր կեցած ծառին տակն այնպէս
սեղան մ'ու աթոռ մը շինելու ըլլայ, ալ
անկէ ետքը Փիլիպպոսին իրամիթին վրայ
նախանձելու բան չունենար։ Աս մտօք
ելաւ ծովեղերք գնաց եւ քանի մը կտոր
փայտ ժողվեց։

Ար յօժարէր աւելի նոյն տեղը գործել՝
քան թէ թշնամելոյն մօտը. բայց անտա-
նելի տարբութիւնը զինքը ստիպեց չուտ մը
զով անտառակն աճապարելու, ուր միշտ
քաղցրաշունչ զեփիւո մը կը փէք: Ժող-
ված փայտերն ուսը զարկած շան հետ ա-
կամայ հոն դարձաւ: Փիլիպպան սէգ կոմնը
նոյն վիճակին մէջ տեսնելով, անոր այս-
պէս խոնարհելուն վրայ սրտին մէջ մեծ
ուրախութիւն զգաց, եւ գործքը թող-
տարով՝ սկսաւ հետաքրքրութեամբ միտ
ինել թէ արդեօք ձեռք զարկած գործքն
ինչպէս զլուև պիտի հանէ։

Կոմնը նախ ծառէ մը քանի մը ձիւղ
կտրեց, սկսաւ աթոռին ոտուրնելով շինել:
Նոյն փայտն արտաքոյ կարգի կարծր ըլլա-
լով, կտրելով մեծ դժուարութիւն կը պատ-
ճառէր: Կարսլոս աչքը Փիլիպպոսին սղր-
ցին վրայ դարձաւ, որուն այնչափ կար-
տութիւն ունէր. բայց թշնամիէն փոխ
առնելու չուզեց խոնարհէլ: Խոստին վրայ

նստած՝ սկսաւ աթոռին ոտուրնելով շինել
ծոցն ունեցած կտրոցով, որն որ իր միակ
գործիքն էր: Աս գործքը հազիւ մեծ աշ-
խատութեամբ լինցընելէն ետքը, քառա-
կուսի փայտ մ'առաւ, եւ անոր վրայ կա-
պարագրչովը ծակերուն նշաններն ըրաւ,
վերջէն չուզելով մը Փիլիպպոսին կրակին
մօտիցաւ, վառուած փայտ մ'առաւ եւ
ծակուելու տեղերը մօտիկցուց, մինչեւ որ
փայտը բոլորովին այլելով՝ ծակերը բացուե-
ցան: Կտրոցին օգնութեամբն երեք ծակն
ալ հարկաւոր եղածին չափ մեծցուց, ա-
թոռին ոտուրնելով խոշոր քարով մը անոնց
մէջ խոթեց հաստատեց, եւ ետքէն գե-
տինը դրաւ, սկսաւ զննել: Բայց ոտուր-
ներուն բարձրութիւնն իրարու հաւասար
չըլլալով, աթոռը տապալեցաւ գետինն
ինկաւ։

Փիլիպպոս, որն որ առ պակասութիւնը
յառաջունէ տեսած էր, ներքուստ
կոմնին անյաջազողութեան վրայ կ'ուրա-
խանար. սակայն ծիծաղելու բաղձանքը
զսպեկով, Մէջտեղի ոտքը պէտք է կար-
ձեցընել, բաւաւ. ապա թէ ոչ՝ աթոռնիդ
երեք շիտակ չի կենար։ Աս զըուցելով,
ոտքով սղոցն ու կանոնն անոր առչեւր
մղեց։

Կոմնն արհամարհական կերպով մը նոյն
գործիքներաւն վրայ նայելով, Ի՞նչ, ըստաւ,
կը կարծես որ յանձն կ'առնեմ ինք
զինքս ան աստիճանի նուաստութեան
հասցնել, մինչեւ քու գործիքներդ գործ-
ածեմ։

Փիլիպպոսին ճակատը բարկութեան

բոցով՝ բորբոքելով, կարելի է, պատասխանեց չենքութեամբ մը, քիչ մը վերջը ձեր բարձրութեամբ փորձով կը տեսնէ, թէ աս մեր գանուած տեղը ո՞րն աւելի օգտակար է, ձեր բարձրաստիճան ազնուականութիւնը, թէ իմ տեղեկութիւնս ու ձարտարութիւնս:

Կամսը բարձրամութեամբ մը՝ սղոցն ու կանոնը մէկ կողմը նետեց, եւ սկսաւ իր կտրցովն աշդուխն սովը կարձեցնել:

Աս գործքն երկայն ժամանակ եւ մեծ աշխատութիւն պէտք էր. ինչպէս ըսինք, փայտը շատ կարծ էր, կարոցն աս գործքն ըստըովին անյարմար, ինքն ալ ասանկ ձեւագործներու անյաջող. Աւ իր սրտի անձկութիւնը վերջն ծայրը հասաւ, տեսնելով՝ որ Փիլիպպոս զուարձանալով մը իր անյաջողութիւնը կը դիտէ:

Աս մտածութենէն արտաքս կարգի այլայլեցաւ, եւ շփոթութեան մէջ՝ կտրոցը սահցեաւ, մատուցները կտրուց: Ասոր վրայ աչուբերը Փիլիպպոսին գարձնեալու տեսնելով՝ որ կը ծիծաղի, ինք իրմէ ըստըովին երաւ, եւ կատաղութեամբ մը թշնամոյն նայեցաւ, որն որ նոյն ատեն անտարբերութեամբ՝ բայց յանդուգն կերպով՝ մը զանիկայ դիտելու կը շարունակէր:

Աւ չուզելով անոր ծալը ըլլալ, աւելի ուժգնութեամբ սկսաւ գործել, եւ կտրոցը փայտին մէջ այնպէս սաստիկ խոթեց, որ անկարելի եղաւ գուրս հանել: Մերին նորէն ծիծաղեցաւ, ինկ կոմնը չկնալով ինք զինքը բռնել, այնպէս ճիգ-

մ'ըրաւ կտրոցը գուրս հանելու, որ լեզուն մէշտելէն կոտրեցաւ մաց: Ան ատեն կատաղութեամբ ամուսն առաւ գետինը զարկաւ: Անդիէն Փիլիպպոս սկսաւ բարձրաձայն ծիծաղիւ:

Յանդուգն անամօթ, գոչեց կոմնը, կը յանդուգն զիս նախատել:

Բարձրապատիւ Տէր՝ կարողս կոմն իսպէն, պատասխանեց Փիլիպպոս սաստիկ երգիծարաներով, ներեցէք յանդգնութեանս, կը համարձակիմ ձեր բարձրութեան աղացել, որ համեմ յիշել թէ հոս ոչ ձեր հայրենի ապարանքին պարտէզն էք, ոչ ալ Աչել նաւը, ուր տեղերէն որ կրնայիք առանց կոտագի մը վախնալու, ձեր աղնուակնութեան վայելող կատաղութեան անձնատուր ըլլալ: Հոս երկունինս հաւասար ենք, ուստի ձեր կողմանէ եղող ամէն թշնամանք, խօսքով եղեր է, գործքով եղեր է, նոյն բոսկէն իր արժանաւոր հատուցումը կը նունի: Անոր համար ձեր բարձրապատիւ տէրութեան կը յանդգնիմ իսրաստ տալ որ ձեր ինքունին զգուշութիւն ընեք. ինչու որ կրնայ ձեզի համար անհաջոյ հետեւութիւններ ունենալ:

— Անամօթ, կը մուսնաս որ քում մէծդ եմ:

Զէ, պատասխանեց Փիլիպպոս, որուն մատք եկած էր մէկէն կոմնին իշխանութեան տակ եղած ժամանակի ըրածները. չէ, ատեն մը իմ վրաս ունեցած իշխանութիւնիդ եւ ատելութիւննիդ այնպիսի կերպով մը ի գործ դրիք, որ չեմ կրնար

երբեք մաքէս հանել։ Զիս վատութեամբ
հալածեցիք, գիտանալով՝ որ չէմ կրնար
դէմ դնել ձեր իշխանութեան, զորն որ
չարչար կը գործածէիք։ Կոյն ատեն ես
ձեր զո՞չն եղած էի. բայց ալ հիմայ
չեմ։

Զգուշացէք, շարունակեց աւելի եւս
մօտենալով կոմին, որ ձեր ըրած բոլոր
անիրաւութեանց համար վլէժ ինդրելու
չափակը զիս, այնպիսի վլէժ մը՝ որն որ
կրնայ զձեղ բունադատել՝ Փիլիպպոսին
ճամփու ընկեր ըլլալու վայրկեննիդ անի-
ծելու։

Աս խօսքերը զրուցած ժամանակը Փի-
լիպպոսի աշուլներն այնպէս դարձած էին,
կեցուածքն ու նայուածքն այնպէս զար-
հութելի էր, որ կոմոր թէեւ իմաս քա-
ջասիրտ էր, գոյնը նետեց. բայց շուտ մը
իր արիութիւնն ու քաջասրութիւնը
ստանալով, ինք զինքը պաշտպանելու
դիրքի մէջ մտաւ։

Հարկաւոր չէ, ըստ Փիլիպպոս՝ իր
առաւելութիւնը ճանցողի մը պէս. մի
վախնաք, ձեր վրայ չեմ յարձակիք։ Ար-
դէն շատ առիթներու մէջ բաղիս փորձն
առած էք. հարկ չկայ յիշեցնել որ անոր
զօրութիւնը ձերինէն շատ աւելի է. եւ
թէ ձեր խօսած թշամակներէն չի կրնար
տկարացած ըլլալ, ան ալ կրնար իմանալ։
Բայց քանի որ հէտո չափաւորութեամբ
կը վարուիք եւ նախատական խօսքը ըսե-
լէն կը գուշանաք, վախնալու բան չէք
ունենար։

Ամինալ, կրկնեց կոմոր, որուն ձայնը

բարկւթենէն կը գողդոչար. կրնաս
երեւակայիւ որ ես քեզի պէս մէկէ մը
վախնամ։

Գուցէ չէ. բայց գարձեալ կը կրկնեմ,
բարկութիւնս շարժելէն զգուշացէք։

Այսպէս խօսելէն ետքը՝ ևրձիթը քա-
շուեցաւ եւ կոմն իր խորհրդածութեանց
թող տուաւ։

Թշնամնոյն հետըրած աս կրիւը զլում-
սը մեծ շփոթութեան մէջ ձգեց։ Երբեմն
կը մոտածէր որ Փիլիպպոս իրմէ զօրաւոր
է. եւ այսպիսի ամայի տեղ մը իր պատիւն
ու աստիճանն իրեն բանի մը չի ծառայեր,
ինչպէս որ թշնամին ալ առանց ակնա-
ծութեան ըսած էր։ Երբեմն խղճանան-
քը՝ Փիլիպպոսին դէմ ըրածները միաբը կը
բերէր, եւ ան ատեն կը զարմանար թէ
ինչպէս անիկայ իր զօրութիւնը չի գոր-
ծածէր։ Աշել նաւուն վրայ եւ ուրիշ-
գէպէրու մէջ իրմէ կրածներուն վրէմն
առնելու։

Գ. Լ. Ո Ւ Խ Ժ .

Կարողս կոմոր իմսաւ մեծ տհաճու-
թեամբ կը բամնուէր ան գեղեցիկ հովա-
նաւոր տեղէն, ուր քիչ մ' ատեն կեցած
էր. բայց ւաւագին կը համարէր իր ամայի
այրը գառնալ, քան թէ Փիլիպպոսին
բնակած տեղը մնալ. աւելի կընտրէր կըլ-
զոյն մէկալ կողմերուն անսոսնելի տա-
քութիւնը, քան թէ իր թշնամւոյն մօ-
տաւորութիւնը, քան թէ իր թշնամւոյն մօ-

վերջին սպառնալիքէն ետքը: Կը տեսնէր
թէ անկարելի է որ կարենայ Փիլիպպոսին
պահանջածին պէս՝ անոր հետ քաղաքավա-
րութեամբ ու չափաւորութեամբ զա-
րուիլ. մանաւանդ որ եթէ այնպէս վա-
րուիր, թշնամին կարծիքի կրնար երթալ
թէ իր առաւելագոյն զօրութենէն կը^{վախնայ:}

Մէկ կողմանէ ալ կը մտածէր որ եթէ
իր ամբարտաւան վարմնելով շարունակե-
լու ըլլայ, մինչեւ թշնամին կոռուց գրգռէ,
անշոշա անոր զոհ պիտի ըլլայ: Տեղոյն
տարութիւնն ալ զինքն այնպէս տկարա-
ցուցած էր, որ Փիլիպպոսի պէս հակառա-
կորդի մը վրայ յարձակիլը կամ անոր դէմ
գնելու ջանք ընելն իսկ ինք զինքն անար-
դուելու եւ նախատուելու վասնդի մէջ
դնել կըլլար:

Արդ այսպիսի վտանգներէն ազատելու
համար անկէ քաշուիլ երթալն իր պա-
տուոյն աւելի յարմար կարծեց: Ուստի եւ
կաստորին հետ կամաց կամաց եւ տիրու-
թեամբ իր այրը դարձաւ, հովիտը բուրո-
վին Փիլիպպոսին թող տարով:

Իսկ Փիլիպպոս, որն որ կոմին ընդու-
նած թշնամանքներն ու կրած վշտերը յի-
շելով՝ արդէն սաստիկ զառնացած էր,
անոր հպարտութեան ու արհամարհանաց
խօսքերն ալ լսելով՝ անանկ այլայլութեան
մէջ ինկած էր, որ անոր դէմ զրուցած
սպառնական խօսքերը գրեթէ կամացը դէմ
բերնէն ելած էին: Բայց իրօք ան սպառ-
նալիքներն ի գործ գնելով մարելն ալ չէր
անցներ. զասն զի թէեւ մեծամեծ պա-

կասութիւններ ունէր, բայց սիրոտն այն-
պէս աղնիւ էր, որ իր գտնուած վիճակին
առաւելութիւնը չէր ուզեր նոյն իսկ իր
թշնամոյն դէմ գործածել: Ինք միտք
չունէր իր գժբախտութեան ընկերը կըղ-
զւոյն միակ բնակելի տեղէն վորնտել.
կը յուսար ալ որ կոմար քիչ մ'ատեն
առանձին պորտելով բարկութիւնն անց-
նելէն ետքը նորէն կը գառնայ հօվիտը
կու գայ:

Ասոր վրայ միտքն ուրիշ խորհրդա-
ծութիւններ եկան: Սկսաւ մոտածել թէ
ինչպէս անիկայ պղոփկութէնէն վեր փափ-
կութեան ու դիւրութեան մէջ ապելու^վ
վարժած է, եւ մակարերեց թէ նոյն ատեն
կրած նեղութիւնները, շատ աւելի ծանր
պէտք էին գալ անոր քան թէ իրեն:
Նեղքին անհանգստութիւն մը սկսաւ զին-
քը չարչարել: ըրածին վրայ սրտին մէջ
մեծ ցա կիմանար, կը ցաւէր կուիւր
գրգռելուն վրայ, որով իր թշնամին ստի-
պած էր հեռանալ ան տեղէն, ուր գէթ
կեանքը կրնար պահէլ:

Այսպիսի տիսուր մտածմունքների պա-
շարուած, գործքը շատ անգամ կը գա-
գրեցնէր, եւ ընակարանին չորս կողմը կ'եր-
թար կու գար: Ստէպ ստէպ աշուլըններն ան
կողմըը կը գարձնէր, ուսկէ կը կարծէր
թէ կոմսը կրնայ գառնալ. բայց անիկայ
չէր երեւար: Գիշերը վրայ հասաւ, սակայն
կարուս հանգչելու համար իր ծառին տակ
չէր գար:

Փիլիպպոսին տիսութիւնն ու ըրածին
վրայ զգացած ցաւն երթալով կը սաստ-

կանար. եթէ թշնամին տեսնելու ըլլար, կարելի է ատելութիւնը դարձեալ կը գրդուուէր, գոյցէ կոմսին մէկ նայուածքը բաւական կը լլար զի՞նքը նորէն բորբոքելու: Սակայն եւ այնպէս անոր հեռանալուն պատճառն ըլլալուն վրայ նոյն ատեն սաստիկ կը ցաւէր:

Խղճմտանաց տագնապէն նեղուելով չկրցաւ նոյն գիշերը հանգիստ քնանալ, ինչպէս որ մարդ, մանաւանդ երիտասարդ մը, բոլոր օրն աշխատելէն վերջը կը հանգչի: Զգացած խայթերն անոր աւելի կը սաստկանային, որ յայտնի կը տեսնէր թէ վերջի կռուոյն մէջ յանցանքը գելթէ ըրուովնն իր կողմն է: Իրօք ալ ինքն էր որ կոմսին գժբախտութիւնը ծաղրած եւ անոր անպատշաճ խօսքեր ըսած էր, որովհետեւ գանակին կոտրիլը կոմսին համար մեծ գժբախտութիւն մըն էր, որուն տեղը չէր կրնար լեցընել, եւ առանց անոր՝ իր ամենէն ստիպողական պիտոքն ալ չէր կրնար հոգալ:

Երկրորդ առուու Փիլիպպոս կը բաղձար ծովեզը երթալ, որպէս զի իմանայ թէ կոմսն ինչ եղած է. բայց վախնալով որ նորէն հետո կռուի կը բռնուի, եւ կեցաւ: Սակայն կէսօրէն ետքը հարկ եղաւ որ երթայ, ծովուն ցամաք նետած փայտերէն քանի մը կտոր ժողվէ:

Հոն հասած ատեն՝ տեսաւ որ նախընթաց գիշերուան մակրնթացութիւնը իսխտ բարձր ելած ըլլալուն՝ աւազին վրայ շատ մը տախտակինը, չուանի եւ կայմի կտորուանք ձգած էր: Փիլիպպոս անոնցմէ

ուրախութեամբ շատ բան ժողվեց, եւ անանկ տեղ մը գիշեց՝ ուր ալիքները չէին կրնար համնիլ: Գործքը լմնցընելցն ետքը կոմսին բնակած այրը մնտեցաւ: Երեկոյեան արեւուն լուսաւորութեամբը, որն որ անոր ուսադիմներուն զարնելով՝ կը փայլեցնէր, քիչ մը հեռուանց տեսաւ որ հոն գործքի մը զբաղած է:

Ակսաւ զգուշութեամբ մօտենալ, որպէս զի անոր կասկածելու առիթ չտայ: Երբ որ բաւական մօտ հասաւ, և ետսաւ որ կոմսը բաստակ մ'առած՝ աւազին մէջ փոս կը բանայ: Իր քովը գետինը հինգ հոգւոյ գիտակներ կը կենային, զորոնք մակրնթացութիւնն իր բնակարանին առջեւը ձգած էր: Փիլիպպոսին սիրար սաստիկ այլայլեցաւ իր գժբախտ ընկերաց անկենդան մարմնները տեսնելով: Ինքն ալ տախտակ մ'առած՝ կոմսին գիմնցը կեցաւ, եւ սկսաւ փոս բանալու օգնել: Երկուքն ալ լուսութիւն կը պահէին:

Գ Ա Խ Խ Ժ Ա *

Գիտակներէն մէկը՝ ստորին պաշտօնականերէն մէկուն էր, որուն վլայ կարուս մեծ սէր ունէր:

Աս երիտասարդը քաղցրաբարց, անձնանսւէր ու քաջասիրտ մէկն էր: Անդամ մը՝ որ գիշերագրին կոմսն իր զայրացկոտ բնաւորութեան հետեւելով՝ պաշտօնականերէն մէկուն նախատինք մը հասցուցած ու սաստիկ կռուոյ մը պատճառ

եղած էր, նոյն երիտասարդն երկուքին մէջ մտնելով՝ պյաղիսի պատշաճ եղալանաւ ու իմաստութեամբ խօսած էր, որ մէջն անմիջապէս գագրեցուցած եւ երկու հակառակորդներն իրարու հետ հաշուեցուցած էր:

Ան ատենէնս սկսեալ՝ կարուրու ժամանակին մեծ մասն անոր քով՝ կանցընէր: Աս սիրյն վրայ ստորին պաշտօնակալը մեծ երախտագիտութիւն զգալով, սիրան անոր բացաւ եւ գաղոնիքները յայտնեց:

Իր ծերունի հայրը պատուական ու քաջ պաշտօնակալ մըն էր, որն որ թէեւ այնչափ հարուստ չէր, սակայն ուղած էր որ որդին, իր նախնեացը պէս կինացը գեղցիկ տարիներն իր թագաւորին ու հայրենաց ծառայութեան մէջ անցընէ:

Բնութեամբ քաջ ու աներիւթ երիտասարդ հօրը կամքին հնազանդած էր. բայց շատ անգամ սրտին մէջ բնութեան ձայնը կը լսէր: Կը վախնար որ գուցէ իր ծառայութեան ժամանակը ըլմինցած հայրը մեռնի, եւ ինք անոր ծերութեան նեցուկն ըլլալու միսիթարութենէն զըրկուի:

Անդղիացւոց նաւերուն հետ զարնուելէն յառաջ՝ կոմնին հետ խօսակցելով, սրտաշարժ եղանակու մը անոր ընած էր. Դուք ինձի այնչափ սէր ու գութ ցուցուիք, որ ձեզմէ շնորհք մը ինդրէլու կը համարձակիմ: Թշնամին առջենիս է, հիմայ պատերազմի նշանը կը տրուի. ես պարտքս կը կատարեմ, իմէ մեռնելու ըլլար, մարմինս ալեաց մէջ ննետուած,

կ'աղջկէմ՝ աս մատանին ձեռքէս հանեցէր, որն որ հանգուցեալ մօրս էր. եւ Գաղղիս որ գտոնաք, ծեր հօրս խրկցէք ու ընկը որ որդին մեռնելէն յառաջ՝ իր օրհնութիւնը խնդրած է:

Նոյն մատանին տակաւին մեծանձն երիտասարդին մատն էր: Կարոյս կոմնը խիստ շարժած, զգուշութեամբ մատէն հանեց եւ իր կիծոցը վրայ դրաւ: Երբ որ գժբախտին մարմինս այնպատութեամբ բացած նեղ փոսին մէջ գրաւ, աչուլներուն արցունքով անոր երեսները կը թրչէր:

Դիմակը՝ միայն առանձին գետնէն վերցնեն ու ըստ պատշաճի փոսին մէջ զետեղելն իր կարլութենէն վեր էր: Փիլիպոս սա տեսնելով՝ շուտ մ'օգնութեան հասաւ: Կոմնը թշնամոյն ըրած օգնութիւնը չմրժեց. բայց աչուլներն անոր վրայ շբարձուց: Առութեամբ սկսած էին աս իրենց տիսուր գործքը կատարել ու լուսութեամբ ալ շարունակեցին:

Ան միջոցին լիալուսինն ելած էր, եւ իր բուըր պայծառութեամբ կը փայլէր. Երբ որ ասոնք վերջին գերեզմանը փորեցին լմնցուցին: Փիլիպոս նոյն ետքի դիմակն գէմիքն գծագրութենէն ճանցաւ որ Աշխին երկրորդ նաւաստավետն է: Աս տեսքէն՝ ըրէմինդրութեան ոգին գարձեալ սրտին մէջ գրգռուեցաւ, միաբրդ գայով որ քանի մ'օր յառաջ կարոյս կոմնը զինքն ան մարդուն ձեռքով անողորմ ու նախատական կերպով չարչարել տուած էր:

Մէկէն գոյնը նետեց, եւ սրտին զայ ըուցքն ան սատիճանի սաստիզացաւ որ հաղիւ կրնար արտաքրուստ ծածկել: Բայց շուտ մը միտքը գալով որ նոյն մարդը կոմը սին հրամանին պարզ գործիքն եղած էր, անոր դէմ ատելութիւնը նորէն գրգռուեցաւ:

Քու ատելութիւնդ է, բռնաւոր գու, ըստ մոքէն, որ աս թշնամանքն ալ բոլոր միւսներուն վրայ աւելցուց: Եւ նոյն ատեն այնպիսի փրէժինդրութեան ու կատաղութեան հայեցուածք մ'արձակեց կարուսին վրայ, որ անիկայ չէր կրնար չիմանալ: Եւ որովհետեւ պատճառը չէր գիտեր, անոր համար սաստիկ այլայլցաւ, տեսնելով որ այնպիսի տիսուը պաշտօն մը կատարած ատենին ալ՝ Փիլապոս չէր դադրել վլնքը նախատեէն: Ուստի ինքն ալ իր կողմանէ անոր թշնամանալից եւ արհամարհական եղանակաւ մը նայեցաւ:

Մէրլիլ մոռնալով որ նախ ինքն էր թշնամութիւնը նորոգողը, բարկացաւ եւ կոմին ըստ: Կաղաչէմ, մի մոռնար որ լիմ վրաս արձակած ամբարտաւան նայեիմ յուածքնիւ օգուտ չունի: Ուստի զանոնք մեծ բանի տեղ վնորդներուն պահեցէր, եթէ կղզոյն մէջ այնպիսի մարդ գտնելու ըլլաք:

Գուն ալ այնպիսի մարդիկ վիճակ, պատասխանեց կարուս աներկիւ զութեամբ, որոնք կարենան քու անարդ թշնամանացդ տանիլ, բայց գիտցիր որ ես անոնց չեմ կրնար համբերել: Եւ խօսքը՝ կեղծեալ

հանդարտութեամբ մը աս կերպով շարունակեց. Պարոն Մէրլիլ, ուղելով ձեզի հետ քաջարավարական եղանակաւ խօսիլ, ձեզմէ կը խնդրեմ որ շնորհք ընկը ասկէ հեռանաք: Դուք կղզոյն միակ բնակելի տեղը գրաւած էք, ուր ես զձեղ ամենեւին անհանգիստ չըթի: Արդ կարծեմ թէ չափէն աւելի բան մը պահանջած չեմ ըլլաք, եթէ իմ չափաւորութեանս գիմացը իրնդրեմ որ զիս աս ամայի կողմերն անհանգիստ չընկը:

Եթէ իմ բոլոր ապահովութիւնս, պատասխանեց Փիլապոս արհամարհական կերպով ժպտելով, իսդէն կոմին չափաւորութեան վրայ հաստատուած ըլլաք, աղէկ գիտեմ որ իմ բնակութենէս հոսալ կը վլբնտուէի, ինչպէս որ ծնողացս տնէն յափշտակուեցայ: Սակայն հոս իրաւունքս կը պաշտպանեմ, եւ փայ անոր՝ որն որ կը յանդգնի նոյն իրաւանցս գէմքան մը ընելու:

Աս սպատնալիքն ըրած ատեն նաւաստակետին մարմնն աւագի տակ թազելը լինցոցաց էին: Կոմը տիսուը լուութիւն մը կը պահէր: Աշխատութենէն խիստ յոգնած ըլլալով, իրեն բարեկամն եղող պաշտօնակալին գերեզմանին վրայ նատաւ: Նոյն գիտակուն տեսքէն միտքն եկած էր որ իր սիրելի մօրեղբայրն ալ անտարակոյս միւսնոյն գժբախտ վիճակին մէջ ինկած պիտի ըլլայ. եւ ալ չկրնալով ինք վլնքը բռնել՝ ակաւ գառնապէւալ:

Փիլապոս՝ թշնամոյն թափած ար-

ցունքը, երեսին վրայ նկարուած վշատութիւնն ու սաստիկ տառապանքը տեսնելով, սիրու շարժեցաւ: «Կախմանթաց օրը խղճանակի հայթերէն կրած տառապանքը վատքն եկաւ, եւ մտածեց որ եթէ ինք հիմայ իր զրութիւնը չարաշար կը գործածէ, զարմանալի բան չէ որ կոմն ալնաւուն մէջ ունեցած իշխանութիւնն աղեկի գործածած չըլլայ:

Քիչ մը ատեն աս մտածմոնքներով աշունները թշնամենցն վրայ սեւեռած կեցաւ: Առևսին անոր կերպարանքը կը լուսառուիր, բարկութեան կարմութիւնն աներեւոյթ եղած էր, գոյն նետած, եւ աշացը մէջ ցաւոց ու անձկութեան նշաններ կ'երեւային: Աս փոփոխութիւնը դիտելով, Փիլիպպովին սիրան այնպէս շարժեցաւ, որ վատքն եկաւ որ իրմէ թողութիւն ինդրէ եւ առնու հետար հովիտը տանի:

Ինք այսպէս վարանեալ կեցած ատեն՝ կոմն աշունները վեր վերցուց, եւ անհամերութեամբ մը ձեռքով անոր նշանը ըրաւ, իրը հրամայելով որ զմիւր թողութիւնը դիմայ: Փիլիպպո չկոնարով իր անձին վրայ բանութիւն մ'ընել, եւ հպարտութեանը յալթել, նելքուաս բոլորովին խոռված ելաւ գնաց:

Կոմնն իր բարեկամ պաշտօնակալին գերեզմանին վրայ նստած էր: Գյունին երկու ձեռքին կրթենցուցած՝ կը կենար: Զինքն երկայն ատենէ վեր ընկճող տկարութիւնն ու տրամութիւնը ան աստիճանի վրան ծանրացած էին, որ եւ ոչ ուզած

կամ կրցած էր պատասխան տալ Փիլիպպովին վերջին անգամ ըրած սպառնալեաց՝ որոնք առկաւին ականջին մէջ կը հնչէին. մոտացը շփոթութիւնն ու խոռվութիւնը լեզուն բերնին մէջ կապածի պէս էր: Իր բովանդակ կենացը մէջ աս առաջին անդամ՝ էր՝ որ նախատարից խօսքերէն սկսուած կուռոյ մը իր լուսութեամբը վերջ տուած:

Հանգչելու սաստիկ հարկաւորութիւն ունենալով, իշխանական կերպով մը հրամայած էր Փիլիպպովին որ անկէ հեռանայ, մոռնալով որ իր թշնամին այս կերպ հրամանները հասարակորէն բանի տեղ չէր դներ: Իսկ Փիլիպպո աս անգամ հնացանդ էր:

Քանի մը րոպէ ետքը կոմնը ցաւերէն ընկճեալ գլուխը վեր վերցուց եւ չըրս կողմը նայելով, հաճութեամբ տեսաւ որ ինքն առանձին է:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ .

Կոմնին մարմնիցն կազմուածքը, որն որ խիստ զըրաւոր էր, կղզին գալին ետեւ շատ տկարացած էր: Ասոր գլխաւոր պատճառն էր իր սիրելի մօրելցօրն ու բարեկամներուն յիշասակը, նորմանաց հայթը՝ որն որ վիճակը ներսէն անհանգիստ կ'ընէր, եւ զտնաւած վիճակին վրայ զդացած մեծ անհամերութիւնը: «Եղն վիճակն իրեն այնչափ աւելի թշուառ ու զարհութելի կու գար, որչափ որ մինչեւ նոյն ժա-

մանակը փափկութեան ու դիւրութեան վարժած էր: Նյոյնպէս վերջին օրերը կրած արտօքին աշխատութիւնն ու նեղութիւնն իր ակարանալուն քիչ օգնած չէր:

Չոր ապառաժի մը վլայ կամ ծառի մը տակ պառկիլը միայն բաւական էր իր առողջութեան վնասելու: Օրովհէտեւ նյոյն օդարաժնին ցողը գիշերը դուրս անցընող ներուն խիստ վնասակար է:

Մակուկին ալիքնելէն ընկղմած ատենը՝ գլխարկը կորսնցուցած էր. եւ աս կորուստն որչափ որ ալ մեծ բան մը չերեւայ բարեիսաւն գոտիներու մէջ ընակողներուն, սակայն արտաքսյ կարգի գէշ հետեւութիւն կ'ունենար կոմմին համար. օրովհէտեւ արեւուն կիզիչ ճառագայթներուն տակ անպատսոսպար մնալով, ցորեկն ամէն անգամ դորս ելելուն պէս սաստիկ գլխացաս կը կիր: Հովտին դուրս ելլէլն ետքը, բարկութենէն խոռված, արեգական տողորիչ ճառագայթներուն տակ բաց գլխով երկայն ատեն ծովէզերը պարտած էր: Բայօր գիշերն առանց քնոյ անցուցած, եւ երկրորդ օրն այրը մոտած ատեն՝ դժբախտ ընկերացը դիակիները գտած էր:

Արդէն զգացած հիւանդութիւնը բանի տեղ չկնելով, զանոնք թարելու ախտոր աշխատութիւնը յանձն առած էր: Բոլոր նյոյն ծանր գործքին զբաղած ատեն, ստէպ ստէպ սաստիկ սարսուուկ մը կը չարշարուէր, թէեւ մէկ կողմանէ ալ աշըշարուէր, թէեւ մէկ կողմանէ ալ արեւուն այրիչ ճառագայթներէն արտաքսյ կարգի կը նեղուէր: Առաջին գերեզմանը

փորելու համար շատ ժամանակ անցուցած էր, եւ աշխատութենէն տկարացած՝ այրը քաշուած էր: Բայց աւազի վրայ ձգուած բնիերացը տեսարանը՝ զինքը նորէն իր ծանր ու տիսուր գործքին ձեռք զարնելու ստիպած էր:

Երկրորդ անգամ գործքի ձեռք զարկած ժամանակը՝ արդէն այնպիսի վիճակի մէջ կը գտնուէր, որ չէր կրնար յուսալթէ կարող ըլլայ գլուխ հանել: Նյոյն միջոցին Փիլիպպոսի իրեն օգնութեան հասաւ: Գտնուած վիճակին մէջ նյոյն օգնութիւնը չէր կրնար մերժել, մանաւանդ որ Փիլիպպոսին լուռ կենալուն վրայ սիրոն այնպէս շարժած էր, որ շատ անգամ միտքը կու գար անոր նորհակալ ըլլալ, երբ որ աշուրները վեր վերցուներով տեսաւ ան տելութեան հայեցուածքը որուն վրայ վերը խօսեցանք:

Իր տրտման խորհրդածութեանց մէջ ընկղմած ըլլալով, նյոյնին պատճառը չէր կրնար թափանցել: Եթէ մտածած ըլլար որ թաղած դիակը նաւասատապեին մարմինն էր, գուցէ ինքն ալ Փիլիպպոսին միտքն եկած խորհուրդը կ'ունենար: Բայց թշնամութիւնը նորոգելուն պատճառը չգիտնալով, անոր արհամարհական ու անարդական կերպով մը նյայած էր, որուն գժբախտ հետեւութիւնը տեսանք . . . :

Կոմմը նստած գերեզմանին վրայ անցուց գիշերուան մնացած մասը, որովհետեւ խիստ տկարութենէն անկէ չերցաւ ելլէլ, Հազիւ արշալոյսը ծագելէն ետքը շատ մեծ ԱՄԱՅԻ ԿՊ.ՁՒՆ

նեղութեամբ այրը մոտաւ: Արտաքոյ կարգի ծարաւ կը զգար, ուստի ստիպուած էր կամ Փիլիպոսին բնակած հովիտն երթալ եւ կամ ժայռին ախաղբիւրը: Բայց իր ատելի թշնամին չտեսնելու համար ետքինն ընտրեց, թէեւ ճամբան աւելի երկայն էր: Հոն աղէկ մը ջուր խմելէն ետքը հետն առած կրիայի խեցի մ'ալ լցուց, որովհետեւ կ'իմանար որ մէյ մ'ալ կարող պիտի չըլլայ ջուր խմելու համար հոն երթալ, եւ կամաց կամաց իր տխուր ընակրանը դարձաւ:

Կախնիթաց օրուան սարսուռը՝ սաստիկ տենիկ մը փոխուած էր: Հանդարտ քայլերով աւազի վրայ քեչ մը պարտեքայլերով աւազի վրայ արեւուն այրիչ ճառացաւ, որուն վրայ արեւուն այրիչ ճառացաւ, գայթները կը ցոլանային: Տիսուր մտած մունկներու տակ ընկճուած՝ ամսյի ու սոսկալի ժայռերուն կը նայէր, որոնց մովզ գրեթէ բոլոր կղզին պատած էր. եւ արտասուլից աչուրներով զանոնք հօրը պարտեղին ու կանաչաղարդ անտառաշկներուն հետ կը համեմատէր:

Աւ զանոնք տեսնելիք չունիմ, կ'ըսէր ինք իրեն. աս չոր ապաւածներուն վրայ պիտի մեռնիմ՝ առանց մէկէ մը օդութիւն ընդունելու....

Մարին մէջ հետ գհետէ հաղարաւոր կոկծեցուցիչ յիշատակներ կու գային: Հորդեցուցիչ յիշատակները, բազմազօր դղիկին շքեղ հանդէսները, հոյակապ ապարանքներիւ ծառաները, հոյակապ ամենուն՝ իր բորը, ձիերն ու կառքերը, ամենուն՝ իր բորը, բաղձանքները կատարելու փոյթը. այս ամենայն իրեն համար երազի մը պէս կու

գար. բայց այնպիսի երազ մը, որմէ ուրիշ բան չէր մնացած, բայց եթէ վշտակից յիշատակներ:

Յանկարծ մօրը կերպարանքը մոտացն առջեւը կը ներկայանայ, եւ միաբն աւելի եւս կը խռովէ: Ո՞ սիրելի մայր, կ'ըսէ ինք իրեն, ինք անգամ տեսած եմ որ տառապէեալ հիւանդի մը դիւր ըլլալու համար՝ անոր անկողնոյն քովը կեցած, քաղցր խօսքերով զենքը կը մփեթարէիր. որչափ ցաւ կը զգայիր արդէօք եթէ սիրելի որդիդ աս տառորիչ աւագին վրայ թող տրուած տեսնելիր....

Ի՞նչ ապիրասութիւն գործեցի ես՝ որ այսպէս ամէնէն լքեալ թողեալ մնամ...: Ո՞հ, ալ պիտի չկարենամ բարեկամի մը ձեռքը թօթուել. կարող պիտի ըլլալ սիրելի մօրս կերպարանքը տեսնել...: Ի վերայ այսր ամենայնի ինքն ալ հոս է. ինքն ալ տղայութեան ատեն իմը բնակած կողմերս ապրած է, մի եւ նոյն հովանաւոր ոստերուն տակ հանգչած է...: Ո մայր իմ, զքեղ տեսած ու զքեղ ճանցած է...: Գէթ կենացս վերջի հառաջանքները լսէր, որպէս զի կարող ըլլար օր մը քեզի իմ ինչ կերպով մեռած ըլլալս պատմել...: Քեզի եւ հօրս ըսէր որ զքեղ երկուքնիդ յիշենով մեռայ...: Բայց չէ...: Անիկայ... երբէք...: Կարելի է զիս աս վիճակն մէջ տեսնելու ալ ըլլայ, փոխանակ վրա գթալու իր անպատշաճ վարմունքով վշտերուս աւելի եւս սաստկանալուն պատճառ կ'ըլլայ:

Քովս միայն շուն մը կայ...: Խեղձ

անասուն . . . քու հաւատարմնւթիւնկ
ինծի օգուտ մը չունի:

Աւ չկրնալով քալել եւ ոչ ալ կի-
զիչ տաքութիւնը տանիլ, հաղիւ թէ ոռ-
դալով կրցաւ այրը դառնալ: Բայց այն-
չափ տաք ու նեղացուցիչ էր ներսի օդը,
որ անմիջապէս ուղեց նորէն գուբս ելլել.
սակայն տկարութիւնն ալ ան աստիճանի
սաստիկութեան հասած էր, որ չկրցաւ, եւ
չոն գետինն ինկաւ մնայ:

Ան ատեն յառաջուընէ աւելի սոսկալի
խորհուրդներ միտքը գալով՝ սկսան զինքը
խոռվել: Ալ զգար որ մեռնելու վրայ է.
բայց միանգամայն կը տեսնէր որ մահուան
պատրաստուած չէ: Տղայութեան ատենը
սորված քրիստոնէական ծշմարտութիւն-
ները սաստիկութեամբ մոտցը մէջ արթըն-
ցան: Կարուս անկրօն մեծած չէր, սա-
կայն կրօնին պարտքերը կատարելու փոյթ
չէր ըրած, ինչպէս որ սովորաբար ունայ-
նասէր եւ անխոչէմ երիտասարդներու կը
պատահի: Արդ նոյն որոշիչ վայրկենին
մէջ զինքը սաստիկ կը զարչուրեցնէր Աս-
տուծոյ դատաստաններուն երկիրը, որոնց
վրայ բովանդակ կենացը մէջ իսխա քիչ
անդամ մոտածած էր: ԶԱՍտուած շատ
անդամ վշտացընելը միտքն իյնալով, ան
սաստիճանի վախ կ'իմաննար, որ եթէ բոլոր
աշխարհքն իրեն ըլլար, սիրով կու տար,
որպէս զի մահուան պատրաստուելու հա-
մար ձեռք բերէ այն ժամանակին մէկ
մասը, զարն որ առողջութեան ատեն այն-
պէս գէշ գործածած էր:

Դառն յաւով միտքը կը բերէր իր

հպարտութիւնը, ամբարտաւանութիւնն
ու անողոք բնաւորութիւնը: Փիի պատօին
գէմ ըրածներն ալ խոճմանացը վրայ
անտանելի բերան մը պէս կը ծանրանային:
Անցած ժամանակը ետ գարձնել կ'ու-
ղէր. բայց ասիկայ իր կարողութենէն վեր
էր, եւ յոյս չունէր ապագային մէջ ժա-
մանակ ունենայու: Արայն ներկան կար
ձեռքը. բայց ինչ օգուտ, տենդը բոլոր
զպարաններն ու ինելքն անանի գրաւած
ու խոռված էր, որ չըր կրնար մատգրու-
թեամբ ու հանդարառութեամբ աղօդք-ք
ընել: Գիտէր որ յաւիտենականութիւն
մտնելու վրայ է, սակայն բովէնէրն ու ժա-
մերը կ'անցնէին, եւ իր միտքն արթնու-
թեան ու զառանցութեան մէջ վարանած
կը ծփաբ:

Գիգիգական ցաւերն ալ սաստիկ էին:
Սպասաֆելի տենէն պատճառած ծարաւը
քիչ մը մեղմացընելու ալ միջոց չու-
նէր: Քովի ջուրն երկայն ատենէ վէր սպա-
ռած էր, եւ նորէն բերելու զօրութիւն
չունէր:

Աս կերպով անտանելի ցաւերով եւ
նիւթական ու բարոյական սաստիկ նե-
ղութիւններով անցուց բոլոր գիշերը, որն
որ իրեն երկայն դարերու պէս եկաւ:

Հետեւեալ առտուն կատարեալ
թմբրութեան ու զառանցութեան մէջ
ինկած էր, եւ զինքն արթընցընելու հա-
մար կասար հաւատարիմ շան ըրած բո-
լը գգուանքները պարապի կ'ելէին:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ .

Այս միջոցին Փիլիպպոս իր կրօնիթը դարձած կը հանգչեր։ Տկար եւ նուաղած կարուս կոմին պատկերը՝ զոր գերեզմանին վրայ տեսած էր, անդադար իր աշաց առջեւը կը ներկայանար եւ սրտին խաղաղութիւնը՝ որ բարի գործքի մը վարձքն է, իրմէ կը բառնար։

Որպէս զի աս նեղացուցիչ մտածութիւններէն աղասի, երկրորդ օրն իր գործքն յառաջ տարաւ։ Կղզւոյն մէկալ կողմը՝ քարաժայուններու մէջ սաստիկ բարձրացած խոտեր տեսած ըլլալով, անկողին պատրաստելու համար զանոնիք ժողվելու գնաց, եւ քանի մ'օր յառաջ գետնէն բարձր եւ հաստատուն շինած ոստէ վանդակի մը վրայ գրաւ։ Մէկ կողմն ալ բարձր էս բարձրացուցած ըլլալով՝ հանդիսան կողին մը շինեց։

Իսոր այս զբաղմանց մէջ ժամանակ չէր ունենար մտածելու թէ արդեօք կարուս կոմին ինչ պատահած է, միայն փութով իր անկողինը պատրաստելու վրայ կը մտածէր։ Զկոմըն նոյն օրը՝ կակղիններու հովիտը չէր տեսած։ անոր ըրած սպառնալիքներն եւ յանդիմանութիւններն եւ կոմին սէդ բնութիւնը մտածելով, հասկրցաւ որ իր թշնամին աւելի կուզէ ամէն նեղութիւն կրել՝ քան թէ հովիտը գաւ։

Միայն կաստոր իր տիրոջմէ ուտելիք ընդունելով՝ Փիլիպպոսին դիմեց, որն որ կերակրոյն մէկ մասն անոր տուաւ։ Մեր-

վիլ տեսնելով որ ալ կոմընը չ'երեւար, գուշակեց որ հիւանդ ըլլայ, եւ սկսաւ յաւել որ իր արհամարհողական խօսքերովը զինքն իր աղաստանալրանէն վլոնտած էր։ Անկողինը պատրաստելու ասեն կարծած էր որ անոր վրայ՝ փետրալց անկողնէ մը աւելի հանդիսան գիշեր մը պիտի անցընէ. բայց խաղաղութիւնը՝ խոռվեալ խոցի մը մէջ չի բնակիր, եւ անմեղը կարծը գետնի վրայ աւելի քաղցրանիրհ եւ հանգըտաւէտ բուն կը ճաշակէ, քան թէ յանցաւորը կակուղ եւ վարդացան փափուկ փետուրներու վրայ։

Փիլիպպոս՝ իր թշնամին գրեթէ միշտ առջեւը կը ատենէր։ Կը ատենէր որ գունասեւ եւ գեղնցած իր անկողնոյն բոլորտիքը կը գտանար, եւ իր անկողնոյն փափկութեանը համար զինքը կը յանդիմանէր, մինչդեռ ինքը, իսպէնի կոմընը, հազիր գլուխը գնելու կարծր քար մ'ունէր։ Յետոյ մտաց առջեւը կու գար իրբեւ թէ ծովլեզրը թողուած ծարաւէն ու տափութենէն կը պապակի. ետքէն ի միասին փորած գերեզմանին վրայ ծունկի ինկած կը ատենէր. իր կատաղի աչուրները մեղմացած էին, արտասուքն այտերը կ'ուռագնէր, եւ ամբողջ կերպարանացը վրայ մահահանգոյն տժգնութիւն մը պատած էր։

Փիլիպպոս՝ այսպիսի ցաւագին երեւոյթներէ տանջուելով, ի զուր կը ջանար հանդիսան գտնել. որչափ որ զկարութ իր մտքէն հեռացընելու ճիգ կ'ընէր, այնչափ աւելի կոմնն իր մտաց առջեւը կը ներկայա-

նար՝ տրտմած, կապուտակեալ, արեամբ
աղտեղած, եւ ըերնէն կատաղութեան ու
անիծից խօսքեր կը լսէր, ատելութիւն,
վրէժինսդրութիւն, մարդասպանութիւն
բառերն անդադար Փիլիպպոսին ականջին
կը հնչէին: Դժբախտն անկողնպն վրայ կը
չարչառէր, ճակտէն պաղ քրոմինք կը վա-
զէր եւ շունչը կը կտրէր: Վերջապէս այն
քաղցը եւ հանգստաւէս երեւակայած գի-
շերը այնպիսի խուսդութեան եւ տանջա-
նաց գիշեր մ'եղաւ՝ որ չի կրնար երեւա-
կայուի:

Անցուցած անկուն գիշերուան նեղու-
թենէն լոցնելով՝ առտուան դէմ քնացաւ:
Բայց ինչպիսի՛ պատկեր ներկայացաւ ան
ատեն իր մոտաց առջեւը: Կը կարծէր թէ
երկինք կը բացուէին եւ երկնաւոր նուազ-
ներու քաղցրաձայն գեղգեղանք մը կը հնչէր
իր ականջնեն. լուսարձակ եւ սպիտակափայլ
երանեալ հոգուց գունդ մը կը տեսնէր:
Ասոնց մէջ զարմանալի գեղեցիութեամբ
մասաղ կոյս մը կը շղար, պայծառ սպի-
տակութեամբ պարեզօտ մը հագած, ձեռ-
քը՝ արմաւենի մը, գլուխն ալ՝ պսակ: Փի-
լիպպոս ճանչնալու կը ճգնէր այս կոյսը,
որուն նայուածքն խստութեամբ խառն
քաղցրութիւն մ'ունէր, որ հոգւոյն մինչեւ
խորը կը թափանցէր: Վերջապէս ուրա-
խութեամբ զմայլած՝ ճանչցաւ որ իր կոյր
Մարիամ քոյրն է, ան սիրելի քոյրը զոր
այնչափ խանգակաթ սիրած էր, եւ որուն
կամիահաս մաշն իրեն այնչափ ցաւ պատ-
ճառած էր:

Նոյն վայրկենին ուրիշ շատ բաներ

յիշեց. ի մասնաւորի յիշեց իր երիտա-
սարգութեան այն օրը, որ սիրելի քյոյն
աղօթեցը զօրութեամբն եւ խօսքերուն
քաղցրութեամբը՝ իր խռովութիւնը հան-
գարտեցուցած եւ բարկութիւնը շիծու-
ցած էր:

Հրեշտակաց դասակները կ'երգէին.
Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր
խաղաղութիւնն ի մարդիկ հաճութիւն...:
Ի մէջ այլոց սաստիկ աղլեցիկ ձայն
մ'ալ լսեց որ կ'ըսէր. Աստուծ մեր յան-
ցանքները ներեց, ինչպէս մենք ալ զմեզ
վշտացրնոցներուն ներեցինք. եւ դարձեալ
կը կրինուէր. Փառք ի բարձունս Աստու-
ծոյ...: Կոյսն երկնաւոր ձայնը՝ այն կոյր
օրիորդին ձայնն էր, այն ձայնն էր որ այն-
չափ անգամ՝ Փիլիպպոսին սրտին մէջ
յուղուած մրիկները հանդարտեցուցած
էր. մի եւ նոյն ձայնն էր, բայց աւելի գե-
ղեցիկ, աւելի քաղցը:

Փիլիպպոս իր սրտին մէջ զիրար յա-
ջորդող շարժմունքներուն ալ չկրցաւ
համբերել: Յանկարծ արթնցաւ, երեւա-
կայութիւնը՝ տեսնել կամ լսել կարծած
բաներով լի: Օրն արդէն ըստ բաւականի
յառաջացած էր եւ արեւը սաստիկ կը
տոշորէր. շուտ մը անկողնէն դուրս ցատ-
քեց, ծունը դրաւ, համառօտ աղօթք
մ'ըրաւ եւ աչուրներն արցունքով լե-
ցուեցան:

Գ Լ ՈՒ Խ Ժ Դ Թ ։

Մարդուն սիրտն անդունդ մըն է . . . :
 Փիլապոսին առջի բարի մտածութեանցը՝
 շուտ մը խիստ ու անչնարին պատերազմ
 մը եւ ուժգին հակառակ խորհութներ
 յաջորդեցին : Թողութիւն տայու ամէն
 պատճառներուն դէմ միաբը կու գային
 ատելութեան ունեցած պատճառները :
 Իր վրէժինդրութիւնը յագեցընեւու հա-
 մար երբեք միաբը այնչափ բարուրանքներ
 ու պատճառներ գտած չէր . յիշողու-
 թիւնը՝ կոմսին բայր անիրաւութիւնները
 յիշելու այս անդամուան պէս երբեք հաւ-
 ատարիմ չէր գտնուած : Բայց մինչեւ
 կը մտածէր որ իր կողմանէ արտարոյ
 կարգի տկարութեան գործք մ'ըրած կ'ըլ-
 լայ, եթէ նախ ինքը՝ հպարտ եւ անիրաւ
 մարդէ մը թողութիւն ինքրէ . աչա յան-
 կարձ իւր թշնամույն մահուան գաղա-
 փարը կը ներկայանար մտաց առջին եւ
 հոգին կը խռովիք : Միւս կողմանէ՝ յիշե-
 լով էստէն կոմսին անդութիւնը, կը
 չանար իր սրտէն գութն ու գորովը ար-
 մատաքի խլէլ եւ իր աննուաձնիլ կ'երբը
 հաճէլ :

Երանի՞ անոնց, որ մեր այս պատմու-
 թիւնը կարդացած ատեն չեն կոնար իմա-
 նալ թէ այսպիսի երկայն ատեն մնուցեալ
 թշնամութիւնն ինչպիսի չարիքներ կը
 ծնանի՞ զգայուն եւ մեծանձն մարդու մը
 սրտին մէջ : Հարկ է վրէժինդրութեան
 կըրին փորձն առած ըլլալ . հարկ է եր-
 այն ատեն եւ սովորութեամբ հակառա-

կութեան եւ ոխակալութեան զգածմանց
 ձեռքը մատնուած ըլլալ, որպէս զի մարդ
 Մերգիկին սրտէն անցածները կարող ըլլայ
 իմանալ :

Այս մտածմունքները՝ սաստիկ զօրաւոր
 եւ անձկութիւնները խիստ դառն ըլլա-
 լով, չկըցաւ կակլներու հովտին մէջ հան-
 գարտ կենալ . տատանեալ քալուածք-
 ներով հովտէն դուրս ելաւ, եւ սկսաւ
 տրտմած եւ մտախորն քաել : Ծովկեցեցն
 հասաւ, ուր երբեք ցորեկուան տաք ատենը
 գացած չէր : Արեւուն ճառագայթներուն
 սաստիկ ազգեցութենէն՝ չարաչար զիսու
 ցաւ մը զգաց, թէեւ իւր թշնամույն
 զգացածէն շատ նուազ էր : Ապշեցաւ
 մնաց, որ կոմսն ինչպէս կըցած էր այս
 ցաւոց համբերել :

Պարզ հետաքրքրութենէ զատ՝ ուրիշ
 այլեւայլ պատճառներէ շարժեալ, միսաւ
 ամբողջ ծովկեցեցներն երկայնութեանը շրբ-
 ջիլ, միտքը զնելով որ զկոմսը չուսած ետ
 շդառնայ :

Բաւական ատեն այս իր երթեւեկը
 յառաջ տարաւ, առանց իր փնտուածը
 նշամբելու : Իր ընկերաց գերեզմաններուն
 տեսիլ իր տառապանքն ու պատերազմ-
 ները սաստիկացուց :

Կարոյս՝ ան տիսուր տեղերէն չբաժ-
 նուած նշյն գերեզմաններուն վրայ խաչա-
 ձեւ տախտակներ դրած էր : Աս խաչը
 Փիլապոսին վրայ խորունկ ազգեցութիւն
 ըրաւ, գերերուան երազին յիշատակը
 դարձեալ միտքն եկաւ, իր թշնամույն
 կերպարանաց գունատութիւնը եւ վրան

տեսնուած ցաւոց եւ վշտաց նշանները
յիշեց: Ան ատեն այս ահաւոր մտածմուն-
քը թէ կոմնն առանց մարդու մը օգնա-
կանութեան մեռած ըլլայ, բոլոր զօրու-
թեամբ իր վրան յարձակեցաւ, եւ իր քաջ
ու անդրդուելի սիրոն ահարեկ եղաւ:

Նոյն վայրկենին կոմսին այրին առջեւը
կը գտնուեր, եւ ներս մտնելու սաստիկ
բաղդանք կը զգար, սակայն եւ այնպէս
վարանեալ չէր կինար յառաջ երթաւ:
Կաստոր գուրս վաղելով՝ իր շարժմունք-
ներով կարծես թէ զինքը ներս մտնելու
կը հրաւիրէր: Խոսկ Փիլիպպոս զինքը
սարսափեցնող երկիւղէ մը եւ վերջի
աստիճանի ընդդիմութենէ արգելուելով
չկրցաւ ինք զինքն որոշէլ: Բայց քիչ մը
ետքը ինեղծ շունը նորէն ետ դարձաւ եւ
ակուաներովը անոր զգեստին քաղանցը
խածնելով՝ կը ձգնէր զինքն այրը տանիւ:
եւ այնպիսի աղաւողական հայեցուածքով
մը կը նայէր, որ Փիլիպպոս ալ չկրցաւ
գէմ զնեւ:

Ներս մուաւ, եւ տեսաւ որ իր գժբախտ
թշնամին անզգայ գետնի վրայ տարածուեր
մնացեր է: Փիլիպպոս զինքը մեռած կար-
ծեց եւ սաստիկ զարհուանքէն ետ ետ
քաշուեցաւ:

Անկարելի է ստորագրել իսպէն կոմ-
սին երբեմն այնպէս ծաղկագէմ ու զուար-
թագին կերպարանացը վրայ՝ ցաւոց եւ
վշտաց պատճառած փոփոխութիւնը: Ամ-
սէնէն աւելի մերձաւորներն ալ եթէ զինքն
ան կապուտակեալ եւ խեղծ վիճակի մը
տեսնէին, հազիւ կրնային ձանշնալ: Ան-

շարժ ու սեւեռեալ աչուլները կորսըն-
ցուցած էին յառաջուան վառվանութիւն-
նին. շրթունքները պապակած, եւ խառ-
նակած մազերը ձականի վրայ իջած էին:

Այս սրտաշարժ տիսուր մեսարանէն
Փիլիպպոս յաղթուեցաւ: Զկրցաւ այսպի-
սիցաւագին տեսլեան գիմանալ, աչուլներն
ուրիշ կողմ դարձուց, ծունք դրաւ սկսաւ
գառնապէս լալ: Սաստիկ ցաւով միտքը
բերաւ՝ նաւաստապետին գերեզմանին վրայ
եղած վերջին կուիւր. մանաւանդ զգալով
այրին վատառողջ օդը, ուր հազիւ կը-
նար շունչ առնուլ, մտածեց որ իր սպառ-
նալիքներն էին որ խեղճ կոմսը կղղոյն մի-
միայն բնակելի տեղէն վորնտած էին:

Զինքն ազմկող այս մասմանց մէջ
յիշեց որ աղայութեան ատենը տենդէ մը
բոնուելով, որ զինքը մինչեւ մահուան
գուառը հայուցաց էր, ծարաւին ահա-
գին տանջանաց փորձն առած էր, եւ թէ
ինչպէս գիւրութիւն կը զգար երբոր իսպէ-
նի կոմսուհւոյն՝ կարոյսուին մօրը ձեռքէն
կոտր մը սառուց կառնուր բերանը: Այս
սքանչելի տիկինը տուած էր իրեն նաեւ
իւր պարտիղին աղնիւ պատուները: Իր
մայրը շատ անգամ կրկնած էր իրեն թէ
միայն ան սառուցով եւ ան պառզներով
իւր կեանքը կըցած էր պահել:

Եւ սակայն, կ'ըսէր ինքն իրեն Փիլիպ-
պոս, ես թշուառականս՝ հպարտութեամբս
եւ ատելութեամբս անոր որդին այնպիսի
ողբարմիլ վիճակ մը հասցուցի, որ եթէ իր
սիրալիք մայրը տեսնելու ըլլար, ցաւէն կը
մեռնէր . . . :

Այս միջոցին կոմին ձայնը Փիլիպ-պոսի մոտածմունքն ընդհատեց. Կ'եթեարթէ բան մ'ըսել կ'ուզէր: Ծուտ մը ուտք ելաւ, քովը վազեց եւ գլուխը վեր վերցուց: Ականջը բերնին մօտեցընելով կրցաւ անոր ըսածն իմանալ: Մէկ բառ մըն էր, ջուր. եւ այնպիսի տկար ձայնով մ'արտարերեց այս բառը որ մինչեւ ցմահ Փիլիպոսին մարեն երբեք չելաւ:

Մէկն սիրտը սաստիկ անձկութենէ մը պաշարուեցաւ եւ իմստ շարժեցաւ: Բարեբախտաբար գրպանին մէջ հնդիկ ընկյուղ մ'ունենալով՝ անոր կաթը խեղճին բերանը կաթեցուց: Քանի մը վայրկեան այնպէս երեցաւ որ աս դարմանը արդիւնք պիտի չունենայ. բայց վերջապէս կարողու կոմը զգալի կերպով վրայ գալով՝ շմափութեամբ զովայուցիչ ըմպելոյն մացած մասն ալ խմեց, եւ աշուշները բանալով՝ երախտագիտութեան զգածմամբ դէպ ի Փիլիպոս դարձուց: Կ'յոն հայեցուածը Փիլիպոսին վրայ այնպիսի աղդեցութիւն մ'ըրաւ՝ որ երբեք փորձած չէր:

Յայտնի կը տեսնուէր որ կոմը զինքն ուրիշ մէկու մը տեղ կը դնէր, վասն զի բազուկները դէպ ի անոր երկնցընելով՝ սիրելի եղայր կ'անուանէր, եւ բարեկամաբար կ'աղաջըր որ զինքն ան զարհուրելի տեղէն դուրս հանէ, եւ պառկած տեղէն աւելի փափուկ անկողնոյ մը վրայ հանդէցընէ, վասն զի ամբողջ տկար մարմնովը կը տանջուէր:

Ո՞չ, խեղճ տառապեալ, ըսաւ Փիլիպ-

պոս, եթէ գիտնայիր թէ որո՛ւն կու տաս այդ քաղցր անունը եւ որմէ օգնութիւն կը խնդրես, գուցէ լաւագոյն կը համարէիր մեռնիլ՝ քան այս օգնութիւնն ընդունիլ: Սակայն, աւելցուց, եթէ շատ ուշ օգնութեան հասայ քեզի, գոնեայ աս զարհութեան չելայ քեզի, գոնեայ աս զարհութեան չելայ քեզի:

Այս բաերակ՝ խեղճ հիւանդը որ անզգայութեան մէջ լնկած էր, գետնէն վերցուց, եւ բազիցը վրայ առնելով՝ դէպ ի կակղիներու հովիտը ճամբար ելաւ:

Գ Լ Ո Ւ Խ ԺԵ •

Փիլիպոս սաստիկ այլպիեցաւ, երբ որ թշնամւոյն ձեռքն իր ձեռքին դպչելով՝ արտաքոյ կարգի տարբութիւնն զգաց, երբ որ անոր գլուխն իր ուսերուն վրայ թայշկայեալ ինկաւ, Առուակն որ հասան, զովացուցիչ ջոնով կամսին երեսն ու ձեռուները թրջեց, որով խեղճը քիչ մը հոգի առաւ: Յետոյ անոր ցամանեալ շրմանցը կրիայի ինցընով ջուռ մերձեցուց, զոր կարողա ցյագուրդ խմեց: Առանց աս զովացուցիչ դարմանին հիւանդն յառաջ քան հովիտ հաննիլ՝ հաւանականաբար ծարաւէն եւ տկարութենէն կը մեռնէր: Արեգակն տապախառն ջերմութենէն երկուքն ալ այնպէս կը նեղուէին, որ Փիլիպոս մեծապէս ուրախացաւ երբ խրճիթն հասնելով՝ իր անզգայ բեռը անձին համար պատրաստած անկողնոյն վրայ ընկողմնեցուց: Կոմը յոդնութենէն

ու տկարութենէն այնպէս ընկճած էր, որ
հազիւ քանի մը ժամ՝ անցնելին ետեւ
սկսաւ կենդանութեան նշան տալ:

Փիլիպպոս շատ մը կափիծ ժաղկի քա-
ղելով՝ ջրով լցուն կրիպյի մեծ խեցւոյ
մը մէջ լցուց, եւ անով հիւանդին ձե-
ռութենէրն ու քունքերը կը թրջէր, ան-
պատմելի անհանգստութեամբ սպասելով
որ նորէն ի կենդանութիւն դառնայ:

Երկրորդ օրը կոման աչուրները բացաւ,
եւ մեծ զարմանք ու հաճութիւն ցու-
ցուց իր վիճակին յառաջութնէ շատ աւելի
լաւ ըլլալուն: Սակայն եւ այնպէս միշտ
կը բանդագուշէր, եւ Փիլիպպոսին դար-
ձած՝ հետն այնպէս կը խօսէր, իրբեւ թէ
եղայրն ըլլար, իրեն գորովակից անուններ
կու տար, եւ խանդակաթ՝ ու քաղցրա-
խառն բառերով իր հիւանդութեան մանր
պարագաները կը պատմէր:

Փիլիպպոս խիստ շարժած էր, եւ
հիւանդին տենդի զառանցութեան մէջ
ինկած ըլլալը մոռնալով, ինչո՞ւ կակլինե-
րու ձորը չդարձար, հարցուց անձկու-
թեամբ մը:

Ալ ամս զի առանձին եւ հիւանդ էր,
պատասխանեց կոմար՝ չգիտանալով թէ
որո՞ն հետ կը խօսի, մանաւանդ որ ան-
կարեի է որ ան աներես Մերվիլին հետ
ապրիմ, որն որ զիս մեռցնել կը սպառ-
նայ՝ եթէ հետը յարդութեամբ խօսիմ:

Փիլիպպոս աս խօսքերուն վրայ սար-
սափեցաւ: Իսկ կոմար միեւնոյն կերպով
խօսիը կը շարունակէր. երբեմն ինք զինք
կը մեղադէր, երբեմն ալ դառնապէս իր

թշնամնոյն վրայ արտունջնէր կ'ընէր:
Մերվիլ արտաքյ կարդի խռովեցաւ, երբ
որ շատ մը անկապակցեալ խօսքերէն ետքը,
լսեց թշնամնոյն չետեւեալ խօսքերը:

Դուռ շատ անգամ, սիրելի եղբայր, ան
Փիլիպպոս Մերվիլին դէմ ունեցած ատե-
լութիւնս կը յանդիմանէիր. ինձի կ'ըսէիր
թէ անոր բարի բարի հանգամանքները կը
ձանչնաս, եւ թէ ես զինքն յանիրաւի
կ'ատեմ. ի՞նչ կ'ըսէիր արդեգը՝ եթէ տես-
նէիր որ սպառնալիքներ կ'ընէ դժբախտ
եղբօրդ, որ ցաւերէն ու սաստիկ տկա-
րութենէն: ինք զինք պաշտպանելու կա-
րողութիւն չունէր:

Փիլիպպոս կարմրեցաւ, յիշեց սպառ-
նալիքները զոր իր թշնամնոյն ըրած էր:
Կը կարծէր որ բարձութենէ յաղթուելուն
վրայ երբէր պիտի չկարենայ բառ բաւակա-
նին ցաւիլ ու զջչալ: Միտքն ամենադարն
մտածութեններով կը տանջուէր, երբ
կարուս կոման անշուշտ ինք զինքը հօրն
ապարանքը կարծէլով, անհամբերութեամբ
ու հրամայական ձայնով կը պաշանջէր որ
իրեն սառոցյ, գեղձ եւ ելակ բերէ:

Փիլիպպոս չէր գիտեր զինքն ինչպէս
գոհ ընելիքը, անձկութեանց ու վարանաց
մէջ կը ծափր: Մէյ մ'ալ հիւանդը խաղող
բառն արտաքրեց: Մերվիլ իր խօսքին
յարկին վրայի խաղողներն յիշելով, ան-
միջապէս աճապարեց գնաց տեսնելու թէ
արդեգը ուտառելու չափ հասած են: Իսկ
կոմար բարձրածայն կը գուշը ու կը հրա-
մայէր որ ես դառնայ, զենայ, շուտընէ.
իր հրամանները կատարելու համար ծա-

ուայ մը նրկէ, եւ չէր ուզէր որ զինքն
առանձին թողու:

Քանի մը վայրկենէն՝ Փիլիպպոս ձեռքը
հասուն ողկուզով մը ետ դարձաւ: Կոմն
ողկոյզը սաստիկ ուրախութեամբ նշմարեց.
բայց այնչափ տկար էր՝ որ չէր կրնար
անձամբ բերանը տանիւ: ՈՂԿԵՎԱԾ Փիլիպ
պոսին տուաւ եւ աղաչեց որ իրեն կեր-
ցընէ: Փիլիպպոս հնազանդեցաւ եւ մեծ
համբերութեամբ կատարեց անոր ամէն
չափանց պահանջումները:

Ա Երջապէս կոմնը՝ զինքն յուզող զա-
ռանցութենէն տկարացած խոր թմբու-
թեան մէջ ինկաւ, եւ նոյն գիշերն ու յա-
ջորդ օրուան մէկ մասն անշարժ մնաց:

ՄԵՐՎԻԼ՝ որ անոր ձեռուենէրն ու
երեսը թրջելը կը շարունակէր, ըթանց
շարժումէն իմացաւ որ ջուր խմել կուզէ:
Գլուխը քիչ մը վեր վերցուց, կուրծքը
կրթնցուց եւ խաղողի ու կաղզի հրւթը
շրթանցը մերձեցուց: Կոմնը մեծ յօժա-
րութեամբ աս ախորժական դեղը խմեց, եւ
աշուները բանալով՝ Փիլիպպոսին նայե-
ցաւ, իրեւ թէ ան սփոփութեան փոխա-
րէն անոր շնորհակալը լլալու համար: Նոյն
միջոցին կոմնին նայուածքին մէջ տես-
նուած զարմացման զգածումէն իմացաւ
Փիլիպպոս որ զինքը ճանչցէր է: Կոմն ալ
զառանցութեան մէջ չէր, իր գունատ այ-
տերը՝ կենդանի կարմիր գոյն մը կ'առ-
նէին: ՄԵՐՎԻԼ, ըստ, ես քեզմէ այսչափ
սէր գտնելու արժանի չեմ. . . Եւ իս-
րունկ հառաջանք մը ընելով՝ իր սովորական
անզգայութեան մէջ ինկաւ:

Զայնին հնչումն ու աս քանի մը բա-
սերն արտաքրելու եղանակը Փիլիպպոսին
սիրտն ի խոր խոցեցին: Քաղցր գորովանօք
կոմնին մարմնայն վրայ ծռած՝ անձկու-
թեամբ այս ճգնաժամին ընթացքը կը նկա-
տէր: Ինք այսպիսի տեսարանաց վարժած
չէր. ամենեւին մեռնողի մը քով գտնուած
չէր, բաց և քրոջը մահուան անկողնէն.
բայց անոր մահն այնպէս մեղմ եղած էր:
որ աւելի ծաղկի մը թարշամելուն կը նմա-
նէր, քան մաշկանացուի մը գեպ ի գերեզ-
ման ըրած աշագին անցքին: Ի՞նչ տարբե-
րութիւն անոր եւ աչաց առջեւն ունեցա-
ծին մէջ. վասն զի չկայ այնչափ զարհու-
րելի հիւանդութիւն՝ որչափ արեւադարձի
տապահառն տենդը, եւ այդ էր հիւան-
դութիւնն որ այնպիսի սաստիկ ցաւերով՝
զվարուս կոմնը յաւիտենականութեան
երամբ հասցուցած էր:

Գ. Լ. Ա Խ Խ Ժ Զ.

ԹՇՆԱՄԵՂՆ կրածներուն տեսիլը՝ Փի-
լիպպոսին սրտին մէջ ատելութեան ամե-
նափոք կային ալ մարած էր: Քրոջը մա-
հուան ատեն ունեցած զգածմունքներով՝
կոմնին ճգնաժամին կատարածին կը սպա-
սէր, եւ շատ կը վախնար որ դժնակ
ելք պիտի ունենայ: Ի զուր կը սպասէր
որ գարձեալ սթափի. օրերը կ'անցնէին,
եւ կոմնին վշտերն ու ցաւերը չէին դա-
դրեր, մանաւանդ թէ կ'երեւար որ տենդն
երթալով աւելի կը սաստկանայ: Զառան-

ցութեան մէջ կոմսին խօսածները շատ տփուր եւ սրտաշարժ բաներ էին, Ա՛լ այնուհետեւ հիւանդութեան առջի օրերը ցուցուցած անհամբերութիւնը չուներ, այլ կ'երեւար թէ իսկոտ ընկճած է, եւ ասիկայ տենդին ջերմութենէն աւելի կը խռովէր զՓիկիպպոս:

Ստուգիւ աշագին ու սոսկալի բան մնն է տեսնել մեր նմաններէն մէկն ի դրունս յաւիտենականութեան հասած՝ առանց բանականութեան փոքր լցո մ'ունենալու, որով կարենայ իր տալու անաչառ հաշուրին պատրաստուիլ: Ար յիշէր Փիկիպպոս որ իր թշնամույն՝ ինք գինքն ամբաստանած յանցանքներուն պատճառն ինքն եղած էր, վասն զի իր յանդգնութեամբը՝ զանիկայ բարիկացընելու միջոցներ փնտուած էր, ուստի եւ կոմին կրած սաստիկ խղձի խայթերուն պատճառն ինքն է:

Եթէ եւ անոր աշաց առջեւէն խուսափէի, կ'ըսէր ինք իրեն, ան փութով որով միշտ կը ջանահ առջեւն ելլել, ան ատեն իր աստիճանէն այնպէս ստորին եղող անձս շրւտ կը մոռնար: Իր պակասութեանց ու յանցանաց մեծագոյն մասին պատասխանատուն են եմ: Ստոյգ է Աշլէ նաւուն վրայ իր իշխանութիւնը չարաչար գործածեց, սակայն քանի որ աս կղզոյն վրայ կը գտնուինք ես ալ իրեն հետ ինչպէս վարուեցայ:

Փիկապս այսպիսի կածեցուցիչ մոռածութեանց մէջ ընկղմած էր, եւ միշտ հիւանդին քով նատած՝ անոր երեսը կը հովահարեր ծովային թռչնոյ մը թեւովը

որ կաստոր բռնած էր: Օդը սաստիկ տաք էր, եւ անդադար որոսումներ ու փայլակներ իրար կը յաջորդէին: Քանի մը որ այսպէս անցնելէն ետեւ՝ օր մը իրեկուան դէմ տեղատարափ մը եկաւ, որով օդն ու տապացեալ երկիրը զովացուց: ՄՌնուղրտին այս փոփոխութիւնը կոմին վայ շատ լաւ ազդեցութիւն ըրաւ, որ աշուրները բանալով բարսիբը կը նայէր այնպիսի զարմացմամբ, որ չի կրնար ստորագրուիլ: Ար ջանապէս աս խօսքերն ըստ, Ո՞ւր եմ, ինչպէս հոս եկայ:

Հանդարաստուիլ, Տէր, ըստ Փիկիպպոս խոռվելով: Երկայն ատենէ վեր աս վայրկնին սպասած ըլլալով, առանց զլուսնը վշացընելու բնիկին արդէն պատրաստուած էր: Բայց յանկարծ լեզուն բանուեցաւ, անշարժ մնաց եւ չէր կրնար խօսիլ, այլայլութեամբ թշնամույն երեսը նայերով ձեռքի իետուրն արտասուօքը կը թրջէր:

Մերիվել, ըստ կոմին՝ մեռելի պէտ գոյնը նետու, հիմայ կ'իմանամ վիճակս, իրարը ինծի այսպիսի սէլ ու խնամք վուցընելէ, որուն արժանի չէմ: Եաքէն ձայնն աւելի ցածընելով, ըստ: Չէ, չէ, երեք չէ կրնար ըլլալ, ես զքեզ շատ թշնամանցի . . . Գնա, գնա, թող որ քու հարստահարիչդ առանձին մեռնի: Ես քու վիշաքը ու տառապանքդ տեսայ, կրածներդ տեսայ՝ առանց վլատ գթալու: Ուրիշներուն վշակից չեղողն արժանի չէ որ ուրիշներն ալ իր վրայ գութ ունենան . . . Մերվիլ, թողութիւն տուր ինծի:

Աս ըստ, եւ գլուխն անդին դարձը

Ինք զի՞նքնիդ ամբաստանելէ դադրեց, Տէր. ձեր անձին խնայեցէր եւ այս ցաւագին խօսակցութիւնը յառաջ մի տանիք, ըստ Փիլիպպոս, երբ տեսաւ որ Էսդէն կոմին երեսը յառաջուրնէ աւելի կը գունսատի:

Չէ, կրինեց կոմմը, կը զգամ որ կամաց կամաց հոգիս աւելի կը վրդովի. թերեւս ասոնք մոտացս պայծառութեան վերջին վայրկեաններն են, հարկ է որ յօդուա գործածեմ եւ զքեզ ապահովընեմ որ ի հաշտութեան կը մեռնիմ քեզի հետ: Ազօթէ ինձի համար, Փիլիպպոս, յանցանքներս այնպէս բազմաթիւ են՝ որ թողութիւն գտնելու հազիւ ինչամ յուսալ: Եթէ գուն մեծանձնութեամբ զիս Աստուծոյ ողորմութեան յանձնես, ստուգիւ բարերարն Աստուած քեզի բան չի լինար: Մերվիլ, ափկայ քեզմէ կը խնդրեմ, եւ խնդիրս արժանի է քու գեղցիկ հոգւցդ... Երբ որ ես մեռնիմ, մի մոռնար զիս՝ որ զքեզ ատերու գդրախտութիւնն ունեցայ: Քու բերնէդ ելած գդութեան մէկ խօսքը, սրտիդ մէկ իդքը կրնան Աստուծոյ արդար դատաստանն ինձի համար մեղմացընել:

Ասոնք խօսած ատեն՝ Կոմմին աշուրներն արցունքով թրջած էին: Քանի մը վայրկեան լուռ կենալէն ետքը, աւելի տկար ճայնիւ ըստ: Երբ որ ես մեռնիմ, մազերս փունջ մ'առ, եւ Գաղղիա դարձած ատենդ՝ մօրս տար: Ըսէ իրեն որ եթէ ապրելու փափաք ունիմ, անոր համար է միայն՝ որ պակսութիւններս շիտկեմ, զինքը

Ներկ՝ ծիւրեալ ու ցամաքեալ ձեռութենովն երեսը ծածկեց. բայց Փիլիպպոս անոր կուրծքին շարժումէն իմացաւ որ կու լսու: Զգուշաւորութեան զգածմամբ քիչ մը հեռացաւ, որպէս զի շնածուի թէ զինքը կը դիտէ, եւ ոչ ալ կը համարձակէր հետը խօսիլ՝ վախնալով որ չըլլայ թէ ասով այլայլութիւնը սաստկացընէ եւ կամ զինքը վշտացընէ: Իսկ կոմմին արտասուրքը հպարտութեան արցունքներ չէին, այլ ի ձշմարիս բեկեալ սրտէ կը բնէին: Այնպիս արտասուրք էին, որոնք կը փառատեն սեւամած ամոզերը, զերկինս կը բանան եւ կը զուարթացընեն: Կոմմը բանան եւ զիս թափելուն վրայ չէր ամշնար, եւ զանոնք թափելուն վրայ չէր ամշնար, եւ ոչ ալ Փիլիպպոսէն ծածկելու դիտում ունէր:

Քիչ մը ետքը խօսիլ սկսելով, Մերվիլ ըստ, կրնան ինձի ներել:

Ոչ, Տէր, պատաօխանեց Փիլիպպոս, իմ թողութիւնն ինդրելու պարտքս ձերինէն աւելի մեծ է: Երկուքնիս ալ, մեր գիւրագրգիւր բարկացաւ ընութեան անձնասուր ըլլալով պակսեցանք: Եւ որովհետեւ դուք կը զդշաբ ձեր պակասութեանց վրայ, ինչպէս ես ալ իմիններուս վրայ կը զջամ, կրնանք ասով յշս ունենալ որ ապագային մէջ մեր երկնաւոր Հօրն աւելի եւս հաճելի կ'ըլլանք, որուն առջեւը շատ ատելի են սիսակալութիւնն ու վրէժինդրութիւնը:

Մերվիլ, կրինեց կոմմը, գուն շատ մեծանձն ես: Ոչ, ինչպէս կրցէր եմ ևս այսպիսի ազնուասիրտ մէկը հալածել ...

Նորէն տեսնեմ եւ հօրս իմացընեմ՝ զքեզ
իր առջեւը ստութեամբ վատահամբաւելով
գործած յանցանքս։ ՈՇ, Մէրվիլ, ան-
կեղծութեամբ ըսէ, թողութիւն կու տան
ինձիք։

Այս, այս, գոչեց Փիլպապո՞ւ աւելի
եւս կոմսին անկողնոյն մօտենալով, եւ ի
նշան որ գուք ալ ինձի կը ներէք, ձեռուը-
նիդ տուէք։

Կարուլս կոմսը ձիգ մ'ըրաւ անոր բազ-
կաց մէջ նետուելու, եւ արցունքովը Փի-
լպապոսին գուգը թըրջեց։

Աս վայրկեանը երկուքին համար ալ
իրենց բոլոր կենաց ամէնէն երջանիկ վայր-
կեանն էր։

Գ Լ Ո Ւ Խ Ժ Է ։

Այս գորովական եւ սրտաշարժ տեսա-
րանէն ետքը, կարուս՝ որ սաստիկ շարժած
էր, բորովին տկարացած՝ կիսամեռ ինկա-
անկողնոյն վրայ։ Փիլպապոս սարսափե-
րով՝ ինչ ընելիքը չէր գիտէր։ Գորովալիքը
ինսամբով հիւանդը կը գարսմանէր։ Կոմնն
այնպիսի աղնուական ու սիրալիք կերպով
յայտնած էր զգածումները, որ Մէրվիլ
չէր կրնար ըմբռնել թէ այնպիսի մէկն
ինչպէս կըցէր է ատել։ Յառաջուան
անհաշութշամութիւնն այնպիսի սաստիկ
սիրոյ փոխուած էր, որ իւրաքանչիւրն
իրենց նոյն թշնամութեան յանցանքն իր
ամաձին վրայ կը ճգէր։

ՈՇ, կըսէր Փիլպապո՞ւ կոմսին ան-

կողնոյն վրայ ծռելով եւ իբր թէ անոր
ներկայութիւնը մոռնալով, ով կրնար
մոտածել թէ ես որ հիմայ այնչափ հոգա-
ծութեամբ իր երեսաց փոփոխութիւնները
կը գիտեմ, իմ յանդգնութեամբս զինքը
գրգռելէն եւ նախատելէն հաճութիւն
զգացած ըլլամ . . . : ՈՇ, եղուկ ինձ թշուա-
ռականիս։

Կոմնն որ բոլորովին անզգայ չէր՝ այս
խօսքը լսելով, մեղմով մը ձեռքը ձնշեց,
որուն վրայ Փիլպապոս ամբընալով՝ քիչ
մը ետ քաշուեցաւ։ Իսկ կոմսը տկար
ձայնիւ մ'ըրաւ։ Սիրելի Մէրվիլ, եթէ
դուն այսպէս խստի ինք զինքդ կը մեղա-
դրես ան բաներուն համար որ իմ անտա-
նելի ամրաբառանութեանն գէմ իրաւա-
ցի պաշտպանութիւններ էին, ես ինչպէս
կշամպելու ու մը ինք զինքը։ Աչի նաւուն
մէջ բռնած ընթացքին համար որ միաժ
եկած ատեն զիս հոգեվարը կը հասցընէ։

Աւ անոնց վրայ մի մտածէք, Տէր,
ըստ Փիլպապոս, որուն մեծ հաճութիւն
պատճառած էր կոմսին իրեն տուած որիւէն
անունը. կ'աղաչէմ մեր սիսալանաց ցաւ-
ադին յիշատակաւը մի խոռովիք։ ՈՇ,
ամենպին ինչ կու տամ զծեզ առողջ եւ
հանդիսատ տեսնելու համար։

Քիչ մը ետքը կոմսը բոլորովին ինք
իրեն եկաւ, եւ յետոյ խոր քնոյ մէջ ին-
կաւ։ Փիլպապոս նոյն ժամանակ այնչափ
հոգով հսկելու ստիպեալ չըլլալով, գետնի
վրայ երկնցաւ եւ ինք ալ քնացաւ։

Արթնցած ատեն արդէն արեւը ծա-
գած էր, եւ որովհետեւ կոմսը դեռ կը

քնանար, պտուղ եւ կրիայ բերելու գնաց: Ես դարձած ատեն՝ հիւանդն արթնցած էր, եւ յայտնի կը տեսնուէր որ լաւագոյն վլճակի մէջ է:

Լոմնն զՓիլիպպոս տեսնելով՝ ձեռքը դէպ ի անոր երկնցուց. Փիլիպպոս ալ իրեն հարցուց թէ որչափ ատենէ վեր արթնցած է, եւ ինչպէս է:

Բաւական ատենէ ի վեր է որ արթուն եմ, ըստ հիւանդը սիրուն ժպիտով մը, եւ անձկանօք քու դարձիդ կը սպասեմ: Այնչափ ալ աղէկ եմ, որ կիսամ ինձի տարած խնամքիդ շնորհակալ ըլլալ:

Փիլիպպոս սիրով եւ մեծարանօք կոմ մին ձեռքը թօթուեց, եւ զինքն աղէկ վլճակի մէջ տեսնելուն վայ զգացած ուրախութիւնն յայտնելէն ետքը, սկսաւ ձեռքէն եկած ամէն դիւրութիւնն մատուցանել: Հիւանդութենէն ետքը առջի անգամ կոմն անկողնէն ելաւ, եւ Փիլիպպոսին կրիայի պատեանով բերած ջրով ձեռուլներն ու երեսը լուաց:

Ետքէն սկսաւ փորձել սանտրով մազերը շնորհու, որոնք հիւանդութեան միջին խառնակած էին: Բայց թեւերն այնչափ սկրացած էին, որ մինչեւ գունիը զրցաւ տանիլ, եւ բարձին վրայ ինկաւ: Փիլիպպոս սանտրն առաւ՝ մեծ զգուշութեամբ ու համբերութեամբ սկսաւ անոր մազերը սանտրել, այնպէս աղէկ որ նոյն խակ էսդէնի կոմու հին աւելի լաւ չէր կրնար ընել: Շատ անգամ հիւանդն իրեն կըսէր որ դանակն առնու մազերը կտրէ. բայց Փիլիպպոս չուզեց հաւանիլ:

Կամաց կամաց Փիլիպպոսին խնամքովը կարուս ըստ բաւականին վրայ կու գար, թէեւ տակաւին վերջին աստիճանին տկարութեան մէջ կը գտնուէր: Քիչ մ'աւելի կազդուրելէն ետեւ ընկերին օգնութեամբն առաւօտեան լով օդին հովիտը պարաւուր կ'երթար: Եւ Փիլիպպոս չըր դադիր ամէն հարկաւոր խնամքը տանելու: մինչեւ որ զինքը կատարելապէս առողջացած շտեսաւան ամէն ծառայութիւնները կը մատուցանէր անոր, զարոնք իր հօրը բերդին մէջ կինար գտնել:

Առառ մը Փիլիպպոս սովորականէն կանոնին ելլելով՝ ծովեղերք գնաց փայտ քաղելու: Ի դարձին մեծապէս զարմացաւ, տեսնելով որ կոմը չէ թէ միայն ելեր ու հագուեր է, այլ նաև նախաճաշ պատրաստելու հետ է: Բեռը վար ձգեց եւ կրմին վազելով՝ ըստ Աս ինչ է, Տէր. ձեռք բարձր աստիճանին այսպէս անպատշաճ գործքի ինչպէս կրնար զբաղիլ:

Հոգ, հոգ, սիրելի Մերփիլ, պատասխանէց կոմը, ձեռքը Փիլիպպոսին բերնին

փայ գնելով, ալ իմ բարձր աստիճանին վրայ մի խօսիր: յիշէ որ մենք հոս հաւասար ենք:

Տէր, կրկնեց Փիլիպպոս, կը տեսնեմ որ ինծի կատարեաւ թողութիւն չէք տուած, որ աս անամօթ խօսքերս երեսս կը զարնէք:

Ըստ խօսքս ծշմարտութիւն է, պատասխանեց կոմը ծիծաղելով: Ատեն մը ես նոյն խօսքը չպիսործեցի. սակայն, Մերփիլ, առանց յառաջուան անախորդ դէպ-

քերը, յիշեցընել եւ ոչ ալ դքեզ վշտացընել ուղելով (որ եթէ այսպիսի գիտում մ'ունենա՞շ շատ ապերախտ եւ անգութիւնայի), հարկ է որ յայտնեմ թէ չմ կրնար տանիլ որ ինձի հետ այնպիսի մեծարանօք վարուիս, իբրեւ թէ ես Գաղղիայի թագաւորն ըլլամ:

Ո՛հ, Տէր, եթէ գիտնայիք որ աս փոքր ծառայութիւնները ձեզի մատուցանելով ինչ հաճութիւն կը զգամ, ստուգիւ զիս անկէ չէիք զղկեր: Սակայն եւ այնպէս դիտցէք որ միայն բացարձակ արգելք, մը կրնայ աս բանները շարունակելէն զիս ետ կեցնել:

Մերվիլ, աս զգածութերդ անիւս սրտի նշան են. սակայն հրամանի կամ արգելքի խօսք մ'ըներ ինձի, ես հոս քու վրադ ամենեւին իշխանութիւն չունիմ:

Ինչու, Տէր, իմ մեծու չէք, ըստ Փիլիպոս գլուխը շարժելով:

Հոս, պատասխանեց Կոմար, յամենայնի ես քեզմէ վար եմ: Աիրելի Մերվիլ, պէսաք չսու վշտանալ որ քու աշխատութեամբ ապրիլ յանձն չառնում: վասն զի ես այքեզի պէս երկու ձեռք ունիմ: Բուէ, Փիլիպոս, կ'ուզե՞ն ինձի պէս անվարդ մէկը քու առաջնորդութեանդ տակ առնուլ եւ զիս քու աշխարհոտք ընել:

Ես ձեզի բան չեմ կրնար զիսնալ, ըստ Փիլիպոս: Բայց որովհետեւ հիւանդութենէ շատ տիարացած էք, անոր համար ամենեւին կերպով մը պէտք չէ որ ինք զինքնիդ աշխատցընէք:

Աս ըստ, եւ սկսաւ Կոմարին նախա-

ձաշի համար եփած կրիան պատրաստել, նորէն սրդողելով խոհակերի գործ կատարելուն համար:

Կոմնը ծիծագելով ըստ. Ըրած փորձիս յաջող ելով՝ զիս ուղիշ նոյնպիսի գործքերու ձեռք զարնելու կը քաջալերէ: Յարատեւութեամբ ամէն գործք գլուխ կ'ելլէ: Կարելի է ատենօք ճարտար հիւան ըլլամ՝ ինչպէս որ այսօր քաջ խոհակեր եղայ:

Փիլիպոս գլուխը շարժեց, եւ ծանր կերպարանք մ'առաւ: Ուրեմն դուն իմ լաւ տրամադրութեանս վրայ կը տարակուիս, շարունակեց կարողոս, այնպէս ձեւացնելով իբր թէ անոր միաքը հասկցած ըլլայ:

Մերվիլ, սափիկայ ինձի մեծ նախատինք է, բայց եռոտանի ամթոռին փորձը ստուգին հիւանութեան մէջ ունեցած յաջոզակութեանս վրայ քեզի աղէկ գաղափար սուռած պիտի ըլլայ:

Կ'աղաչէմ, Տէր, գուչեց Փիլիպոս, ան գէպքին խօսքը մ'ընել:

Ընդհակառակն, կրկնեց Կոմնը զուարթութեամբ, չիմայ կերպամ ծառին տակէն ան ամթոռը կը բերեմ, զոր այնչափ բարկութեամբ մէկի նետեցի: Դուն ալ սղոցգ եւ կանոնդ ինձի փոխ կու տաս, զորնք ան ատեն տուած ատենդ այնպէս ամբարտաւանութեամբ չուզեցի յանձն առնուլ:

Կոմնին այս բաներուն վրայ այնչափ համարձակութեամբ եւ անկեղծութեամբ խօսելուն զարմացաւ Փիլիպոս, եւ կ'աղաչէր որ անցածները նորէն չյիշլ:

Եթէ նոյն ատեն ճշմարտութենէ զատ
քատ ըսած ըլլայիր ինծի, պատասխանեց
կամը, թերեւս կրնայիր կասկածել որ
աղքարարութիւններդ տհաճութեամբ կը
յիշատակիմ. բայց տուած դասդի ինծի այն-
չափ օգուտ ըրաւ, որ չեմ կրնար մնոնալ:
Ազնուասոնչմ երիտասարդաց մեծագոյն
մասին պէս ես ալ փոխանակ ճշմարտու-
թեան եւ արդարութեան լեզուին վար-
ժելու՝ շաղքորդութեան լեզուին վարժած
եմ: Ամէն մարդուն իր ընկերին ունեցած
պարտաւորութիւնները մնոնալով, արձակ-
երասման աննատուը ըլլարով կրակու-
թեանն, անամօթութեամբ թշնա-
մանեցի երիտասարդ մը որ չէր ուղեր ան-
ձնակամական հաճայեց խոնարհիլ: Դուն
եղար, Մերգիլ, որ պակսութեանց վրայ
աշուտներս բացիր: Ապագային մէջ միակ
ջանքս ու փոյթս պիտի ըլլայ զանոնք ուղ-
ղել: որովհետեւ համոզեալ եմ թէ յի-
մարութիւն է կարծել որ միայն ազնուա-
կանութեան աստիճան մը կամ հարստու-
թիւնը բաւական է զմել ուրիշներուն առ-
ջեւը մեծարոյ ընելու:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ Հ •

Աս խօսակցութեան երկրորդ օրը կա-
րուս կոմը Փիլապոսին հետ ծովեզերք
գնաց՝ կրիայի ձու փնտուելու: Նոյն ան-
դամ՝ իրենց ցամաք եած ծովեզերքին հա-
կառակ կողմը բռնեցին: Աւաղին վրայ
հասնելով, կոմը հեռուէն՝ ապառաժ-

բուն մէջ սեւ գունով եւ ըստ բաւականի
կանոնաւոր ձեւով բան մը տեսնելով, Փի-
լապասին ցուցուց, ան ալ առաւ ու աւա-
զին վրայ բերաւ: Ըստ բաւականի ծանր
լրկղ մըն էր, որ անտարակցս Աշխի-
նաւուն նաւաստիներէն մէկուն պիտի ըլ-
լար: Փիլապոս ուսին վրայ առած՝ իրենց
բնակարանը բերաւ:

Ի՞նչ կը կարծես, մէջը ի՞նչ կայ ար-
դեօք, կըսէր կոմը՝ երբ որ Փիլապոս
կղպակը բանալու կը ձգնէր:

Կր յուսամ որ գործիք ըլլայ, ըստ
Սերգիլ, վասն զի շատ ծանր է: Աս ըսած
ատեն փականը բանեղի տալով՝ արկը բա-
ցուեցաւ:

Գործիք չեն, այլ գիրք, աղաղակեց
կոմը, իր այս նոր բախտին վրայ սաստիկ
ու բախցած: Եւ նոյն գրքերէն մէկը ձեռքն
առնելով, մէկն երեսը սաստիկ գունա-
տութիւն մը պատեց, վասն զի բացան
գրքին առջի երեսին վրայ Հերթիկոս Սէնդ-
լէկ գրութ էր:

Ո՞՛ գժբախտ Սէնդ-Ակ, գոյեց, ուրեմն
քու մահզ ստուգելու համար այսափ
փութով արկը բացեր ենք:

Փիլապոսին սիրան ալ սաստիկ շար-
ժելով՝ արկը դոցեց: Երկուքն ալ տիսուր
յիշատակներով տանջուելով, արկին մէջ
եղածները նոյն ատեն քննել չուզեցին:
Հազիւ քանի մ'օր ետքը համարձակեցան
նորէն բանալ. մէջը՝ մալթեմաստիկական
գործեց կազմած մը, եւ քիչ բայց պա-
տուական գլքեր գտան, որոնք ծովական
պաշտօնակալի մը զարգացման կրնան օդ-

նել, այս ինքն՝ նաւագնացութեան, աստղաբաշխութեան եւ երկրաշափութեան վրայ ընտիր զրուածքներ; Ասէ զատ քանի մը բանաստեղծութեան եւ պատմութեան գրեթե, նոր կտակարան մը եւ զուարձալի գըբեյկ մը:

Գրոց մեծագոյն մասը ծովու ջրէն թրանծ ըլլալով, կոմար զգուշութեամբ բաց օդի մէջ տարածեց, եւ շուտով չորցան: Արկեղ մէջ ճերմկեղն ու զգեստալ կար:

Թէպէտ երկուքն ալ աս բաներուս մեծապէս կարօտութեւն ունէին. սակայն կոմար հազիւ մեծ գժուարութեամբ յանձն առաւ որ Փիկիպասոս իր տեղափակի ուստպիրներն Աէնդ-Ակին նշանազգեստին վրայ հաստատէ, եւ իրեն համար քանի մը կտոր ճերմկեղն մէկ կողմը դնէ: Աս բաներն իրեն արտաքոյ կարգի օգուտ ըրին, եւ առողջութեան մէջ հաստատուելուն շատ նպաստեցին:

Քիչ մ'ետքր անձրեւաց ժամանակն սկսու, որ ան օդաբաժնին ձմեռնային եղանակն է: Ան ատեն լաւ իմացան որ այսպէս ըստ պատահման դտած գրեթնին իրենց ինչպիսի շահաւոր բաներ էին:

Կարոյս կոմար կրթեալ երիտասարդ մըն էր: Լաւ եւ չմնական կրթութիւն մ'առած էր, եւ չէ թէ միայն իր վիճամբառ կին պատկանող ամէն գիտութիւնները սորված էր, այլ նաև քաջ նաւապետի մը անհրաժեշտ կարեւոր ուսմանց ալ քամը անհրաժեշտ էր: Սաստիկ կը փափաքէր որ ջահմուտ էր: Սաստիկ կը փափաքէր որ ջահմուտ էր: Մասովն ծովու:

զրդէ, որ կոմմին ստիպողական աղաւանաց համեմատ երկրաշափութեան եւ աստղաբաշխութեան մէջ անոր աշակերտելով, քիչ ժամանակուան մէջ հսկայադարձիմութիւն ըրաւ:

Աս երկու բարեկամաց մեծ երջանկութիւն պատճառողն ան էր, որ երկուքն ալ նորէն սկսան կրօնի բարեպաշտական կրթութեանց գործադրութեան: Իրենց գլխէն անցած դէպգերը նորոգած էին մոփերնուն մէջ իրենց առաջին քրիստոնէան գաստիրակութեան սկզբանքներուն յիշատակը, որով եւ կը տեսնէին թէ ինչպէս մարդու մեծ ապերախտութիւն եւ անհանձարութիւն կ'ընէ՝ զանալով իր սէրը՝ անհնաստեղծ Արարէին եւ տիեզերաց զերին Վարչին:

Ամէն օր առտու իրիկուն աղօթքնին մէկտեղ կ'ընէին, եւ շատ քիչ անգամ կ'ըլլար առանց արցունք թափելու կարենային տէրունական գեղեցիկ աղօթքն ընէլ, որն որ այնչափ քաղցր է քրիստոնէի մը սրտին, որ մանաւանդ երարդիկներէն թողեալ լքեալ կ'ըլլայ, աւելի եւս ուժանութեամբ կը յիշէ թէ ունի Հայր մը յերկինս: Առ Մարիամ կը կարգային, որ միփթարիչն է վշտացելոց, օգնութիւն ու աստղ նաւելոց: Եւ Կարոյս առանց յարտասուս փղձկելու չէր կրնար յիշել, որ մայրը վերջին անգամ իրմէ բաժնուած ատեն ըստ էր թէ Ամէն օր աղօթք կ'ընեմ քեզի համար առ Միհիթարիչն վշտացելոց: առ Աստղն ծովու:

Անձրեւք դադրելէն ետեւ՝ խաչին կանգ-

նուած տեղը կ'երթային, հոն կը մոտածէին
Եւրոպայի, Գաղղիայի, իրենց ծնողաց ու
բարեկամաց վրայ. Հոն իրենց յանցանայ
թողութիւն կը խնդրէին, Ասոութ կը
մատուցանէին իրենց կրած զլկումնէրն ու
վշտերը, եւ շատ անգամ աղթքնէն ընե-
լէն ետքը՝ զրար կ'ընդգրկէին, որպէս զի
փրկագործութեան փայտին ոտքը՝ հատու-
ցում ընեն իրենց երկայնժամանակեան ան-
միաբանութեան ու յանցաւոր ատելու-
թեան:

Իրենց ընկերակցաց մարմիններուն տե-
ղը՝ իրենց ըրջագայութեանց գիտուոր տե-
ղերէն մէկն էր: Փիլապոս երկու երեք
անգամ կակլիներուն ձորէն քանի մը ծառ
բերլով՝ հոն տնկեց. բայց իր խնամքն ու
աշխատութիւնը յուսացած հետեւութիւ-
նը չունեցան: Արեգական կիզիչ ճառա-
գայթները տնկերուն հիւթերը կը ծծէին
կը չօրոքնէին: Կարծես թէ մահը չեր ու-
զեր թողուլ որ իր ախտուր տէրութեան
մէջ բարերար շուք մը տարածուի:

Շատ անգամ իրենց ուսումն ընդհա-
տելով, քանի մը կը կարդային նոր
կտակարանէն, զօր երբեւ մեծ գանձ մը կը
նկատէին: Գլխաւորաբար շատ կը միմիթա-
րուէին իրենց ներկայ վիճակին հետ կա-
պակցութիւն ունեցող հատածները կար-
գալով: Ան ամայի անապատին մէջ, ուր
ամէն արարածներէ թօղուած էին, եւ
Ամենազօրին աջը զիրենք այնպիսի արտա-
քոյ կարգի եղանակաւ կը պաշտպանէր ու
կը պահպանէր, չէին կիսար նախակմանու-
թեան վրայ յոյսերնին դնելու զիրենք յոր-

գորսզ քաղցր խօսքերն հաճութեամբ կար-
գալէ գագրիլ:

Ի՞նչպէս կնայիին առանց շարժելու
կարգալ հետեւեալ խրատները: Երինից
թռչուններուն նայեցէք, որ ոչ կը սեր-
մանեն, ոչ կը ժողվեն, ոչ կը համբարեն.
Եւ սակայն ձեր երկնաւոր Հայր զիրենք
կը կերպէի: Արդ գուք որ իր որդիքն էք
թռչուններէն աւելի չէք: Վայրի շուշանին
նայեցէք թէ ինչպէս կ'ածի. ոչ կ'աշխատի
եւ ոչ կը նիւթէ. սակայն եւ ոչ իսկ Սո-
վոմն իր հարստութեամբ երբեք այն
շահներէն մէկուն պէս զգեցած է: Ու-
նումն եթէ Աստուած այսափ հոգ կը տանի
վայրի խոտերը զգեցրնելու, որ այսօր կան,
իսկ վաղը կրակը պիտի նետուին, որչափ
եւ աւաւել ձեզի հոգ կը տանի:

Ապա ուրեմն մի հոգաք թէ ինչ պիտի
ուտենիք կամ ինչ պիտի խմենիք կամ ինչ
պիտի չագանինք, ինչպէս հեթանոսները
կ'ընեն, որ չափազանց հոգով աս ամէն
բաները կը փնտուեն, վասն զի ձեր Հայրը
գիտէ թէ այս ամենայն ձեզի հարկաւոր
է: Խնդրեցէք նախ Աստուածոյ արդայու-
թիւնն ու իր արդարութիւնը, եւ այս
ամէն բան ալ անոր վրայ կը տրուի ձեզի:
Գալու օրուան համար չափէն աւելի
մի հոգաք. վասն զի ան ալ իր հոգն ու-
նի, եւ ամէն օրուան շարիքն իրեն բաւա-
կան է:

Աս եւ ասոր նման խօսքերը՝ Կարուս
կոմին առտին վրայ բարերար ցօղի մը պէս
կ'ինային: Ան ամայի անապատէն ելլելու
եւ իր հայրենիքը տեսնելու յոյսն սկսաւ

սրտին մէջ արծարծիլ: Բայց որովհետեւ պայս դարձը կարելի ընող բան մը չէր երեւար, անոր համար Գաղղիայի մտածութիւնն իրեն համար գտանութիւն ունէր, եւ շատ անգամ զի՞նքը խոր տրտութեան մէջ կը ձգէր:

Միայն նախախնամութեան մտածութիւնը զի՞նքը կը զօրացընէր ու կը միսիթարէր: Երբ նախախնամութեան իրեն համար ըրածնէրը կը մտածէր, երբ մտարը կը բերէր նեղութեանց եւ վասնգաց մէջ ընդունած օգնութիւնները, երբ նոյն իսկ իր գժբախտութիւններէն ծագած պտուղներուն վրայ կը մտածէր, երախտաղիխութեան կենդանի զգածում մը հոգին կը թափանցէր, եւ կը զգար որ չի կրնար հանդիսառ ու երջանկութիւն գտնել, եթէ ոչ յուսալից լստահութեամբ ինք զի՞նքն յանձնելով նախախնամութեան, որ գիտէ կարգադրել ամէն դէպք ու պատաշար իմ ծագոյն բարին մարդկան:

Մի երկիլին ներկայութիւնը, ինամքն ու գն իր տառապանքներն ու վշտերը կը քաղցրացընէին: Իրարու հետ մուշերութեամբ վարուելով ու խօսակցելով, կիմանար կոմնը Փիլիպպոսին մեծանութիւնը, սէրն ու գորովը, զոր այնչափ երկայն ատեն չէր ուղած ճանչնալ. եւ բարձրամիտ, բարիասիրա, կրակու պաշտօնակալը՝ իր այնչափ յանիքաւի ատած ու չարշարած նաւասառոյն ընկերութեան մէջ կը գտնէր իր հաճութիւնը:

Այսպէսով աւ երկու երիտասարդները՝ ատելութեան վասակար հետեւութիւն-

ները երկայն ժամանակ կրելէն ետքը, բքէալ երկրի մը վրայ արդեամբք Ա. Գրոց այն գեղցիիկ հոսքին ճշութիւնը կ'իմասային թէ Զի՞րաբի կամ զի՞նչ վայելուչ, զի՞նակին եղաբք ի միասին: Ուր կը տիրէ եղբայրական մարանութիւնը, հոն Աստուած ալ կը պարզեւէ երկայն կեանք եւ առատ օրհնութիւններ:

Գ Լ Ո Ւ Խ ԺԹԱ.

Բարեկամութեան ծոյն անցուցած ասամիները Փիլիպպոսի կենաց ամէնէն երջանիկ օրեւն էին: Ինք հօրմէն լւա գաստիարակութիւն առած էր, եւ ետքը կարգացած քանի մը ընտիր գրբերով այն գաստիարակութիւնը կատարելագործած էր: Իսկ հիմայ գիտութեանց զրադելով եւ բնութեան զաղոնեաց թափանցելով անցուցած օրերն իրեն շատ հեշտական կուգային: Այնպէս քաղցը ու խաղաղ կեանք մը կ'անցընէր, կոմնին ընկերութիւնն կենակցութիւնն այնչափ հաճոյական էր, որ այս կղզոյն վրայ վայելած խաղաղութիւնն երբեք վայելած չէր: Անոր համար անպատմենի վիշտ կը պատճառէր իրեն կղզին ելելու մոտածնունքը, որուն այնչափ կը բաղձար կոմսը:

Աս իւր աղնիւ ընկերին այնպիսի մեծ սէր կապած էր, որ կնայ ըստելի թէ յառաջուան ատելութենէն սասակի էր: Սակայն կոմնն ալ իր հիւանդութենէն ետքը հետին այնպէս կը վարուէր, որ իր 4

զերմ բարեկամին անչափ սիրոյն արժանի էր: Ամբարտաւանութիւնն ու բարկութիւնը կարծես թէ աներեւոյթ եղած էին. վրան միշտ քաղցրութիւն ու բարերարութիւն կ'երեւար. վարմունքն ազնիւ ու յանկուցանող էր: Խօսակցութիւննին, որ գոեթէ միշտ մտաւորական նիւթերու վրայ էր, Փիլիպպոսին այնպէս հեշտական ու քաղցր էր, որ կը համարէր թէ ամէն ուրիշ ընկերութիւն անտանելի պիտի գայ իրեն:

Որովհետեւ Փիլիպպոս կենացը մեծագոյն մասն իր հասակակից ու վիճակակից երիտասարդներէն բաժնուած անցուցած էր, անոր համար իր բարդն ու մոտքը՝ ապահնեալ ընկերութեան սովորաբար տուած աղոտեղի գոյներով ներկուած չէին. Եւ երբոր ըստ պատահման հասակակցացն ընկերութեան մէջ գտնուէր, միշտ անոնց մոլութիւններէն ու բրտութիւններէն կը զգուէր ու կը գարշէր, ուստի աւելի կ'ուզէր հանգստեան ատենները՝ հօրը հին գրքերէն մէկը կարդարով քոյրը զբուցրնել. քան թէ ուրիշներու հետ զրունուր:

Կրգույն վրայ մտաւոր կրթութեանց զբաղերով, իր եւ կարորսին մէջ եղած տարբերութիւնը կը առենէր. եւ իրեն անհաւատալի կ'երեւար որ այնպիսի ազնուական եւ կրթեալ երիտասարդ մը զիջանի իրեն հետ սերտ եւ անձուկ բարեկամութեան կապերով կապուէլ. թէ եւ իրեն ըրած օգնութեանց համար սրտին մէջ երախտագիտութիւն ունենայ:

Փիլիպպոս՝ նիրթին առջեւն որթա-

տնկի մատղաշ բարունակներ տարածելով՝ գեղեցիկ հովանոցակ մը ձեւացուցած էր, որպէս զի կարուս կոմը հօն կարենայ իրիկուան զով որդ վայելի, առանց ցոյնին վասակար աղգեցութեանց տակ կյանալ, որ ի մասնաւորի ան տաք երկինները առողջութեան շատ վնաս կու տան:

Հոն ցորեկն ուսմամբ անցընելին ետքը, իրիկունը զուարթութեամբ խօսակցելով կամ աստեղազարդ երկինքը զննելով կ'անցընէին, որ Եւրոպա եղածէն շատ աւելի գեղեցիկ տեսիլ մը կ'ընծայէ:

Իրենց հոգին՝ այնչափ երկայն ատեն զիրենք տանջող տիսուր կրից կապանքներէն արձակուելով, ան շքեղ տեսարանը նկատելու ատեն մինչեւ բարձրելցն գահը կը բարձրանար, եւ շատ անգամ իրարու կը կրնէին Դաւթին ան գեղեցիկ խօսքերը թէ երգինք Աստուծոյ փառքը կը պատմն, եւ հաստատութիւնն անոր ձեռաց գործքեւը կը յայտնէ. օրը օրուան կը յայտնէ, գիշերն ալ գիշերուան կը ծանուցանէ աս ճշմարտութիւնը: Զկայ լեզու յերկի, որ չիմանայ երկինց աս լեզուն:

Ակ տեղակալին արկեղ մէջ սրինգ մը գտած ըլլալով, երբեմ իրիկունները կոմը նոյն սրինգը կը զարնէր, եւ ան խոր հանդարտութեան մէջ, լուսնին աղօտ լուսովը, Փիլիպպոս իրբեւ թէ յափշտակեալ եւ զմայեալ մտիկ կ'ընէր: Եւ թէպէտ երածշտութիւնը մանաւանդ սրինգը շատ կը սիրէր, սակայն շատ անգամ իր աղնիւ բարեկամին կ'աղաչէր որ դադրի, վախնալով որ առողջութեանը չվնասէ:

Փիլիպպոս նոյն ամայի կղզւոյն վրայ այնպիսի երջանկութիւն կը վայելէր, որ անհէ ելելու մտածմունքն իրեն անտանելի էր: Կոմը կը յուսուր որ կամ զանազան հովերու փչելով եւ կամ ջուր կամ կրիայ առնելու համար կղզւոյն կողմերը նաև մը դայ: Ինք այս յուսով կը միմիթարուէր. իսկ Փիլիպպոս ամենեւին չէր ուզեր հոնիկ հեռանալ, վասն զի կը կարծէր թէ երբ մը մը ընկերութեան մէջ բառնան, իր եւ բարեկամին մէջ եղած բնտանութիւնը պիտի գագրի: Ասոր համար շատ կը արբար մէր տեսնելով որ կոմը կղզիէն ելլելու մտածութեամբ գրաւեալ, ժամերով բարձր քարածայրի մը վրայ կեցած հեռագետով ծովուն ընդարձակութիւնը կը դիտէր, յուսալով նաև մը նշմարել: Սակայն կը զգուշանար որ աս նկատմամբ իր զգածութներն անոր չյայտնէ: Մանաւանդ թէ երբ իրիկուան գէմ կոմն այրը կը դառնար, գիմացը կ'ելէր եւ զինքը հովիտը կը տանէր. — եւ արտաքուստ նշան մը չտարով՝ ոչ միայն մտիկ կ'ընէր ակնկալութեանը պարագ ելելուն վրայ անոր ըրած գանգատանաց խօսքերը, այլ եւ վշտակից կ'ըլլար եւ կը միմիթարէր:

Զարմանալու բան չէ որ կոմն ալ անոր սիրոյն փոխարէն սէր կը հաստոցանէր: Կը զգաց ու համոզուած էր որ չէ թէ իր աստիճանին բարձրութիւնն, այլ սրտին զգածմունքը, երախտագիտութիւնն ու բարեկամական վարմունքն է՝ որ այդ բարեկար աղբեցութիւնն ըրած է Փիլիպպոսին վրայ: Ամսն զի անիկայ յառաջա-

գոյն երբէք իր աղքատուհմն մեծութենէն շարժած չէր ամենափոքր մեծարանաց նշան մ'ալ ցուցընելու, մինչեւ որ ինք իր գրամունքով զինքն անոր արժանի ցողոցոց: Դարձեալ չէր կրնար մտադրութիւն ընել, որ նոյն իսկ իր ալյուականութեան ամենաբարձր կէտին ալ, երբէք որ եւ իցէ անձէ ոչ այնչափ խնամց ցոյցեր, ոչ ալ այնպիսի բրական մեծարանք տեսած էր, ինչպէս արդ կը տեսնէր իբ միակ բարեկամն, որ յառաջագոյն իր անհաշտ թշնամին էր:

Յանկարձագէպ պատահար մը նոյն միջոցին առիթ տուաւ կօմնին իր սէրը գործնականապէս բարեկամին ցուցընելու: Փիլիպպոս շատ օրերէ վեր ունեցած բուռն յուղմունքներէն ակարացած՝ հւանդացաւ: Իսկըրան անդ քանի մ'օր մեծ տկարութիւն մը կը զգար, որ եսքէն սաստիկ տենգի գուսուեցաւ, որմէ կը բոնուին զգեթէ ամէն այսպիսի տաք երկիրներու մէջ բնակող Եւրոպացիք:

Փիլիպպոսի վիճակն ամրող շաբաթ մը կօմնին մեծ վախ կը պատճառէր: Ամէնէն լւա հիւանդապահը, նոյն իսկ մայր մը աւելի ինամք չէր կրնար տանիլ՝ քան զոր կարուս տարաւ իր ընկերին: Գիշերներն անքուն անցընել, աշխատանք, յոզնութիւնն, իր բնաւորութեան ամէնէն աւելի գժուարին գործողութիւններն ամենեւին զինքը չկասեցուցին: ամենայն ինչ սիրով կատարեց, միայն իր բարեկամին սփոփութիւն մը մատուցանելու համար: Եւ երբ իր նպատակին կը հասնէր, այնպէս կ'ուրա-

խանար եւ իր զգածումն այնպէս կենդանի
կերպով կը յայտնէր, որ նոյն իսկ Փիլիպ-
պոսին սիրառ նոր կենդանութիւն կ'առ-
նուր:

Փիլիպպոս զինքը տանջող չարաչար
ցաւոց մէջ ալ տենելով իր մեծանձն
բարեկամին իրեն համար ունեցած հոգն
ու ինամբը, ինք զինքն երջանիկ կը հա-
մարէք: Զէր գիտէր թէ Երախտագիտու-
թիւնն ինչպէս յայտնէ, եւ կարծելով որ
պիտի մեռնի, մեծ ուրախութիւն կը զգար
մտածելով որ անոր բազկաց մէջ պիտի
աւանդէ հոգին, եւ յուսալով որ մահուան
ահագին ժամուն բարեկամին յօրդորնե-
րովն ու խրախոյաներովը պիտի զօրանայ:

Բայց նախախնամութիւնն այլազգ
տրամադրեց: Աստուած կոմսին աղաչանքը
լսեց եւ աշխատութիւնները քրծատրեց:
Փիլիպպոսին առողջութիւնը կամաց կա-
մաց նորէն հաստատեցաւ, նորէն ստացաւ
իր զօրութիւնն, եւ շատ չանցած կրցաւ
իր յառաջուան աշխատութիւնները ձեռք
առնուլ, զօրոնք ամսոյ մը չափ միայն կոմ-
սը կատարած էր:

Գ. Լ Ո Ւ Խ Ի Ը

Իրիկուն մը, երբ Փիլիպպոս նոր առողջ-
ջացած ըլլալով՝ հովիտը մնացած էր, եւ
իր ընկերին ուշանալուն վրայ կը զարմա-
նար, կոմսը վազելով չնչասպառ դէպի ի
խրճիթն եկաւ, եւ սաստիկ ուրախու-
թեամբ գոյեց.

Ի՞նչ խնդութիւն, ի՞նչ ցնծութիւն,
սիրելի Փիլիպպոս. նաւ մը տեսայ եւ վա-
գեցի քեզի աւետիս տալու:

Այսափ միայն, հարցուց Փիլիպպոս
ախրութեամբ:

Չէ, չէ, բսաւ կոմնը. մագելով մինչեւ
խաչին ծայրին ելայ, եւ թաշկինախ իբրեւ
գրօշ հոն հաստատեցի. նաւն ալ տուած
նշանն իմանալով՝ մնթացքը դէպի ի մեր
կզզին ուղղեց. Կը յուսամ որ նորէն
զգաղցիա կը տեսսներ:

Այնպէս կ'երեւար որ Փիլիպպոս աս
ուրախութեան մասնակից չէր ըլլար, վասն
զի ծանրութեամբ եւ մոտածելով կը կենար:

Կոմնն ասոր վրայ զարմանալով, Ի՞նչ
պիտի ըլլայ այդ տրտում տիսու կերպա-
րանքն, բսաւ: Հայրենիքնիս գտանալուս
վրայ կը գծկամակին: Ի՞նչ, Գաղղիայի
անունը քու սիրտ ալ չի թնդացըներ...:
Արդաք իմ հին քաջութիւններէս մէջ կը
միտք եկաւ, կամ կը կարծես որ գար-
ձեալ նաւու մը վրայ գտնուելու ըլլանք
առջի բռնաւորութիւնս պիտի սկսիմ:

Ոչ, ոչ, պատասխանեց Փիլիպպոս հա-
ռաչելով՝ մեծ անիրաւութիւն ըրած կ'ըլ-
լաք ինծի, եթէ ենթագրէք որ ես ձեր
տէրութեան վրայ անցողակի իսկ այսպիսի
մոտածութիւն ունենամ:

Իմ տէրութիւնս . . . կ'աղաչեմ՝ այս-
պիսի բառերը մէկդի թող . . . : Բայց, սի-
րելի Փիլիպպոս, ըսէ՝ ի՞նչ պատահեցաւ
քեզի:

Փիլիպպոս պատասխան որ չտուաւ,
նայէ, Մերփիլ, բսաւ կոմն՝ ընկերին ձե-
թեամբ գոյեց.

սուրբները բռնելով, կարծես թէ Գաղ-
դիյի անունը լսելով՝ կ'ուզես յառա-
ջուան հակառակութեան յիշատակները
նորոգել...: Եթէ այնպէս չէ, առանց
քաջալելու ըսէ, ինձի գէմ բան մ'ունիս:
Մերիիլ ասոր ծանրութեամբ, խու-
սափական պատասխան մը տուաւ, որուն
վրայ կոմը գոհ չըլլալով, զինքը շատ
ստիպեց որ սիրան իրեն բանայ: Ան ատեն
Փիլիպպոս, որ չէր ուզեր, տհաճութեան
առիթ տալ բարեկամին, պատասխանեց.
Ի՞նչպէս կինամ ես աս կղզեկն ելլենու, ո
վրայ ձեր ունեցած ուրախութեան մաս-
նակից ըլլալ, երբ կը մտածեմ որ ասկէ
հեռանալով՝ ընդ միշտ իրարմէ պիտի բաժ-
նուինք:

Ի՞նչպէս, ինչո՞ւ պիտի բամնուինք
եղեր, ուրեմն գուն միաք ունիս հոս մնալ
եւ Ուոպէնասնի կեանք անցընել:

Ոչ, պատասխանեց Փիլիպպոս տիրու-
թեամբ, միտքս ան չէ, թէպէտ կարելի է
ասիպայ աւելի լաւ կըլլար: Վասն զի ըն-
կերութեան կարգերն ու սովորութիւն-
ները զմեզ իրարմէ այնպէս հեռու պիտի
բռնեն իբրեւ թէ ես հոս մնացած ըլլայի:

Տիրութեանդ բոլոր պատճանն ան է,
ըսաւ կոմը զուարժութեամբ...: Ու-
րեմն, Մերիվլ, զիս այսափ կը սիրիս:

Փիլիպպոսին աչուլներէն վազող ար-
տասուքն եղան ասոր պատասխանը: Իսկ
կոմը գորովակց բարեկամութեամբ անոր
ձեռուըները թօթուելով ըսաւ. Քաջա-
լերուէ, բարեկամ. սրտերնիս այնպէս ան-
ձուկ միացած են, որ ընկերութեան կար-

գերն ու սովորութիւնները զմեզ իրարմէ
չեն կրնար բաժնել:

Աս ըսելով՝ ծովեզը վազեց, եւ մեծ
ուրախութեամբ տեսաւ որ մակոյկ մը
արագ արագ թիավարելով գէպ իրենց կու
գայ:

Կոմսին տեսած նաւը՝ Փորթուկալի
վաճառականին նաւ մըն էր: Կոմը սպանիե-
րէն գիտնալով, գիւրաւ կրցաւ մակուկին
մէջ եղողներուն հետ խօսակցիել. եւ իմա-
նալով որ նաւը Ռիպոց Ճանէիրոյ կ'երթայ,
հաճութեամբ յանձն առաւ իրենց հետ
նաւարկել:

Մեր բարեկամքը կղզիէն ելլելու պատ-
րաստութիւննին շուտ մը տեսան: Փիլիպ-
պոս արտամութեամբ վերջին հրաժեշտը
տուաւ իր իսրթմին՝ որուն մէջ այնչափ
երջանիկ ժամեր անցուցած էր, եւ հոն ու-
նեցածնին հաւակի տանելէն ետեւ, կոմ-
սին քովր գնաց, որն որ ապառաժի վրայի
մէծ խաչին տակը հետեւեալ խօսքը կը
փորագրէր.

Յամի 1771, Յունիսի 13ին, Էսոգէնի
կարուս կոմը՝ տեղակալ եւ Փիլիպպոս
Մերիվլ՝ նաւատօնի գաղղայի Լուգովիկոս
ժէ. թագասորին Աշլ եռայարկին մէջ,
նախանամանութեան մասնաւոր ինամզքը
ամենի ալիքներէն ազատելով՝ այս կղզին
նետուեցան, ուր շատ վիշտ կրելէն ետեւ՝
Աստուծոյ կամաց միաբանելով, ինն ամիս
խաղաղութեամբ ու անպատմելի երջան-
կութեամբ կեանք անցուցին: Ասկէ ելան
1772ին Մարտի 16ին Ս. Մերաստիանոս
անուամբ Պրաղիկական նաւով:

Նոյն նորիրական տեղէն քամճնուած,
ուր իրենց պաղառանքներն ու աղօթքներն
առ Աստուած ուղղած էին, վրջին ան-
գամ մ'ալ խաչելութեան ստքն ինկած՝
աստուածային ամէն բարերարութեանց
համար շնորհակալ եղան:

Գ Լ Ո Ւ Խ Ի Ա Ր .

Ան կղղիէն (օրուն՝ Կրէի գործութեան
անուն տուաւ Կոմը) գէպ ի ցամաք եր-
կիր ճամբորդութիւննին կարծ եւ յաջող
եղաւ, եւ իրենց ակնկալութենէն աւելի
շուտով տեսան Ռիփոյ-Ճանէիրցի նաւա-
հանդիսաց:

Հոն սկսան իրենց վիճակին գժուարու-
թիւնն իմանալ: Կոմը քովը քանի մը
ոսկի ունէր բայց Պրաղիլա հասած ատեն-
նին նաւապետը ճամբորդութեան համար
այնպիսի գին մը պահանջեց, որ քսակին
մէջ միակ օսկի մը եւ քանի մը մանր ար-
ծածի ստակ մնաց:

Նաւաստիններն ալ զանազան պատ-
ճառանքներով նաեւ աս քիչ մը ստակը
ձեռքէն առին. վասն գի Կոմը մեծանձն
ըլլալով եւ սպորար ուղածին չափ
ստակ ունենալով, ամէն պահանջածնին
տուաւ, թէպէս եւ կը տեսնէր թէ կարօ-
տութեան մէջ պիտի կինայ: Փիխպառու
աս նկատմամբ իրեն ազգարարութիւն ընե-
լով, հարցուց որ ինչո՞վ Գալլիա պիտի
դառնայ:

Ո՛չ, պատասխանեց Կարոլոս ծիծաղե-

լով, Երկուքնիս ալ քաջ նաւաստի ենք.
դէպ ի Լիսապն գացող առաջին նաւուն
մէջ կը մննէնք իրեւեւ նաւաստի, եւ ան-
կէ մինչեւ Գաղղիս քայլ մը ճամբայ է:
Դուք իրեւեւ հասարակ նաւաստի ծա-
ռայութեան մանէք, ըստ Փիխպառու զար-
մացմանը Կոմսին երեսը նայելով: Զէ,
երբէք չեմ կրնար ասոր հաւանիլ: Ես
շատ սիրով կընէի: Բայց թող տալ որ
էսդէն կոմսն որդին ինք զինքն այդպէս
նուաստացընէ . . . :

Սիրեւ թէերեւու յառաջագոյն այսպի-
սի խորհուրդ մը զիս ետ կեցընէք. բայց
Փորձութեան կղջին բնակած ժամանակս
սորվեցայ թէ մնութենէ զատ բան մար-
դուն ամօթոյ պատճառ չի կրնար ըլլալ,
եւ թէ որ եւ իցէ օգտակար գործք չի
կրնար ինչպիսի աստիճանի ու պատույ
անձ որ ըլլայ գործողը նուաստացընէ:
Ստոյդ. Է Գալլիայի նաւատորդըն մէջ
տեղակալ աստիճան ունենալով, սիրով
չեմ տեսնէր Բորդուկալի նաւու մը մէջ
իրեւեւ հասարակ նաւաստի ծառայելու բայց
մը համար աւելի ստօթալի բան չի Ռի-
ոյի մէջ ասպնջականութիւն մուլալ:

Աս խօսակցութեանց մէջ Ռիփոյ-Ճա-
նէիրոյի նաւահանգիստը մուան, ուր Կոմը
սին մոագրութիւնը գրաւեց հօն գտնուող
գեղեցիկ եսայորի նաւ. մը:

Տես սա գեղեցիկ նաւը, ըստ Փիխպ-
առուն: Եթէ չինքն ու զարդը Բորդուկալի
ըլլար, կը հաստատէի որ Աշխին է: Բայց
աւաղ, մեր շքեղ նաւն ալիքներուն մէջ
թաղսւած է:

Փիլիպպոս ամենեւին նմանութիւն չեր գտներ: Իսկ կոմն որչափ աւելի կը մօտենար՝ այնչափ առաւել կը հաստատուէր իր կարծեաց մէջ: Վերջապէս Փիլիպպոս ալ համոցւեցաւ թէ Աշխեն է: Ինք նաւուն անսութեամբը հազարումէկ տիսուր մոտաժմունքներու մէջ ինկաւ, մինչդեռ կոմն ինք իրմէ եւածի պէս թիսավաները կը յորդուէր որ արագութիւննին կրկնապատկեն: Մէյ մը կուլար, մէյ մը կը ծիծաղէր, այնպէս որ մակուին մարդիկները պատճառը չիմանալով՝ ըսելիքնին չէին գիտեր:

Ո՞սիրելի մօրեղբայրս, զքեզ նորէն պիտի տեսնեմ... այսպէս կը հառաչէր կոմն երբ թիսավարուները նաւուն խելքը հասնելով՝ թիսավարէլլ գագրեցուցին: Վայրկենի մը մէջ Աշխեն նաւուն վրայ եւաւ ի մեծ զարմանս պաշտօնակալաց եւ նաւաստեաց:

Երմէնգուրի ուեպուհը նաւայարկին վրայ եղած աղմուկը լսելով, աճապարեց հոն եկաւ, եւ ուրիշ բան չեր կրնար ըսել, բայց եթէ ի նչպէս կրնայ ըլլալ կարելի է...:

Աւելի մօտենարով՝ հազեւ կը հաւատար իր աշուլներուն, ամէն ակնկալութենէ գուրս՝ իր սիրելի քեռորդին տեսնելով, որ թէպէտ կրած վշտերէն փոխուած էր, գէմքը գունատած ու վախտ, բայց հասակի զգալի կերպով աճած էր:

Կարուս Էսդէն՝ Փիլիպպոս Մերվիին բազուկը կոթնած կը կենար, որ յառաջ իր սիսերիմ թշնամին էր, իսկ հիմայ սի-

բանէր բարեկամ մը կ'երեւար: Սեպուհն եւ ուրիշ ներկայ եղողները հազիւ կրնային աչուլնուն հաւատաւլ, մինչեւ որ եւանդնոտ քեռորդին՝ զինքը շրջապատող իւսուն բազմութիւնը սաստկութեամբ մը ձեղքելով՝ վակից անոր բազկաց մէջ նետուեցաւ: Սեպուհն՝ որ իր քեռորդին սաստիկ կը սիրել եւ իր մամօր որդւոյն պէս կորստեանը վրայ լայցած էր, անոր անակնկալ գարձին վրայ սաստիկ ուրախացաւ:

Սիրելի որդեակո, ըսաւ, գլուխդ վեր վերցուր, որ սիրուն կերպարանքդ ալէկ տեսնեմ, զօր չէի յուսար մէյ մ'ալ տեսնել:

Կարուս կոմն իր մօրեղբօն եւեսը նայեցաւ, եւ ուրախութենէն ինք վկաքը կորմցուցածի պէս՝ արտասուաց հեղեղներ կիշեցրնէր:

Յետոյ այս ակարութեան վրայ ամըւնալով, ն-զէն մօրեղբօն երեսր նայեցաւ, եւ անոր արտասուալից աշուլները տեսնելով՝ շատ շարժեցաւ:

Ուրախութեան առաջին յուղմունքն անցնելին ետեւ, Երմէնգուրի սեպուհը քեռորդւոյն ըսաւ. Կը տեսնես որ ամէնքս ալ հետաքրքրութեամբ կը բաղձանք իմանալ թէ ինչպէս ողջ մնացիր եւ հոս գարձար, ուր որ մենք կը կարծէինք թէ չըերաւուն տակ ընկղման ես: Քու եւ ընկերացդ սուզանիլ աեսանք, բայց անկարելի ըլլալով ձեզի օգնութիւն մատուցանել, գառնապէս լացինք ձեր մահը:

Կարուս կոմնը Փիլիպպոսի կեցած կողմը վագելով, թեւէն բռնած՝ մօրեղբօրը

բովը բերաւ. Ահաւասիկ, ըսաւ, Աստուծմէ ետքը աս քաջ Մերվիլին պարտական էր քեռորդւոյն կենաքը:

Սեպուհը ձեւեն հաճութեամբ Փիլիպոսին երկնցուց, որն որ լոռթեամբ յարգութեան համբոյր մը գրոշմեց վրան: Ո՛չ, սիրելի մօրեղայր, ըսաւ կոմնը, տեսներով որ Սեպուհը խանդաղատանօք Փիլիպոսին կը նայի, անոր արժանեաց եւ ոչ կէսը կը ճանչնաք, եւ ոչ ալ, շարունակեց ձայնը ցածընելով, իմ անարժանութիւնն գիտէք:

Սիրելի քեռորդիս, քու անարժանութիւն՝ չէ, չմը ճանչնաք, պատասխանեց Սեպուհը, եւ յուսամ որ երբեք պիտի չճանչնամ:

Իսկ ես կը վախնամ որ շըլայ թէ ձեր քեռորդւոյն վրայ ամնաք: ՄԵծ քաջասրտութեան պէտք ունիմ ձեզի այնպիսի պատմութիւն մը պատմելու, որն որ իմանալով՝ հաւանական է թէ վրաս ունեցած համարն ու սիրյն մեծ մասը պիտի կորցնցնէք:

Շատ կը ցաւէի եթէ այսպիսի հետեւութիւն ունեցող բաներ լւէի, ըսաւ նաւապետը ծանրութեամբ: Կոյն միջոցին Փիլիպոսին նայելով եւ տեսնելով որ խոռութեան մէջ է, միանգամայն յիշելով քեռորդւոյն առ նա յառաջադրյն ունեցած ատելութիւնը, համոզուեցաւ որ կարողոսին յայտնելիքները տիսուր բաներ ըլլալու են:

Աս վայրկենական լոռութեան միջոցին՝ Ահնդ-Ակ տեղակալին գալուստը երկու

Երիտասարդներուն մեծ զարմանք պատճառեց. վասն զի զինքը մեռած կը կարծէին, եւ նաւուն վլայ մինչեւ նոյն ատեն շտեսներով՝ իրենց կարծիքին մէջ հաստատուած էին:

Կարուս անոր գիրկը նետուեցաւ, եւ ուրախութեան առաջն յուզմունքն անցնելէն ետքը, պատմեց թէ ինչպէս Փիլիպոս եւ ինք անոր արկզ գտած էին:

Արկդ ծանր ըլլալով՝ ըսաւ Ահնդ-Ակ, ձեր նաւէն երթալէն ետքւ, նաւը թեթեւցնելու համար՝ ուրիշ շատ բաներու հետ՝ ան ալ ծով նետեցինք:

Իսկ գուրք ինչպէս Պրազիլիա հասաք, հարցուց կոմըը:

Միայն երկնցից շնորհիւը, պատասխանեց միւրը: Ծովը հանդարտելով, Պրազիլիացի նաւակներու հանդիպեցանք, որոնք զմեզ առաջ եւ զԱշել իրենց նաւակներով քաշելով, հոս հասանք: Եւ թէպէտ Աշել շատ վնասած էր, բայց չէնքը նոր ու զօրաւոր ըլլալով, ուղղեցինք նորոգել. եւ աս զործողութիւնը գործաւորաց դանդաղութեան պատճառաւ այսչափ երկնցաւ:

Նոյն միջոցին բոլոր նաւուն մէջները երկու նաւաբեկելոց բոլորակիքը խռած հազար ու մէկ հարցմունք կ'ընէին, այնպէս որ պատասխան տալու ժամանակ չէին ունենար: Իրենք ալ սաստիկ հետաքրքրութեամբ Աշել նաւուն պատահարները կը հարցնէին: Ասոնց պատմածէն իմացան, որ Փօրձութեան կղզւոյն վրայ իրենց թաղած հինդ գժբախտ նաւաստիներն

Հովը յանկարծակի սաստիկ շնչելով, նաւէն
ծովը ձգած էր, եւ անկարելի ըլլալով
զիրենք աղատել, ալեաց տակ թաղուած
էին:

Գ Լ Ո Ւ Խ Ի Բ .

Հազիւ քիչ մը ետքը համաձակեցաւ
կոմնը պատմել մօրեղբօրը յառաջագոյն
Մերվիլն նկատմամբ բռնած ընթացքը,
մը ըստ միոցէ յայտնելով անոր դէմ ըրած-
ները: Իրաւամբ կը վախնալ թէ Եւպուհին
վրայ գէշ ազգեցութիւն պիտի ընէ այս
ամենայն: վասն զի նաւապետն այր պա-
տուց ըլլալով, ի հարկէ մեծ տհաճութիւն
պիտի ունենար Փիլիպպոսին նկատմամբ
կոմնին իր հօրն ըրած զրպարտութեանց
վրայ, որոնք նոյն երիտասարդին իբրեւ
նաւազ բռնուելուն պատճառ եղած էին:

Լաբէն կոմնին ծնողքն իւր տղայու-
թեան ատեն զինքը սպատանելի ներողա-
մուութեամբ մեծցուցած էին: իր անպատ-
շաճ մոտածմունքներն իսկ իբրեւ օրէնք
կարժէին եւ հարկ էր որ կուրաբար ի
գործ դրուեին: Միայն աս մօրեղբայրն
եղած էր՝ որ հետն այնչափ զիջողութեամբ
չէր վարուեր:

Սակայն եւ այնպէս կոմնին ծնողքն
իրենց որդւոյն կրակոտ բնաւորութիւնն
ու յանդուգն վարմունքը մօրեղբօրը չա-
փազանց ներողամուութեանը կու տային-
ուր որ ասոր հակառակ՝ եթէ կար աշխարհ-
քիս վրայ մարդ որմէ կոմնը վախնար, իր-

մէնգուրի սեպուհն էր: Բայց մի եւ նոյն
ատեն Սեպուհն այնպէս քաղցր եւ հեղ
էր, որ քեռորդին զինքը սաստիկ գորովով
կը սիրեր, եւ ամէն բանէ աւելի կը վախ-
նար եւ կը զգուշանար սիրելի մօրեղբօրը
գժկամակութիւն պատճառելէն: Աս եր-
կիւզն այնպէս բարի ազգեցութիւն ունե-
ցած էր իր վրայ Աչիւ նաւուն մէջ եղած
ժամանակը, որ Սեպուհն երբեք զինքը
յանդիմանելու առիթ գտած չէր, վասն զի
իր պարտուցը մէջ երբեք զանցառութիւն
չէր ըներ:

Կոմնը գիտէր թէ մօրեղբայրն իր վրայ
ինչպիսի համարում ունի, եւ աս համա-
րումը կորսնցընելու մոտածութիւնը զինքը
կը սարսափեցնէր: Արդարեւ ստիպեալ
չէր Փիլիպպոսին դէմ բրածներն այնպէս
մանրամասն յայսնել մօրեղբօրը: Հար-
կաւոր չէր որ Սեպուհն իմանայ կոմնին իր
հօրը անոր զրայ տուած սուտ լիերը: Ամէն
բան ի խոր մուացումն թաղելու համար,
աս սիրադիր մօրեղբօր խօսք մը ըսելը միայն
բաւական էր:

Մերվիլն կողմանէ ալ վախնալու բան
չունէր կարուս: Իր աս մեծանձն բարե-
կամը կը ճանչնար. գիտէր որ եթէ կարելի
ըլլար Փիլիպպոս բոլոր յանցանքն իր վրայ
կ առնուը:

Սակայն կոմնն այնպէս աղնուական
բնաւորութիւն ունէր եւ իր պակասու-
թեանցը վրայ այնչափ զզացած էր, որ
կեղծելու պէտք չունէր, եւ մօրեղբօրը
հետ ըրած առանձին խօսակցութեան մէջ,
Փիլիպպոսին շունը սպաննելէն սկսեալ

մինչեւ Փորձութեան կղզւոյն վրայ իրաբու
հետ հաշոռուենին՝ անցած գէպքերը մէ-
կիկ մէկիկ յայտնեց: Բայց ինք զինքն այն-
պիսի խիստ կերպով ամբաստանեց, որ
Սեպուհն՝ անոր յատակամուռթենէն շար-
ժելով, զինքը եւ ոչ իսկ յանդիմանել
հարկ համարեցաւ:

Սեպուհն իր սիրելի քեռորդւոյն ող-
ջամբ գարձնի վրայ սաստիկ ուրախացած
ըլլալով, նոյն իրիկունն եւ երկրորդ առ-
տու զինքը բովը պահեց:

Նոյն միջօցին Փիլիպպոս սկսաւ գար-
ձեալ իր սովորական ծառայութիւնները
կատարել. բայց շատ տիսուր էր կոմէն
բաժնուելուն վրայ, եւ կը մտածէր թէ
ալ անոր ընկերութենէն զրկուած պիտի
մնայ: Աւստի Փորձութեան կղզւոյն վրայ
իր աղնիւ բարեկամին հետ անցուցած
երջանիկ ժամերուն վրայ կ'ողբար:

Մինչդեռ այսպիսի տրտմագին մտա-
ծութեանց անձնատուր եղած էր, հրա-
ման եկաւ որ կարուս կոմնին խուցն
երթայ: Կոմնն հան չէր. բայց իրեն ըստե-
ցաւ որ սպասէ, վասն զի տեղակալը հօր-
եղօրը հետ կերակրոյ վրայ է:

Հազիւ թէ կէս ժամ անցած էր, մէյ
մ'ալ շուտ քայլուածք մը լսեց Փիլիպպոս,
որ իրեն շատ ծանօթ էր: Կարուս կոմնն
էր որ իր սովորական սաստիկութեամբը
խուցը նետուելով եւ բարեկամին ձեռքը
թօթուելով, ինչ ուրախութիւնն, սիրելի
Մերլիլ, ըստաւ, մօրեղբայրս ինծի թողու-
թիւն տուաւ: Բոլոր մեր մէջն անցած
գէպքերը պատմեցի իրեն, եւ քու ինծի

ցուցուցած մեծանձնութեանդ այնչափ
հաճեցաւ, որ զքեզ պաշտօնակալ ընել
կ'ուզէ:

Աս ըստաւ, եւ ետեւէն եկող ծառային
հրամայեց որ պաշտօնակալի ամբողջ համա-
զգեստ մը բերէ, եւ ինք ձեռքովլը բարե-
կամին մէջքը կապէց իր սեպչական սուրբը
զոր անոր աստիճանին մէջ եղած ատեն
գործածած էր:

Աս վիճակի փոփոխութիւնն այնպէս
շուտ եղած էր, որ Փիլիպպոս ուրախու-
թիւնն յայտնելու ժամանակ չունեցաւ:

Արտաքյ կարգի այլայլութենէն ըսե-
լիքը չէր գտնուր, եւ երբ վերջապէս խօսիլ
կցաւ, այնպիսի կերպով երախտագիտու-
թիւնը յայտնեց, որմէ ներքին զգածմունք-
ները կը տեսնուէին:

Փառամիրութեան համար չէ, ըստաւ
կոմնին շուրջ բռնելով: Դուք զիս ստո-
րին վիճակին հանելով՝ առիթ կու տաք
առաւել եւս յառաջանալու: Ասիկայ
ստուգիւ մեծ բան է: Բայց ամէն բանէ
աւելի զիս ուրախացընողն ան է՝ որ հիմայ
ապահով եմ՝ որ ձեզմէ պիտի չըաժմնուիմ,
եւ վիճակին ստունութիւնն զիս ձեր բա-
րեկամութենէն պիտի չզրկէ:

Մերվիլ հասարակ նաև աստի մալով
ալ նոյնչափ սիրելի կ'ըլլար ինծի, ըստաւ
կոմնը զինքն ընդգրկելով, զքեզ կը սի-
րեմ ես, եւ ոչ թէ քու վիճակի: Ասկէ
զատ՝ ալ վիճակին բարձրանալդ քու ար-
գեանցդ պտուղն է, եւ ոչ թէ իմ սիրյս:
Երկուքնիս ալ պաշտօնակալ ըլլալով,
իրար պիտի իրախուսենիք մեր պարտուց

կատարման, որպէս զի մեր ծառայած հայ-
րենեաց եւ մեր քաջ նաւապետին վստա-
հութեան արժանի ըլլանք:

Եետոյ կարուս կոմն իմացուց Փի-
լիպպոսին որ քիչ մը ատեն իրմէ պիտի
բաժնուի: Հիմայ, ըսաւ, մօրեղայրս
նաւակով ցամաք պիտի ելէ եւ երկու օր
կուսակալին քովը պիտի մնայ: Ուզեց որ
ես ալ հետն երթամ:

Փիլիպպոս արտասոււալց աշուրներով
աեսաւ որ կոմն Էրմէնգուրի սեպուհին
եւ Աէնդ-Ակ տեղակալին հետ, Բորգու-
կալի կուսակալին զիրենք ցամաք տանելու
համար իրկած նաւակը կը մանէ: Արեւուն
ոսկեճամանչ ճառապայթներովը շոշացող
նաւակը՝ մնաց առջեւը բերին կարուս
կոմին սիրուն կրնայարկը. եւ ամօթով
ու զջջմամբ յիշեց երիտասարդութեան
այն դէպքը, որուն մէջ այնչափ յան-
դրնութեամբ զկոմն արհամարհած եւ
իրեն դէմ գրգռած էր:

Գ Լ Ո Ւ Խ Ի Փ ։

Փիլիպպոս նաւայարկին վրայ ելած
ատէն՝ առ հասարակ ամէն պաշտօնակալաց
վրայ ցրտութիւն մը նշմարեց, որուն վրայ
շատ վշտացաւ: Կը կարծէր որ իր այնպէս
շուտով բարձրանալուն եւ ստորին ընտա-
նիքէ ըլլալուն համար է՝ որ անսոնի իրեն
հետ այս կերպով կը վարուին: Իրօք ալ
կային ոմանք որ աս պատճառներուն հա-
մար իրեն հետ այնպէս կը վարուէին.

բայց բուն պատճառն էր իր յառաջուան
անկարգ վարմունքը, որ ամէնուն վրայ
այնպիսի գէշ ազդեցութիւն ըրած էր,
մինչեւ զինքը բարձրացած աստիճանին
անարժան կը համարէին:

Երբ որ կոմը նաւ գարձաւ, փոխանակ
զՓիլիպպոս ուրախ զուարթ գտնելու, ինչ-
պէս որ կը յուսար, տեսաւ որ տրտում
տիսուր ասդին անդին կ'երթայ կու գայ:
Ասոր վրայ այլայլելով, պատճառը հար-
ցուց: Փիլիպպոս ալ անոր բացակայու-
թեան ատեն պաշտօնակալաց վարմունքը
յայտնեց:

Նաւայարկին վրայ ելայ, կ'ըսէր, ամէ-
նուն հետ սիրով եւ բարեկամութեամբ
վարուելու մնաք, եւ յուսալով որ միւս
պաշտօնականին ալ ձեզի պէս բաղա-
քավար եւ մեծասիրս պիտի գտնեմ: Բայց
ըուրովին ասոր հակառակը տեսնելով,
ցաւով սրտի կը խոստովանիմ որ պիտի
շկարենամ այսուհետեւ Աշել նաւուն
վրայ ծառայութիւնս շարունակել:

Եղածին միակ պատճառը գուգք էք,
բարեկամ, ըսաւ Աէնդ-Ակ տեղակալը,
որ կոմին հետ եկած եւ Փիլիպպոսին
ըսածները լսած էր:

Փիլիպպոս զարմացմամբ անոր երեսը
նայեցաւ: Իսկ Աէնդ-Ակ համարձակու-
թեամբ ու բարեկամական ձայնիւ մը խօս-
քը այսպէս շարունակեց: Գուգք թէրեւս
մոռնաք, բայց անոնք ստուգիւ երեկը չեն
մոռնար, որ յառաջադրյն երբ որ օրենիդ
հետառթեամբ կ'անցընէիք, ձեր ուրիշ
պակսութեանց մէջ երկայն լցու մ'ալ

ունէիք: Անոնցմէ եւ ոչ մէկը կայ՝ որ ձեր հրգիմարանութեանց նիւթ եղած ըլլայ: Հիմայ անսնք ձեզի ցուցընել կ'ուշեն, որ Աշխիլն վրայ յառաջուան վարմունքնիդ չեն հաւնիք, կ'ուզեն իմացընելթէ հրամայելու արժանի չէ ով որ հնալունդիլ չէր գիտեր:

Փիլիպպոս աս խօսքերուն ճշմարտութիւնը ճանչալով, քանի մ' անգամ կարմիրցաւ: Խսկ կոմնն որ պաշտօնակալաց վարմունքին վրայ շատ նեղացած էր, իր սովորական սաստկութեամբը գոչեց: Խնդզ ապուներ, պէտք են գիտնալ որ միայն ևս եմ յանցաւորը, եւ բարեկամիս յառաջուան վարմունքին պատասխանատութիւնն ինծի կ'կինայ:

Թիերեւս ձեր անձնական յարաբերութեանց մասին, պատասխանեց Սէնդ-Ակ: Ձեզի ուրախակից եմ որ ձեր ամսայի կղզւյն վրայ երկուքնիդ ալ ձեր փոփոխ ատելութիւնը մէկդի ձգեր էք: Բայց ձեր իրարուհեա համար մէկալ պաշտօնակալներն իրենց գէմ' եղած անիրաւութիւնները մոռնալու պարտական չեն:

Բայց երբ որ ինծի հեա վարուելու աղնուական եղանակն իմանան, ըստ կոմսը, հարկ է որ զինքը սիրեն:

Աս բաելով, Փիլիպպոսին ձեռքէն բըռնած գէպ ի պաշտօնակալաց խումբն յառաջցաւ, որ ուրիշ մէկ կողմը կը կենային, եւ ըստաւ.

Տեարք իմ, ներեցէք ինծի որ ձեզի ներկայացընեմ իմ Մէրլիլ բարեկամն, որուն անցեալ պակսութիւնները միայն ինծի համարուելու են: Ստոյգ է զձեզ

շատ անգամ վշտացուցած է. բայց կը յուսամ որ դուք ասկէ ետեւ պատճառ կ'ունենաք իր յառաջտաւն պակսութիւնները մոռնալու, տեսնելով իր բարեցացած աստիճանին մէջ գործածները, որովհետեւ մեր ալմիւ նաւապետին զինքը նոյն աստիճանը բարձրացընելուն պատճառն ալէր վարձատրել վերջի պատերազմին ատենը ցուցուցած քաջութիւնը: Չեմ խօսիր ինծի հետ վարուելու պահնէլի եղանակին վրայ. վասն զի կը համարձակիմ յուսալ որ իմ կեանքո՞ զօր ինք մահուանէ աղատեց, ձեր ամէնուն առջեւը զօրաւոր յանձնարարութիւն մը կ'ըլլայ:

Աս խօսքերուն վրայ համութեան ձայներ լուսեցան: Եւ ամէնէն յառաջ Սէնդ-Ակ տեղակալը ձեռքը Մէրլիլին երկրնցուց: Բոլոր ներկայ գտնուողները՝ գաղղակական պաշտօնակալաց յասոնի յառակամութեամբ անոր օրինակին հետեւելով, Մէրլիլին նոր պաշտօնը շնորհաւորեցին:

Չէ, սիրելի բարեկամք, գուեց կամոր՝ պաշտօնակալաց ձեռքը սիրով թօթուելով, չէ, երբէք մեր հայրենեաց թշնամիները պիտի չսաեն, թէ քաջութիւնն ու արժանիքն ինչ կարգի եւ վիճակի մէջ ալ գտնուի, գաղղակական նաւատորմղին մէջ անտես եղած ըլլայ:

Կոմնն իւր քաջ բարեկամաց սիրուը շաշէլու կերպը շատ աղէկ գիտէր: Իրենց մեծանձն զգածմանց գիմելն պարապի չգնաց: Ան օրէն ետեւ՝ Փիլիպպոս Աշիլ նաւուն պաշտօնակալաց ամենեւին մէկուն վրայ փոքր ցրտութեան իսկ նշան չտեսաւ:

Իր պարտքերը կատարելու ճշգութիւնը, եւ նոր վիճակին մէջ ցուցուցած անսոգիւթ վարբը շուտ մը ամէնուն մոքէն իր հին հետութեան յիշատակը ջնջեցին, եւ արդար ու անկորցմակալ նաւապետին գովութեանց ու գրուտեացն արժանի ըրին զինքը:

Ինչպէս կ'ուրախանար Փիլիպպոս, ինչպիսի համութիւն կ'ունենար կոմը, երբ էր մէնգուրի սեպուհը Մերփիլին վրայ ունեցած գոհութիւնը կը յայտնէր: Չէ հնար մոնածել բարեկամութիւն անձկագոյն քան զայն որ աս երկու յառաջադպոյն իրարու անհաշտ թշնամու եղող պաշտօնակալաց մէջ կար. Երբեք իրենց կրածներն եւ իրարու ունեցած ատելութիւնն ուրիշ բանի համար չէին յիշատակեր, բայց եթէ աւելի եւս համոզուեր համար թէ որչափ մնուածի բան է երգիծաբանութեան մը պատասխան տալ կամ անիրաւութեան մը դիմացը անիրաւութիւն հասուցանել:

ՈՒԽՍ-Ճանէիրոյէն չառմնուած՝ իշրմէն գուրի սեպուհը՝ աշխարհքիս առշվեն իր ասոնքնամին համեմատ երեւելու համար ամէն հարկաւոր եղածը Մերփիլին առատապէս տուաւ: Նաւազնացութեան ժամանակը Փիլիպպոս՝ Կարոյսս կոմին բարեկամն, ընկերն ու աշակերտն եղաւ. եւ Կոմսն իր ծանօթութիւններն անոր ալ հազրդելով՝ կ'ուրախանար, տեսնելով որ ինչպէս օրթասորէ իր պաշտօնին մէջ կը զարդանայ:

Աշխէ նաւը Գաղղիայի եղրներն հասած ատեն՝ Փիլիպպոս կը վախսնար որ

չըլլայ թէ կոմսին ազնուականութիւնը պատճառ ըլլայ իրմէ հեռանալուն: Բայց նաւէն էլլէին ետքը հաճութեամբ տեսաւ որ իր աղնիւ բարեկամն իր յառաջուան վարժունքն ամենեւին չփոխեց, եւ զինքն հետն առնելով՝ իր կառքովը բնակած տեղենին տարաւ:

Իշրմէնգուրի սեպուհը ՈՒԽՍ-Ճանէիրոյ հասած ատեն համարելով որ քեռորդին եւ Մերփիլ մեռած են, անոնց մահուան գոյժը Գաղղիա իմացուցած էր, եւ այս տիսուր լուրը թէ դղեկին եւ թէ տնակին մէջ անմիթար տրամութիւն պատճառած էր: Անկէ երբք ամենեւին առիթ չէր ունեցած նամակ գտնելու, եւ որովհետեւ երկու բարեկամն նոյն բաղաքն հասած ատեն՝ Աշխէ առաջասանները պարզելու վրայ էր, անոր համար իրենց ողջ ըլլալուն աւետիրը Գաղղիա բերոյներն իրենք եղան: Տեղերնին որ հասան, Փիլիպպոս Տօրը և անը վաղեց, իսկ Կոմը գէպ իրենց բերգը: Երկուքն ալ իրենց ընտանիքը նոր տրամութեան մէջ գտան, որ իրենց յանկարծական գալստեամբն անպատճմ ուրախութեան փոխեցաւ:

Կարօրսուին: Հայն իր որդւոյն եւ Մերփիլն փոփոխ ատելութեան պատճառ եղող գէպերուն գլխաւոր պարագաներն արդէն իմացած էր. եւ շատ կը ցաւէր որ Փիլիպպոսին իր ծնողքն բամնուելուն եւ մեռներուն պատճառ եղած էր: Անոր համար Փիլիպպոսին ողջամբ դառնալուն վրայ գրեթէ այնչափ ուրախացաւ, որչափ իր որդւոյն գարձին վրայ, եւ երբ իմացաւ որ

իր բուն որդւոյն կեանքն անոր պարտա-
կան է, մեծ սէր կապեց անոր:

Երկրորդ առտօն կանուխ կոմ-
սը՝ Փիլիպպոսին բնակարանը գալով, զինքն
առաւ հօրը տարաւ, որն որ գորովակից
սիրով ընդունեցաւ զինքը: Իրենց մեղը
Երկու բարեկամաց անցուցած օրերը շատ
ուրախ զուարթ օրեր եղան, բայց շատ
կարճառօս: Իրենց գարձէն ամիս մ'ետքն
Երմէնգուրի սեպուհը իւրաքանչիւրին առ-
անձին թուղթ գրելով, հրաւիրեց որ Աշել
նաւը դառնան:

Երկու բարեկամք այնպիսի ձիբքերով
զարգարեալ էին, որ իրենց անձնական
քաջութեան հետ միանալով՝ զինուորի
մը առջեւը շքեղ ասպարէղ կը բանան:
Երկուքն ալ ընթացան նոյն ասպա-
րէց, եւ մեծ պատուով շատ տարիներ
իրենց հայրենեաց ծառայելէն ետքը՝ փա-
ռաւոր համբաւով, մշակեալ մոռզ եւ
գեղեցիկ առաքինութիւններով՝ զարդա-
րեալ գարձան իրենց ընտանեաց ծոցը:



«Ազգային գրադարան



NL0116946

